




113



KJL

1763

323.1(91.542)
S-44

ՅԱԿՈՅ ՏԵՐ-ՅԱՐՈՒԹԵԿՆԵՐԸ

9534
5 OCT 2011

ՇԱՊԻՆ-ԳԱՐԱՀՄԱՆՐ

ԱՊԱՏԱՄԲՈՒԹԻՒՆԸ

Առաջին տպագրություն

Թ Ի Ց Լ Ի Ս

Տաղավար և ՌԱԴԻԱԼ, Լորիս-Մելիքանի փող, Ա. 22
1917 թ.

16158

ՀԱՅՈԲ ՏԵՐ-ՅԱՐՈՒԹԻՒՆՆԵՐՆ
9(ՀԴ. 925)

5-⁴⁴
S-44

ՄՎ

ԵԱՊԻՆ-ԳԱՐԱՀԻՄԱՐԻ

ԱՊԱՏԱՑԲՈՒԹԻՒՆԸ



9/8
0/9/184

Թ Ի Ց Լ Ի Ռ

Տաղապահ և ՄԱՄՈՒԼՈՒ, Խորիս-Մելքոնյան փող, № 22

1917 թ.

ԵՐԿՈՒ ԽԾՍՔ

Սիրելի ընթերցողներուն և ամեն անոնց, որոնք կը հետաքրքրուին եղեռնի պատմութիւնով, մենք կուտանք ներկայ աշխատութիւնը «Շապին-Գարահիսարի ապատամ-բութիւնը» վերնագրով։

Ամբողջ նկարագրութիւնը իրական է ու քանիցս ստուգւած։ Եթէ պակաս մը կայ, այդ այն է, որ մեզի տակաւին հնար չեղաւ բացի քաղաքի նկարէն, ձեռք բերել նաև գլխաւոր հերոսներու լուսանկարները, որոնք զարդը պիտի կազմէին ներկայ աշխատութեան։

Արդէն ամեն տեղ դիմումներ եղած են և գլխաւոր հերոսներու նկարները ստանալու յոյս ունինք, որը կուտանք գրքիս երկրորդ տպագրութեամբը։

Շապին-Գարահիսարի ապատամբութիւնը, մեր արեմանայ սիրագործութեանց պատմութեան հպարտ էջը պիտի կազմէ։ Շապին-Գարահիսարը տւել է հայ ազգի հերոս Անդրանիկի նման խոշոր դէմք, որու ուազմական շնորհքի առաջ ամենքս ծունկ պիտի չոքինք։ Շապին-Գարահիսարը տուել է նաև Ղուկաս-աղբարներ ու ուազմական այնպիսի տիպեր, որոնց հրաշագործութիւնները ամեն պատմութիւնէ վեր են և մենք, պարծանքով կընդգծենք մեր արևմտահայ ժատենագրութեան մէջ անոնց անունը։

Պատուարժան ընթերցողները իրաւունք ունին ամեն տեսակ լուսաբանութիւններու համար դիմել մեզ։

Յակ. Տէր-Յարութիւնեան

Թիֆլիս, 1 հոկտ. 1917 թ.

ક બોલ ન ઉપાય

• 8 1181 .mpm I .mpm

այս ուղարկող մէջն օպոտենց չկոչ, և առաջ դիմումն
գույքն և զերպար ցե և ոչ զինաք մէջնուայց աղջիւն և մէջ
ուղարկուաց մէջ և ապահով ցույց բաւար ո՛մ ուղարկուաց
որու մէջն է մաս ուղարկուած ուղարկուած ուղարկուած
ԿԱՐՈՒՄ Հ... Համարաբառական ուղարկուած
և ապահով ուղարկուած ուղարկուած ուղարկուած

Լայն ու լնդարձակ հորիզոնի հետ կապւել են ամայի դաշտիր, լիճներ, ձորեր, անվելչօսմվերջ... Բլուրներն ու տափաստանները կարաւանի պէս ցամաքու միտքը կը տանին հեռու, անժահման, անվերջ... Եւ դաբերէ հետէ միշտ կարաւան, անվերջ սար ու ձոր, դաշտ ու արօտ, ըլուր ու տափաստան... Կեանի վեհապետ առաջնորդ ցամատայրը կամաց կամանիքը վարժութեանի վարժութեանի անվերջ... Անոր ճամբուն վրայ լաց ու կոծ, քիչ մը ծիծաղ, ապա մեծ վիշտ, ողբ, արիւն և աւեր... զուլումի օրեր, մթիւ ամպեր, փոքրիկ արև, խաւար գիշեր և այսպէս անվերջ, կարաւանի պէս անվերջ...

Ուր կերպանք մենք... արդեօք հռի, ուսկից եկանք, թէ հան,
ուր տակաւին չէ զացած և ոչ մէկ արարած... Մեր ճամբան վերջ
մղունիք... Այն ոչ ակիզը ունի և ոչ ալ վախճան... Ան շարունակու-
թիւնն է մյն արիւնի. որ Գայէնը կտակով թողուց մարդկու-
թեանը... Ան շարունակութիւնն է այն շափիղին, որը գծած է եղել
աներևոյթը՝ թշւառ մարդուն համար...

ხე მარტი თუ მარტკოცხენი ლიც თუ ანთეროცნი, ჰაყაობ
ძანერი, მწინე თვალი განხეროცნ և თარხეროცნ ძანერიცხენი ისეროცნ,
თოაგ ქერმავ... ანირ ძეგლი კირავაძ է, ფქამდე თშოირ,
ართა-
უთემ მწერ ავტენი և მთასწორ ძალათენ... შარქ კართლი
გარმაზავარი, მწერ ძანე, მწერ ანაგ თოაგ ქერმავ...

Ծակայն ահաւասիկ կանգնեց նա, այլեւ չի կընայ շարժւիլ։
Անոր առջև կեցած է անդնդախոր ձորը, մթին, խորը և խորհըր-
դաւոր։

Եութ գիշեր, մթին ձորեր, խորհրդաւոր ձորեր... կարաւանը
ապուշ կտրած, լուս ու մունջ, ձորի եզերքին կանգնած՝ խորը,
խորը կը դիտէ անդունքը...

Մութ է, անորոշ եւ այդ մթութեան ու անորոշութեան
մէջ մարդուն միտքը մթազնած է, ան անզօր է, մեռած:

Բայց ամեն ինչ սահման ունի: Կանցնի զիշերը, սակայն
կարուանը անշարժ է:

Հորիզոնի հեռուն, խորը լեռներուն մէջն, բլուրներու վրա-
յէն և ամպերու կտրւածքէն կարմիր լոյս մը բացւեց և ժպտաց
աշխարհին: Ան կամաց կամաց մեծացաւ և իրեն շառաւիղները,
իրեն ճառագայթները դէմ տւաւ կարաւանի ճակաբին, ապա
անդնդախոր ձորերուն մէջ:

Կարաւանը խորը դիտեց ձորի խորքը, դիտեց ու սոսկաց, և
ապուշ դարձաւ...

Չորին խորութեան մէջ, լուսոյ ճառագայթներու տակ, կա-
պավանը տեսաւ մարդկութինը... Մարդկութիւն առանց հոգու,
առանց մարմնի, մարդկութիւնոց... գանգերի վերածւած, իրարու
վրայ թափւած...

Կարաւանը ցնցւեցաւ և խուլ ոռնոցով մը ճայնեց. . զուլում. .
Ան չը գիմացաւ զուլումին, քաշւեց, կծկւաւ և... աներիու-
թացաւ... .

Լուսոյ ջերմութիւնը ընկաւ ձորին ներսը իրարու վրայ
թափւած գանգերու մէջ... Հազարաւոր շարք ատամներ իրենց
կրծտոցը ցուցուցին աշխարհին և անոնք իրենց սեղմւածքէն ա-
նէծք ու նզովք կարդացին ու լսեցին առյաւէտ...

Լուսթեան թագաւորութիւն... աշխարհն աւերտէ, օդը և
մթնոլորտը անէծքով լեցուն, գետինը նահատակներով, կարմիր
արիւնով, անմեղ արիւնով ուռմտցած, հեռու հորիզոնին մէջ տա-
կաւին մթին ու խորհրդաւոր ամպեր, ամեն տեղ աժայէ, ամոն
ինչ անէծքով ողողւած, անդնդախոր ձորեր, գերեզմաններ, միշտ
լունիր, բլուրներ ամայի, ամայի...

Ա.

ԵՐԿՈՒ ՌԱԶՄԻԿՆԵՐ

1889 թուականի դեկտեմբեր ամիսն է: Շապին Գա-
րահիսարի գուրսի եռուգեռ կեանքը այժմ փոխազրուած է
տուներէն ներս: Դուրսը սառնամանիք է, ու բքաբեր
ցուրաը ամենուրեք կը տարածուի, իր անհրատոյր ազգե-
ցութիւնը թափանցելով խեղճուկ տուներէն ներս:

Շապին Գարահիսարի Օրթա-թաղի, խրճիթի մը մէջ
կապըէր վշտահար Շողիկը, որ այժմ այս ցուրտ ձմրան,
իր երկու մատաղահաս աղջիկներուն հետ կծկուած թոնի-
րին շուրջ, ձեռքը երեսին՝ մտիկ կընէր Եալիի խօսքե-
րուն:

— Պէտք չէ որ գուն սուցով և աբցունքով օրե-
րդ անցունես, Շողիկ, ի՞նչ պէտք է ընել, եղած բաներու
մասին մտածել աւելորդ է: Քեզ կը մնայ համբերութեամբ
տանիլ սև ճակատագիրը, և հոգալ ու խնամել երկու որ-
բուկներդ: Իսկ մեր վրայ պարտականութիւն կիյնայ վրէժ-
խնդիր ըլլալ անօրէնին... ատիկա չի պիտի թողունք, որ
այդպէս մնայ. Հասան աղա ըսոււած գազանը իր արգար
պատիժը պիտի ստանայ: Ան և անոր պէս վատերը պէտք
է պիտնան, որ արգարութեան ձեռքը ուշ կամ կանուխ
իրենց վզին պիտի երկարէ...

Շողիկ լուսթեամբ և թախծոտ երկոյթով մտիկ կը-
նէր Եալիի խօսքերուն, աչքերը սեեռած անծանօթ կէտի
մը, երբ փոքրիկ աղջիկը լացաւ և հաց պահանջեց: Շո-
ղիկ իր հոգեհատորին լացէն ցնցուած՝ նստած տեղէն վեր

ելաւ ու դիմացի սնտուկին մէջէն կտոր մը հաց հանելով
երկնցուց աղջկան, որ իր երկու փախ թաթիկներով ա-
ռաւ զայն ու վերջ տոււաւ իր լացին։ Ապա Շողիկը զառ-
նալով եալիին ըստւ։

Միշտ ինձ կըսէք որ չի մտածեմ և համբերեմ.
շատ աղէկ, կը համբերեմ, սակայն չէ որ անոր գերեզ-
մանը պիտի բողոքէ։ Դաժան զագանը սուրի մէկ հարուա-
ծով անոր արել մարեց։ Այժմ ըսէք, այդ եղերական
մահուան թարմ և ցնցող ազդեցութեան տակ ի՞նչպէս
համբերեմ։ Կըսէք, որ դուք վրէժինդիր պիտի ըլլաք, սա-
կայն չէ որ այդ քայլը առիթ պիտի ստեղծէ նորանոր
ոճիրներու և արիւնահեղութեան։ Ահաւասիկ ինչու հա-
մար է որ կը տանջուիմ։ Ես լաւ գիտեմ, որ իմ մասին
կը մտածէք, սակայն կը վախնամ թէ ձեր վրէժինդրու-
թենէն վերջ, իմ հմաններուն թիւը շատնայ…

Ամենաին հոգ սի ըներ նողիկ։ Ամենք որոշած ենք
վրէժինդրութենէ ետ չի մար, իսկ անէէ վերջ եթէ ա-
նոնց կողմէ նոր ոճիրներ կատարուին, մենք անոնց ալ
վրէժինդիր պիտի ըլլանք։ Մէկի դէմ երկուք, մինչև որ
դործը լմնայ… Այս է մեր զրութեան իսկական պատկերը։
Մնաս բարով Շողիկ, հոգ մի ըներ և որբուկներդ լու-
խնամէ։

Վերջին հրաժեշտը տալով եալիին զուրս զնաց։

Շողիկը մաց իր որբուկներուն հետ միայնակ։ Մօտե-
ցաւ անոնց, զուրգուրեց, փայփայեց և մայրական անուշ
փաղաքշանքներով ուրախացուց զանոնք. ապա կրկին նըռ-
տելով թոնիրի քիւրուիին մէկ անկիւնը՝ ինկաւ խոր մտա-
ծումներու մէջ…

Եալիին պուրս ելաւ Շողիկի տունին և տառնց ուշագ-
ագուած նոր չը դուռ մասնակարից զու մասնաք
ու մասնակարից զու մասնակարից զու մասնաք

զեցի և բարձրանալով գաւիթը, մտազրաղ՝ սկսաւ շրջան
կատարել։

Այդ պահուն եալիին դէմքը չափաղանց լուրջ կերպա-
րանք մը ստացած էր։ Հիւսիսային քամին սաստկութեամբ
կոսնար և գաւիթին մէջ հաւաքուած ձիւնը կը մաղէր և
եալիի երեսն ալ կը ծածկէր ձիւնով, սակայն այդ ցուրտ
եղանակն ու բարակ ձիւնը երբէք չէր ազգեր իր վրայ և
հետզհետէ քայլերը կարագացնէր մտածմունքի և երեակա-
յութեան ազգեցութեան տակ։

Հեռուէն, ժամկոչը որ եկեղեցի կուգար, տեսաւ
եալիին արագ-արագ անցուգարձը այդ բուք ու բորան
ցուրտին, կանգնեցաւ և դարձացկոտ նայուածքով սկսաւ
դիտել զայն։

Ժամկոչին ներկայութիւնը եալիին ուշազրութիւնն
չի վրիպեցաւ, ու հետզհետէ ինքզինք հաւաքելով իջաւ
եկեղեցու գաւիթէն և կրկին դիմեց Օրթա-թաղ, ուր կը
զտնուէր Ղուկաս աղբօր տունը։

Ղուկաս աղբար ջերմ ազգասէք, մըն էր, հետեաբար
անոր տունը բաց էր ամեն հայու առջե, որոնք քործե-
րուց համար կը դիմէին հոն, և լաւ ընդուներութիւն կը
զտնէին Ղուկաս աղբօր կողմէ։

Ղուկաս աղբար հազիւ 25 զարուներ բոլորած երի-
տասարդ մըն էր, կարճահասակ, վայելուչ արտաքինով,
սակայն թոյլ կազմուածքով։ Դէմքին վրայ դրոշմուած էր
չափաղանց ջայնութեան մը կնքը։

Ղուկաս աղբար կիսազրագէտ էր, սակայն օժտուած
էր առողջ գատողութեամբ, ունէր ուազմաղէտի ընդունա-
կութիւն և հեռատես բնաւորութիւն։ Ամուսնացած էր,
բայց զաւակ չունէր, այդ պարագան շատ ազդած էր իր
վրայ, որովհետեւ չափաղանց կը սիրէր գաւակ ունենալ և

ունեցողներուն երանի կուտար, կը նախանձէր կարծես
անոնց բաղդաւոր կեանքին:

Երեկոյեան մօտ, Ղուկաս աղբար մտազբաղ՝ նստած
վառարանին մօտ, անհամբեր կսպասէր մէկի մը, որ պիտի
գար, սակայն հակառակ այդչափ սպասելուն՝ մարդը կուշա-
նար: Ժամացոյցը քանի մը անդամ նայեցաւ, կը կին դրաւ-
տեղը, յետոյ նայեցաւ, մարդը չէր գար: Կանչեց իր կինը,
Սրբունը և պատուիրեց անոր, որ ուշազբութիւնը դարձնէ
զրաի զրան և մուրճի ձայնը լսելուն՝ բանայ զայն:

Ղուկաս աղբար, սև սաթէ համրիչը ձեռքին մէջ
ըջըջնեցնելով սենեակին երկայնքը կերթար կուզար լուռ
և մտածկոտ: Համրիչին հատ հատ շխչխկոցը միայն կը
խանգարէր սենեակին լուռթիւնը:

Մթնեց: Ղուկաս աղբար տակաւին անցուղարձ կընէր
սենեակին մէջ: Վառեց լամպը, որ կտխուած էր պատին
վրայ, դամէ մը, ու դրաւ տեղը: Տակաւին վառած լուցին
ձեռքին չէր ձգած, երբ սենեակին դուռը բացուեցաւ և
եացին ներ մոտաւ ձիւնաթաթախ: Կծու ցուրտը թափան-
ցեց սենեակին ներս:

— Ահաւասիկ եկայ, Ղուկաս աղբար,— ըստ ան.
դուն տաք սենեակին մէջ նստած՝ չես մտածեր, որ մենք
բուքին և ցուրտին դուրսը կը սառինք:

— Աղբար, այսչափ ալ սպասցնել կուտան մարդուն
ինչու ուշացար: Դէհ, եկաւը, վառարանին մօտ քիչ մը
տաքցիր: Ահաւասիկ կակուղ բարձ մը, նստէ վրան:

Ղուկաս աղբար վերջին խօսքերուն նետ բարձը երկրն-
ցուց եացլին:

— Զէ, բարեկամ, այդ վափուկ բարձերը ոչ քեզ և
ոչ ալ ինձ կը վայելին. աւելի յաւ կը լայ վայտի մը կառը
տաս, անիկա ինձ համար բարձէն կակուղ է և հաճելի...:
Ուշանալուս պատճառն այն է, որ կէս ժամէ աւելի Շողիկի
ուունը մնացի, քիչ մը յոյս տուի, միիթարեցի և անկէ

դուրս գալով բարձրացայ Փրկչի գաւիթը, քիչմը մաքուը
օդ ծծելու համար... և ահաւասիկ անկէ ալ եկայ քեզ
մօտ: Ուշանալուս մասին, անշուշտ, ներսղամիտ կը լաս: Այժմ լաւ կը լայ, որ խօսինք մեր գործի մասին:

— Խօսինք, խօսինք, և ինչ որ ընելու ենք, ընենք:
Այսօր մեր խորհրդակցութեան ուրիշները չի հրաւիրե-
լուս պատճառը այն է, որ աւելի նպատակայարմար սեպե-
ցի նախ երկուքս ծրագիր մը կազմենք և անկէ վերջ ինչ
ընելնիս որոշենք ամենքս մէկ տեղ: Այժմ ք'սէ քու կար-
ծիքներդ և խօսէ նաև ծրագիրներուդ մասին:

— Իմ ծրագիրներս ինձ համար որոշ և վճռական են:
Սնոնք կը պարզեմ նաև քեզ: Արդէն կը տեսնենք, որ այս
դժոխիքին մէջ ապրիլ այլուս անկարելի է: Մենք այսուհե-
տեւ չենք կրնար հաւատ ընծայել թուրքին: Ան օր մը
ճամբորդը կը թալէ, օր մը անզէն հայը կը մորթէ, օր
մըն ալ հայու տուն մտնելով՝ անոր պատիւը կը բռնաքա-
րէ կամ աղջիկը կը քաշէ, կը տանի: Այս պարագաներուն
տակ համբերել և ապրիլ անկարելի է: Իմ որոշումս է
անցնիլ խումբ մը կարիճ երիտասարդներու զուխու ու
այնուհետեւ օր մը այստեղ՝ պաշտպանել
անզէն և անպաշտպան մեր եղբայրներն ու քոյրերը, և
զիտակցորէն՝ թշնամիին հարուածներ տալէն վերջ մի-
այն զոհուիլ, եթէ հարկ ըլլայ: Ասոր բան մը ունիս բաե-
լիք....

— Այլու ինձի ըսելիք մը չի մնար և ոչ ալ քեզի
խրատ կարգալ: Ըսածներդ արդէն ամենքիս ցանկութիւնն
է, սակայն բան մը կայ միայն պակաս, ատիկա ալ զէնքի
և մանաւանդ ուղմամթերքի ինդիրն է: Զէնք և փամ-
փուշտ բաւականաշափ ունինք, բայց այդ չի բաւեր մեր
սկսած գործին, Հարկ չէ արգեօք մտածել այս կարեւը
ինդիրն շուջ: Պարզ է, որ փամփուշտի պէտքը հետզհետէ
պիտի զգացւի: Ես աւելորդ չեմ գտներ գաղտնի դորձարա-

նի մը պէտքը, ուր հնար ըլլար ռազմամթերք և զէնք
պատրաստել: Վերջին օրերը իմ մտածմունքներս կեցրո-
նացած են աւելի այդ կարեոր հարցին շուրջ:

— Հսածդ չափագանց կարեոր ինդիր է, միայն թէ
պէտք է լաւ կազմակերպել և գործը զլուխ հանել: Հա-
— Թործին կազմակերպութեան մասին անհոգ եղիր,
ամեն ինչ կանոնաւոր պիտի ըլլայ: Եթէ դու ըստ հրոսա-
կախումք կազմելու ըլլամ կարեոր ռազմանիւթերը պատ-
րաստելու միջոց պիտի կրնանք ունենալ: Ինդիրը սա է
որ թիւրիմացութիւններու և ոխալանքներու տեղի չի տա-
կու համար պէտք է լաւ ընտրութիւն կտաարել, քանի որ
գործի յաջողութիւնը անոր լաւ կազմակերպելէն կախ-
ուած է:

Ես կը մտածեմ գումարել մեզի գաղափարակիցներու
բազմամարդ ժողով մը, և այս ինդիր կանոնաւոր և հիմնա-
կան կերպով ժողովին մէջ որոշելէն վերջ, անցնել գոր-
ծատրութեան:

— Չափագանց խիլացի կը գտնեմ արտայայտած միա-
քերդ: Հարկաւ ամեն բան պէտք է չափուած ձեռուած և
կարելի եղածին չափ ալ շուտ ընել: Արգեօք կարելի չէ
մօտ օրերու մէջ գումարել այդ ժողովը:

— Նախ Եաշի, ինձի ըսէ թէ ուր կրնանք գումա-
րել ժողովը, այն ատեն հարցումիդ կը պատասխանեմ:

— Ուր:

Եյս:

Դպրոցին մէջ չըլլայ.

— Ոչ, կասկած կայ:

Եկեղեցին մէջ.

— Սորէն կասկած կըլլայ:

Ես ալ ուրիշ տեղ չեմ գիտեր:

Ես գիտեմ:

Ուրեմն:

Ես կը խորհիմ ժողովը գումարել բերդին մէջ, ո

պէտք է որ օրն ալ կիւրակի ըլլայ:

— Բերդին մէջ, լաւ բայց ո՞վ պիտի բարձրանայ
այս ցուրտ ձմբան մինչև բերդ:

— Ան, որուն արտին մէջ պգպային գգացումը գորա-
ւոր է, ան, որուն համար իր սիրելիներուն պատիւն ու
կեանքը պաշտպանելը նուիրական է իրեն համար, վեր-
ջապէս ան, որուն համար պատութեան տիրանալու գաղա-
փարը անշէջ հուրի մը պէս կը վառի իր կուրծքին տակ:
Ես կը կարծեմ թէ մեր ժողովուրդը, մասնաւորապէս
երիտասարդութիւնը, ըուորն ալ սիրայօժար կուգան այդ
ժողովին:

— Եթէ երթան լաւ կըլլայ:

— Պիտի փորձենք. ես վստահ եմ որ իմ յոյսերս և
ակնկալութիւններս պիտի արդարանան: Դուն կերպով մը
իմացուր Զէքէն թաղի և Պարտէզի թաղի հայերուն ես
ալ՝ Վերին թաղի և Օրթա թաղի հայերուն: Ժագավը կըլ-
լայ եկող կիւրակի, ցերեկէն վերջ:

Եյսպէս, այդ օրուայ կարեոր խարհրդակցութիւնը և
լմնալու վրայ երս այդ պահուն ներս մտաւ Ղուկաս աղ-
բօր կինը, Մըրունը, ափսէի մը վրայ դրած մէկ սրուակ
օղի, երկու փոքրիկ գաւաթ և պիտի մը մանը կտրուած
ապուխտ:

Եաշին և Ղուկաս աղբարը երկար խօսեցան. Թութէ ա
պատրաստաւած պատուական օդին ակ աւելի եռանդ
արթնցուցած էր անրնց մէջ և ողերած: Օդիի սրուակը
դասարկուելէն վերջ Եաշին հրաժեշտ առւաւ իր ընկեր
ըոջ և կէս գիշերուայ մթութեան մէջ անցայտացաւ:

Եաշին առաջ դում ուղղակի ըցու լանջար մասին

— Կամ առաջ զի մասին ուղղակի ըցու լանջար մասին
(այս) պահպանէն և համբար զի մասին ուղղակի ըցու

Բ.

ԲԵՐԴԸ

Դարերէ ի վեր, կոմնենեանց ժամանակներէն մինչև հիմա, Շապին Գարաճիսարի բերդը կիշխէ քաղաքին վրայ, Անիկա որքան աղէտներու, որքան փոփոխութիւններու ներկայ եղած է. սակայն խրախտաբար ինքինքը կանգուն պահելով՝ հասած է մինչև մեր օրերը. Զանազան ժամանակաշրջաններու՝ անոր տիրած են Հռովմայեցին, հայր, թուրքը և ուրիշ ազգեր, այդ բոլոր տիրապետողներու ներկայութիւնն ալ հաւասարապէս ընդունելով: Բերդը կառուցուած է ընական ապառայժններու վրայ. անոր տարածութիւնը իմանալու համար, ձիւոր մը չորս բոլորը շրջան մը ընելու է, որ կը տեէ մէկ ու քառորդ ժամէն աւելի:

Բերդը ենելու համար հարկ է դիմել քաղաքին հայկական մասը, որը իր բարձրաբերձ դիրքով կիշխէ ամբողջ քաղաքին, և ապա օճապտոյտ ճանապարհով պէտք է բարձրանալ վեր: Անոր չորս բոլորը շինուած են պարիսպներ ապառայժններու վրայ և տեղ տեղ՝ քարաշէն տներ, որոնք այժմ կիսաքանդ վիճակի մէջ կը գտնուին: Պարիսպներէն ներս / կը գտնուի ընդարձակ տարածութիւն մը, որուն մէկ մասին վրայ, մօտաւորապէս ասկէ կէս դար առաջ կը բնակէին 40 տունի չափ կիսավայրէնի թուրքեր: Այդտեղ կը ցանէին 50 կոտի չափ հացանատիկ: Անոնց անասունները երբ արածելու կելնէին, հետզհետէ կը սայթաքէին և զլորուելով կիշխին դարվար, այդպէտով անասունները օրըստօրէ կը պակսէին: Այդ բնական անյարմարութեան չկրնալով տոկալ, անոնք հետզհետէ սկսան գաղթել ուրիշ վալեր: Այսօր անոնց տներուն հետքերը միայն կը տեսնենք:

Բերդին կեդրոնը կանգնած է Միջնաբերդը (Ղալա)

գոռ ու խրոխտ և ընդունակ՝ տակաւին իրեն մէջ ընդունելու և պատսպարելու մօտաւորապէս 1200 հոդինոց բանակ մը: Ու եթէ երբէք, բախտի բերմամբ, ազգաբնակչութեան մէկ հատուածը զանազան պատահարներու ստիպողականութեան տակ դիմելու ըլլայ բերդը և դուրսի աշխարհէն կտրուելով ապաստան գտնէ հոն, անիկա ամեն յարմարութիւն ունեցող այս բերդին մէջ կարող է իր գոյութիւնը պաշապանել:

Հիւսիսային կողմը կը գտնուին շարք մը այրեր, ուր լեցուն են ապառայժմներուն գիրկէն ծորացող ջրերով:

Այդ այրերը տեղական բարբառով կը կոչուին «Սրա Սառնիճ»: Բերդին Սրեմտեան կողմը տակաւին իրարու վրայ դիմուած կը մնան շարք մը կլոր և սահուն քարեր ամեն մէկը մօտաւորապէս 8—10 լիտր ծանրութեամբ, որոնք, ժամանակին, մարդիկ կը գործածէին թշնամին հալածելու իրրև զէնք, զլորելով զանոնք դէպի վար, ուր թշնամին կսպառնար իրենց:

Բերդին կեդրոնէն և Միջնաբերդին քիչ հեռու կը գտնուի բնական ջրհոր մը: Անոր խորունութիւնը 400—500 ոտք ըլլալ կը կարծուի ժամանակին որ հետզհետէ լեցուելով այժմ հազիւ 100 ոտնաչափ խորունութիւն ունի: Անշուշտ այդ ջրհորը բերդին բնակչութեան մեծ ծառայութիւններ մատուցած ըլլալու է, մանաւանդ անոնց վտանգալից օրերուն:

Կիւրակէ է, Բերդին մէջ, ջրհորին քով, երկու ազգայիններ նստած՝ կամաց կը խօսակցին իրարու հետ: Անոնց մէ մէկը, որ ջրհորին բացուածքի ուղղութեան վրայ քարի մը քով նստած է, իր շուրջը գտնուող քարերը հաւաքելով մէկիկ մէկիկ կը նետէ ջրհորին մէջ: Քարերը ոստուածելով ջրհորին կողն ի վար, կերթան կիշխան ջուրին

թշնամիէն։ Մեր տունն ու բռնը, մեր կնիկն ու չօճուփը մերը չեն։ Մենք սարուկ ենք դարձած մեր վրայ տիրապետող դաժան և արինաբբու ազգին ձեռքը, որուն համար ոչ մէկ մարդասիրական օրէնք գոյութիւն ունի Թուրքը օրէնք ըրած է մեզ թալանեն, սպանելն ու մեր ունեցածը կողոպտելը, մեր պատիւը բռնաբարելը։ մէկ խօսքով մեր ժողովուրդին հանդէպ ամեն տեսակ բռնութիւն և անզթութիւն գործադրել իրեն։ Թոյլ տուած է կարծես։ Բայց համբերութիւնն ալ սահման մը ունի, այնիք է, գաւաթը մինչև բերանը լեցուած է և մեր համբերութիւնը հատած։ Մենք պէտք է զիխներուս ճարը նայինք և ինքզինքնիս պաշտպանել դիտնանք մարդու պէս։ Մենք իրաւունք ունենք ապրիլ, ոչ ոք կարող է զիանալ մեզ այդ իրաւունքը, ոչ մի բռնութիւն և ոչ մի բռնակալ կարող պէտք չէ ըլլայ խաղալ մեր կեանքին հետքմահածօրէն։ Ուրեմն չի թոյլատրենք, որ թշնամին մեզի հետ վարուի իր ուզած եղան ակով։

Ընկերներ, չի պիախ, մոռնանք, որ մենք Շատին Գարանիսարցիներ ենք, լեռներու խրոխտ զաւակներ, պատուազաց ու վրէմինզիր։ Պաշտպանենք մեր պատիւը։ Օրէնքը յարգենք այն ատեն, երբ հիմնուած և բղիսած է ծմաբառութեան և արդարութեան միծ սկզբունքներէն և որը հաւասար կերպով կը տարածուի անխտիր, ինչպէս թուրքին՝ այնովէս ալ հայուն վրայ։ Սակայն երբ օրէնք մը գոյութիւն ունի միմիայն հայը ջնջելու, ոչնչացնելու համար, մենք ատոր դէմ կը մըստանանք և կը կոռունք մինչև մեր վերջին մարդն ու փամփուշտը։ Մեր նշանաբանն ըլլալու է այսուհետեւ կամ ապրիլ իբրև մարդ և քաղաքացի հաւասար կերպով թուրքին հետ և օգտուիլ բոլոր արտօնութիւններէն և իրաւունքներէն, կամ թէ ոչ կոռուիլ հերոսաբար և պաշտպանել մեր կեանքը, մեր ազ-

գային արժանապատութիւնը և մեռնիլ ոխայն գէնքը ձեռքերնիս, քաջի պէս։

Մեր առաջին գործը ըլլալու է ինքնապաշտպանութիւնը, ատոր համար հարկաւոր է զինուուիլ, այդպիսով պաշտպանելու համար մեր իրաւունքն ու պատիւը։ Զէնք ու զինամթերք ունենալու համար պէտք է ունենանք նաև զաղանի գործարան մը, ուր անձնուէր երիտասարդներ ուազմամթերք պատրաստելու են։ Մեզ պէտք են խումբ մը կարիճ երիտասարդներ, որոնք նուիրուին ինքնապաշտպանութեան գործին և օգնութեան համնին մեր տառապած եղայրներուն և քոյրերուն։ Ահաւասիկ ինքնապաշտպանութեան այս շատ կարևոր խնդիրները լուծելու համար է, ոզ մենք հոտ հաւաքուած ենք։ Տուէք մեզի գործիչներ, տուէք ազգի գատին նուիրող մարդիկ և մենք ընենք անկարելին...»

Ամբողջ բերդը թնդաց կեցցէներով։ Ամենքն ալ հաւանութիւն տուին Ղուկաս աղօօր խօսքերուն և հպարտուէն սկսան ոգերուուիլ։

Դուրս եկաւ նաև Եալին և մէկ վայրկեան ծանը և խոժու գիրք մը տալով իր դիմագծին, սկսաւ խօսիլ։

— Հայրենակիցներ, Ղուկաս աղբարը ձեզի ամեն բան պարզեց։ ամենքդ ալ հասկցաք և ըմբռնեցիք մեր վիճակին ծանրութիւնը և զիտցաք մեր ծրագիրը, զերահաս վասնզին հանդէպ։ Ես ալ կը կրկնեմ, մեղի հարկաւոր են կարիճ երիտասարդներ երկու գործի համար։ Առաջին՝ կազմելու հրոսակախումբ մը, որ այս և այն կողմը վագելով՝ անմիջական օգնութեան համնի տառապող հայ ժողովուրդին և երկրորդ՝ ուրիշներ՝ աշխատելու գործարանին մէջ, կոռուղներուն զէնք ու ուազմամթերք հայթայթելու։ Ես պատրաստ եմ զլուխ անցնիլ հրոսակախմբին, ով որ կուզէ ինծի հետ գալ թող ձայն բարձրացնէ։

Խոկոյն առաջ եկան յիսունէ աւելի երիտասարդներ,

սակայն եաշլին տուածմ ընտրեց անոնց մէջէն երեսուն
հոգի, որոնք երդւեցան հաւատարմութեամբ կատարել ի-
բենց վրայ զրուած պարտականութիւնները:

Խուժք՝ մը երիտասարդներ ալ ցանկութիւնը յայտնե-
ցին Ղուկաս աղօր ձեռքին տակ աշխատելու և զինամը-
թերք պատրաստելու, մինույն ատեն հետաքրքրուելու հա-
մար նաև քաղաքացիներու և շրջանի հայ ժողովուրդի
կեանքով:

Արդէն մութը ինկեր էր և բուքը հետզհետէ իր սաստ-
կանար ըերդին շուրջ:

Ժողովականները լու ըջու վճռական դէմքերով, խուժք
խուժք դուրս եկան բերդէն և ուղղուեցան գէպի, քակաք:
Ամենէն վերջը Ղուկաս աղբարն ու Եաշլին հանդարտ
քայլերով, խոհուն և անխօն՝ հետեւեցան անոնց.

Գ.

Օ՛Ն ԱՆԴԻ ՍՈՒՋ

Անցան տարիներ, աազտկալի, դաժան տարիներ Ա-
մեն աեղ հալածանք, զուկում, բանութիւն, անտանելի
բանութիւն:

Տարիներու հոլովումին հետ, ընթացաւ նուի հայու-
թեան թշուառութիւնը ուժգին թափով: Սակայն Եաղին
Գարահիանցին համար չէր տոմիկա: Մն թոյլ չի տուաւ
թուրքին անպատճիթ կերպով իրեն մօտենալու: Ամեն ան-
գամ երբ կը լուսէր հայու մը ինչը գրաւելու և զայն
աանջելու խօսքեր, շատ շանցած կը լուսէր նուի հայ
հրոսակախմբին կատարած սարսափներու մտախն: Ա՛ ձիշտ
ժամանակին՝ վրէժմուզրութեամբ լեցուած՝ հակահորուածը
կուտար թշնամուն:

Եաշլին ու իր հրոսակախումբը սարսափելի էին:

Անոնք ամեն աեղ էին, որպէս թշնամին պատուհա-
սող ուրուականներ: Սեփաստիայէն մինչև Գարահիսար,
Գարահիսարէն մինչև Երզնկա և աւելի հեռուն եղող թուրք
ազգաբնակութեան կողմէ ամեն անզամ որ վսասակար
շարժում մը և կամ գործողութիւն մը կը նկատուէր հայ
խաղաղ ազգաբնակութեան հանդէպ, Եաշլիի խումբը իսկոյն
կը թուչէր հոն, ու ինքինքը ցոյց տարով, զգացնել կու-
տար թուրքին որ հայը անպաշտպան չէ. ան ունի իր
պաշտպանը:

Թուրքերը շատ աշխատեցան կոռուլ այս երևոյթին
դէմ, շատ աշխատեցան անզօր գարձնել Եաշլին վրէժա-
ռու խումբը, սակայն անօրուտ: Անոնք անզօր էին չքաց-
նելու ազատութեան պաշտպանը:

Մութ գիշեր է, ամառուան գիշերներէն մէկը: Շա-
պին Գարահիսարի փողոցները կամաց կը դատար-
կուին մարգոցմէ: Ամենքը կըշատապեն աները՝ հանգստա-
նալու համար: Առետրականները, իրենց գործառնութեանց
տետրակիները անութներնուն տակ գրած՝ կշտապեն տուն
իրենց հաշիւները կանոնաւորելու... հրապարակը կը դա-
տարկուի:

Երկինքը աստղազարդ է և խորհրդաւոր: Աստղերը
մէկիկ մէկիկ կսկսին մարիլ, նախապէս շրջան մը գծելով
երկնակամարդին վրայ: Լուսինը իրեն բոլորածն սկաւա-
ռակը կը ցուցնէ զինք վիտաղին, և աղօտ լսյո մը կուտայ
անոնց, որոնք ճանապարհներու վրայ կը զանուէին:

Լուռ գիշեր է. բանաստեղծական գիշեր: Գիշեր մը,
երբ նրբազգած մէկը կրնայ իրեն խոհերը հրապարակ զնել
թախծոտ լուսնեակին ներկայութեան: Գիշեր մը՝ երբ
սկրահարուած զյուկեր կրնան ծառերուն տակ ապրումներ
կատարել, և զնրջապէս գիշեր մը՝ երբ հայրենասէր հայ-

գուկը հանգիստ առած միջնցին, իր գէնքերը դուրս հանած՝ զորովագութ մօր նման կը փայփայէ, առառուն զործի մը աճապարած ըլլալու համար:

Սա այն զիշերներէն մէկն է, որուն խորհրդաւորութեան մէջ, մարդ մը սա զուլումի երկրին մէջ, կարող կըլլայ իր երեակայութեան մէջ պատկերացնել անցուցած դժուարին և առանձակից կեանքը և իր աչքերէն հոսող առատ արտասուբներով կերտել իր ապագայ մուայլ շղարշով մը պատած կացութեան և նպատակին տիրամուշնեռունկարը:

Սեբաստիա տանող ճանապարհին վրայ, խճուզիէն բաւական նեռու, տափարակի մը մէջ խումբ մը կարիձներ հանգիստ կառնեն, սակայն խումբին ամեն անդամն ալ այս հանգստութեան առենն իսկ զբաղմունք մը ունի: Երիտասարդներէն ոմանք զէնքերը կը սրբեն, ոմանք լուսնեակի լոյսին տակ կերակուր կը պատրաստեն, ոմանք ալ քարի մը վրայ նստած և կամ կանաչի վրայ փռուած քաղցր զրոյցով ու մտածումով ժամանակը կապաննեն:

Անոնցմէ մէկը միայն լուս, մտածկուս և թախծուտէ, անծանօթի մը հետ քաշուած է մէկ կողմ: Անծանօթը իրեն ըրած պատմութիւնով անոր տրամադրութիւնը հետզիետէ կը փչացնէ, անոր դէմքը կատանայ կատազի երևոյթ մը, որ որոշակի յայտնի կըլլայ նոհ պատմութիւն ընողին: Վերջապէս ան խոսոու նայուածք մը ձգելով անծանօթին վրայ, զրեթէ զոռալով հարցուց.

— Այդ ամենը դուն ականջներովդ լսեցիր և աչքերովդ ալ ախսար... ըսէ, կաղաչեմ, զուն ինչ տեսակ մարդ էիր, որ այդ բոլորը տեսնելէ վերջ հանգիստ կերպով թողիր ու անցար: Ալ ինչ խօսեցաւ ըսէ մարդ, խօսէ ամեն ինչ, ըսէ ինչ որ լսեցիր և ինչ որ կը յիշես: Բսէ, ինչու ապուշ կտրած ես:

— Կերեայ թէ պատմածներս քու վրայ վատ ազ գեցութիւն կը թողուն. աւելի լաւ չի ըլլար, որ լսածներովդ բաւականանաս և վերջ տանք այդ պատմութեան:

— Կաղաչեմ պատմէ, եթէ ատիկա քեզի համար դժուարին բան մըն է, ուրեմն հոս գալու չէիր և ոչ ալ խօսքերով վշտացնելու էիր զիս:

— Դժուարին բան մը չէ, սակայն չէի ուզեր քեզ վշտացնել իմ պատմածն երպէս: Եթէ պահանջես կը շարունակեմ:

— Ես սենեակին ներսը դրան կպած՝ կը լսէի անոնց խօսածները, և իրենց դէմքերն ալ դրան մէկ ձեղուածքէն կը տեսնէի: Ծերուկ մը, որ անդին նստած կը լսէր, սկսաւ անոնց պատմել հետեւալը. «Մուհամմէդի զաւակներ, ես եօթանասուն տարեկան ծերունի եմ. մինչև այս հասակիս համնելը գործ մը կատարած չէի, քանի մը հայու աղջիկներ միայն առեանգած՝ և Մըփազի Վալիին տարոծ էի, քանի կիներ ալ ես էի բռնաբարած: Կուզէի բան մը ընել այս աշխարհիս մէջ, որպէսզի պարտականութիւն մը խզիս վրայ շալիկած զերեզման չի լինէի:

Ասկէ քանի մը ամիս առաջ, գիշերը, մութին մէջէն, երբ կը վերադառնայի արտէն, ճամբուն վրայ ձայներ լսեցի, լացի ձայներ: Քիչ մը առաջ անցնելով զգացի ձայներուն ներկայութիւնը, և տեսայ փուշերուն մէջ երեք հատ կեավուրի լսկաներ: Կուլային և հետզիետէ կը ստաստկացնէին իրենց լացը, փուշերուն առթած ցաւէն:

Մօտեցայ անոնց և լաւ մը նայեցայ, տեսայ կուրծքերուն վրայ կախուած խաչեր, սաստիկ բարկացայ: Մտածեցի հոգիս աղատել տանջանքներէ, քիչ մը ֆիզր ըրի, քիչ մըն ալ թէպէտ խիզճս տանջեց զիս ստոնց աղեկտուր ձայներէն, սակայն մօտիկ տեղերէն քանի մը խոշոր քարեր վերցնելով մօտեցայ անոնց և Մուհամմէտի անունը տալով քարերու հարուածներով ջախջախեցի ա-

նոնց գանկեցը: Անօնք սուր ճիչ մը արձակեցին, քիչ մը թաղլակեցան, քիչ մը չարչարկուեցան և ամենքն ալ հանդստացան.... Լուցը մը վառեցի, տեսայ որ երեքին ալ զլուխները տեղն ու տեղը ջախջախուած էին բարերու հարուածներէն: Փառք տալով Ալլահին հեռացայ: Վերջէն իմացայ, որ այդ տղաքներու մայրը տակեարները տարած են ու տղաքներն ալ արտին մէջ ձգած....»:

Ներկաները սկսան հոհուալ ծերունի թուրքին պատմութեան վրայ և ատիկա քաջութիւն մը չի սեպեցին: Առաջ եկաւ երիտասարդ Փօլիս մը և խումբին մէջտեղը նստերվ՝ աշքերը առ ու ան կողմը դարձուց, քիչ մը միմոսի շարժումներ ըրաւ և կամացուկ մը սկսաւ պատմել:

Մեր ծերուկին պատմածն ալ զիս զարմացուց: Ասանկ չնշին բաներու պատմելն անգամ աւելորդ է: Կեանիքիս մէջ ատանկ դէպքեր հազարաւոր անգամներ պատահած են, սակայն անկարեսը բաներ ըլլալով չեմ ուզեր ձեր համբերութիւնը չարաշար գործածել և ձեր ուշադրութիւնը հրաւիրել այլպիսի դէպքերու վրայ: Իմ կեանքէն դէպք մը միայն պիտի պատմեմ: Ասկէ երկու թէ երեք ամիսներ առաջ ես գացեր էի վարի— Ածպաներ կառով վարական տուրք հաւաքելու: Տունէրէն մէկը ժոած մէջոցին տեսայ դեղեցիկ հարս մը, հարկաւ հայու հարս, որ իր երեք զաւակներուն քով նստած՝ անոնց կերակուր կը կերցնէր: Անիկա զիս տեսնելուն պէս երեսին քովը վար քաշէ, որպէսով երեսը շի տեսնիմ: Ան սիստած եր, երեսը շատուց ահսած էի: Առաջարկեցի տղաքները գուրս հանել սենեակէն և ինծի հետ մինակ մնալ: Ան շուզեց ինծի լսել և տեսակ մը հպարտութեամբ ըսաւ, որ հանդիսա թողում զինք: Կը լսէք, կեավուրին մէկը կը համարձակէ մերժել զիս, և կառաջարկէ հանգիստ ձգել զինք, միթէ ատիկա ըլլալիկ բանէ: Բարկութիւնս աւելի զրգուցաւ այդ ազուրը հարսին կծու և արհամարող

խօսքերէն: Տղաքներուն թեերէն բռնեցի և մէկ մէկ նետեցի տան սալերուն վրայ, առանց մտիկ ընելու անոնց խղճուկ լացին և մօր պաղատանքին: Տղաքներէն երկուքը, արեւ ձեղի, շան պէս սատկեցան: իսկ միւսը ուշքի գալով սկսաւ աքալ: Հարսը քիչ մը ատեն ինքինք ճանկուեց և քիչ մըն ալ ինկաւ մարեցաւ, սակայն սա ուժեղ բազուկներովս քաշեցի մօտս: Ըրի, ինչ որ պէտքն էր: Նա սկսաւ խածնել և ճանկուել զիս կատաղած շան պէս: Արինս եւ հանեց ու երբ տեսայ, որ այլես խելքը կորսնցուցած է, զամաս մէջքէս հանեցի և փորը կոխելով՝ հանգստացուցի զայն....»

— Փօլիսը տակաւին խօսքը չէր վերջացուցած ամեն կողմէ զափթիաները սկսան եաշասըն աղաղակել:

— Դուն որ այդ պատմութիւնները լսեցիր, ըստ անոր եաշլին, խոր հառաջ մը հանելով, ինչու համար ունեակին զուրը չի կոտրեցիր և չի յարձակեցար այդ անգութ գաղաններուն վրայ: Ալ որ օրուան համար պահած էիր կեսմնքդ:

Եաշլին սաստիկ յուզմունքէն և ջղայսութենէն ինքնինքն սկսաւ կորոնցնել, ու պօռալ անծանօթին երեսն ի վեր.

— Ըսէ վախկոտ, դուն հանգիստ սրտով մնացիր զրան ետեր նստած, արդեօք սրտիդ մէջ չի զպրթնեց պատոյ զգացումն, ոխն ու վրէժինովրութեան ձայնը, այդ լողիրշ արարածներուն հանդէպ: Ըսէ, ինչ ապուշ ապուշ էը նայիս երեսիս:

Մինչ Եաշլին այդ քումնելի պատմութեան ազդեցութեան տակ խօսակցին բութ զգացումները կը քննազատէր և անորմէ ոչ մէկ արդարացուցիչ պատասխան կստանար, զինուորներէն մէկը մօտենալով իմացուց՝ թէ ճանապարհին վրայ լացի ձայներ կը լսուին: Կերպի թէ աւազակները ճամբորդներուն վրայ յարձակեր են:

Եաշին անմիջապէս ինքզինք հաւաքեց. վեր ցատկեց անդէն և առանց երկար բարակ մասմելու՝ հանգչող դինուրիներուն հրամայեց.

— Կարիճներ, գէնքերնիդ պատրաստ:

Ամենքը տէնթարթի մը մէջ պատրաստուեցան, ու գէնքերը առնելով, շտապով շարուեցան խմբապէտին շուրջու.

Եաշին խուզարկու նայուածք մը նետեց անոնց վրայ և ինքն առաջ անցնելով հրամայեց.

— Օ՛հ, անզը յառաջ...

Ամենքը կրակ կարած առաջ անցան և քանի մը վայրկեանէն հառան գէպքի վայըը, և չորս բոլորը շրջապատեցին:

Քոմի մը ընաանիքներ Սեբաստիայէն Շապին-Գառահիսար կը վերադառնային սայլերով, անոնք կուզէին գիշերուայ զով օդին լուսնեակի լոյսով ճամբայ կտրել, առառուն համնելու համար քաղաք:

Խումբ մը թուրքեր կը կտրեն անոնց ճամբան, կը թալանեն և կուզեն անզէն տղամարդիկներու ներկայութեան կիներն ու աղջիկները բանաբարել. Խեղճերը աղիսորմ ձայներով կոկսին օդնութիւն աղերսել. Թուրքերուն կաղաչեն և կը խոստանան ամեն բանի համակերպի, միայն թէ իրենց պատուին չի գոչին: Յյդ տտեն թուրքերը կոպաննեն տղամարդկանց երկուքը և երբ մնացուները կոկսին կապկապել զարձեալ սպաննելու համար, յանկարծ կը շրջապատուին հայ կտրիճներով:

Եաշին խումբն էր այդ, որ թուրքերը շրջապատելով խժբաղետին հրամանին կոպասէ կազմ ու պատրաստ: Եաշին տղաքներուն պէտք եղած անհրաժեշտ հրահանգները տալէն վերջ հեռուէն ձայն կուտայ թուրքերուն:

— Էյ, դուք, անօրէն գազաններ, իսկոյն թողէք այդ անողաշտալաններն ու զէնքերդ վար դրէք:

Թուրքերը կը կատաղին այս անակնկալ հրամանէն և թողնելով կարաւանը, 15 հոգով կուզզուին դէպի Եաշին, զոր նշմարած էին լուսնեակի ազօտ լոյսով, և կարծելով թէ ան մենակ է՝ աւելի յանդզնօրէն կը յաջակին վրան:

Հրոսակախումբը ամեն կողմէ կը շրջապատէ թուրքերն, և կը պարզուի սարսափելի տեսարան մը:

Կտրիճ հայրդուկները՝ վրէժինդրութեան սրբազն կրակով լիցուած՝ կարկուտի նման գնդակներ կը տեղան թուրքերուն վրայ որոնց ամենքն ալ կոպաննեն, առանց իրենց կողմէ որևէ կորուստ տալու:

Եաշին արիւնոտ սուրը պատեանը դրաւ և հանգիստ շունչ մը քաշելով՝ մօտեցաւ սայլերուն՝ ուր մեր հէգ ճամբորդները տակաւին շրջապատած սպաննուած երիտասարդներու թարմ դիակը, անոնց եղերական մահուան սուզը կուզալին գառնաղէտ կոկիճներով: Եաշին միսիթարեց այդ խեղճ հայերն ու ամեն բան կարգի գնելով, իրեց ապահապան քանի մը զինուարներ դրաւ անոնց հետ և ճանապարհեց դէպի քաղաք:

Կարաւանը ճամբելէ վերջ Եաշին խումբը զիմեց գէպի հանգստութեան վայըը, ուր անծանօթ հայր արդէն կերակուրը պատրաստած՝ կոպասէր անոնց: Լաւ մը ընթրեցին ու դուրս գալով այդաեղէն, գիշերով գնացին կէպի Բիւրք հայկական գիւղը, որկէ օգնութեան էին կանչուած և ուր Ետշին խումբը կուզէր մնալ, այն առափելի օրերուն համար, որ անխուսափելիօրէն պիտի գային, արդէն Տաճկաստանի մէջ հայերու կոտորածներ սկսած էին և շուտով կոկսէր նաև այդ շրջանը: Եաշին խումբը պատրաստ էր պաշտպաննել շրջանի հայութիւնը վերահաս վտանգին հանգէպ: Եաշին Շապին-Գառահիսարի մասին այնչափ հոգ չէր ըներ, որովհետեւ այնուհետ Պու-

կաս աղբար կոր: Կային նաև զինավարժ կորիճ երիտասարիներ և բաւական քանակութեամբ զէնք՝ ինքնապաշտպանութեան համար:

Հրուակախումբը, գիշերը լուսնի լոյսով, ուրախուարթ երգերով և պատմութիւններ ըներով՝ տռաջ անցաւ ու գնաց:

Հետեւեալ օրը, երկու զինուած երիտասարդները, որոնք կարաւանը առաջնորդած էին մինչև Շապին-Գարանիսարի պարտէզները, դիմեցին Բիւրը՝ իրենց խումբին միանալու համար:

Դ.

ԿԵԱՆՔԸ ՈՒԺԻՆ ՄԷԶ

Յունակալ Սուլթան Համիդի մէկ քմահան հրամանով՝ ամբողջ Թուրքահայութեան ֆիզիքական գոյութեան հարցը վտանգուած էր: Երկրին բոլոր կողմերէն եկած ամենօրեայ չարագուշակ լուրերը կը գութէին բնաջնջումը այն ազդին, որ իր մտաւոր զարգացումով և տնտեսական բարձր ըմբռնումով կը տիրէր և օղակը կը հանդիսանար՝ տակաւին ֆանատիկ ու տգէտ թուրքի և քաղաքակրթութեան միջև:

Ամենուրեք սոսկալի դէպքեր կը կատարուին, աննըկարագրելի խժութիւններ ի գործ կը զբուխ թուրքերուն կողմէ՝ հայ անմեղ ազգաբնտկութեան վրայ: Հրաման էր արձակուած, դաժան հրաման, կոտորելու հայութիւնը և յափշտակելու անոնց ինչը. Ասկէ աւելի խրախուսիչ և նպաստաւոր հրաման միթէ կրնար ըլլալ՝ թուրք մոլեսանդ և ազէտ ժողովարդին բարբարս ախորժակները զոլոելու համար: Ու այիս մարդ կարող է երկային թէ մերէն, մեծերէն արուած այդ կրոպաւտի և

սպանութեան բացարձակ հրամանէն վերջ ինչ կերպ պիտի վարուին անոնք իրենց անպաշտպան զոհերուն հետ, այն թուրքերը՝ որոնք առանց հրամանի ևս իրենց քանդիչ գործը կը կատարէին անարգել:

Զուլում, կոտորած ամեն աեզ: Հայաստան մարդկային սպանդանոցի մը վերածուած էր:

Գաղտնիք չէ սակայն, որ հայը այստեղ, ուր զինուած և կազմակերպուած է եղեր, երբ անոր մէջ ինքնապաշտպանութեան ովին զարգացած է եղեր, անիկա հեշտութեամբ ինքզինքը թուրքին անգութ ճիրաններուն չէ յանձնած և անոր կամակատարը չէ եղած: Զինուած և կազմակերպուած հայը, ամեն աեզ, կրցած է զապել թուրքին ախորժակը և ինքզինք պաշտպանել լաւագոյն կերպով:

Մինչ բովանդակ թուրքահայութիւնը 95—96 ի զարհուրելի կոտորածին ենթակայ եղած էր, անզին Շապին-Գարանիսար կրցաւ ինքզինք պաշտպանել:

Շապին-Գարանիսարի թուրքերն ալ հետեւած ըլլալու համար ընդհանուր բարձրագոյն հրամանին անթերի կատարման, արդէն պատրաստութիւն կը տեսնէին իրենց բաժինը կատարելու՝ հայուն բնաջնջման գործին մէջ: Անոնք թէն կը պատրաստուէին, սակայն միշտ երկիւղով կը կարծէին թէ իրենց վայրագն ձեռնարկութիւնը կարող է իրենց զվարուն ևս մեծ փորձանքներ ստեղծել, որովհետեւ լաւ կը ճանչնային իրենց գրացիներու դիմադրական ողին ու ազգային անխորտակելի նկարագիրը: Ու եթէ երբէք յոյս մը ունէին, այդ ալ իրենց թուական առաւելութեան վրայ զրած էին:

Հայերը օրը օրին կը հետեւէին անոնց շարժումներուն և գաղտնի պատրաստութիւններուն: Անոնք ամեն կերպով կաշխատէին կանխել թուրքերն, ու չի թողուը, որ անոնք նախայարձակ ըլլան, այլ, ընդհակառակը, իրենց նախայարձակ ըլլալով անոնց վրայ, կուգէին սարսափ ձգել ա-

նոնց սրտերուն մէջ, յաջողութեան տիրամնալու համար:

Երբ զուկաս աղբար բացարձակապէս տեսաւ թուրքերուն պատրաստութիւնները, և անոնց ակնյայտնի թշնամական վերաբերմունքը հայերուն հանդէպ, լուր տուաւ քաղաքի հայութեան, որպէսզի ամեն մարդ պատրաստուի գիմազբաւել վտանգը՝ պաշտպանելով ինքզինք ու իր ընտանիքը, իսկ ինք խումբ մը երիտասարդներու գլուխն անցած՝ զիրք բռնեց Փրկչի եկեղեցւոյն բարձրութեան վրայ, ցոյց տալու համար թուրքերուն, որ հայերը իրագեկ են իրենց ծրագրներուն և պատրաստ՝ պատով գիմազբելու անոնց յարձակումներուն: Առառ մը հայերը սկսան քանի մը հրացաններ պարպել դէպի թուրքերուն թաղը:

Թուրքերը յանկարծակիի եկած՝ հասկցան, որ Շապին-Կարանիսարը զիւրին որս մը չի պիտի ըլլայ իրենց համար, ու շահ մը չի պիտի ունենան անոնց հետ չափուելով, ուստի խոհիմութիւն սեպեցին իրենց տեղերը նստել ու հանգիստ կենալ:

Հուկաս աղբարը ամբողջ 15 օր դիրքին վրայ ուղարկեց ու երբ համոզուեցաւ, որ այլևս հայերուն համար վտանգ մը չիկայ և թուրքերը հանգարտած են, իջաւ դիրքէն և այդպէսով Շապին-Գալանիսարի հայութիւնը հանգստացաւ:

Շակաւին Հայաստանի հորիզոնին վրայէն չէին անցած սկ և մոայլ ամպերը, Հայ ու թուրք տակաւին խէթ աշքերով կը նայէին իրարու: Այդ ժամանակին կոկծալի լուր մը Շապին Գալանիսարի հայութեան սիրտը սուզով լեցուց:

Զարագուշակ օր մը, երիտասարդ մը Հուկաս աղբօր

մօտ գալով իմացուց անոր եալիին և իւր ընկերներուն սպաննութեան ցաւալի լուրը:

Հուկաս աղբար առաջին անգամ շուզեց հաւատալ այդ շաբադէտ լուրին. շուզեց հաւատալ երիտասարդին, որ Եալիին զինուորներէն ըլլալով մազապուրծ տղատած էր և եկած՝ իւր մօտ: Ան, կարծես չէր կարող հաշուել կորիճ Եալիին սպաննութեան հետ, ատոր համար չէր հաւատար այդ լուրին, Գետեաբար չէր ալ փափագէր մանրամանութիւններ լսել այդ մասին:

Ու երբ երիտասարդը կուզէր քանի մը խոսքով բացատրել սպաննութեան տիրուր պարագաները, Հուկաս աղբար սաստիկ նոպայէ մը բռնուածի պէս, վեր ցատկեց նոտած տեղէն և յարձակելով երիտասարդին վրայ ուզեց ծեծել զայն... բայց ինքզինքը կրցաւ զսպել: Պահ մը հանգստանալէն վերջ, դուրս բաշեց պահարանէն թսւթէ պատրաստուած սքանչելի օղին, որ շիշի մը մէջ լեցուցած էր, մէկ երկու գաւաթ յաջորդաբար հաղթեալ կոնծելէն վերջ, իր մօտ կանչեց երիտասարդը և պահանջեց, որ ան պատմէ հրոսակախումբին սպաննութեան մանրամամութիւնները:

Երիտասարդը սկսաւ պատմել:

— Մենք Քէչէ-Խւրդի ձորին մէջն էինք և կը պաշտպանէինք շրջակայքի հայութիւնը: Մեր հանգստանալու ժամանակը, յանկարծ տեսանք, որ բանակ մը կառավարական զինուորներով պաշարուած ենք: Մենք ինչ ընելնիս չէինք գիտեր, մահը մեր աշքերուն առջեն էր այլաւ Թշնամին առաջարկեց անձնատուր ըլլալ մեզ, իսկ մենք մերժելով կոտսի գուրս եկանք անոնց զէմ և սկսանք աջու ձախ անխնայ կրակել: Թշնամին ևս կատաղօրէն կը կոռւէր, բաւական կոռւելէն վերջ տնոնք սոսկալի գրոհ մը տուին մեր վրայ: Մեղմէ արդէն 15 հոգի գոհուեցան ու մենք յուսահատ դիմադրութիւն մընէր, որ կընէինք

այլաւ, ձար չի կար; սկզաք էր փախչել: Գնդակներու պաշտպանութեան տակ մհնք մեղ նետեցինք ձորին մէջէն անցնող գետին մէջ և ուղեցինք անցնել գետին միւս կողմը: Հրացանները ամբողջովին թքջուած էին, երբ գետը անցանք և ուղեցինք կրկին կրակել թռարքերուն, հրացաններուն փողերը տրաքուեցան և մհնք մնացինք: անզօր, ենթակայ՝ սոսկալի մահուան: Թուրքերը կարկուաի պէս գնդակներ կը տեղային մեր վրայ: Այլտեղ ինկաւ քաջ եացին, ինկան նաև բոլոր ընկերներս բացի ինձէ: Ես գետին իյնալով, մեռած ձեացայ, բարերախտաքար ինկած տեղս փուշեր և թուփեր գտնուելով, զիս անհնկատելի դարձուցին թշնամուն աչքերէն: Օր ու էկս անշարժ մնացի այդ տեղը, ու երբ թշնամին քոլորովին հեռացած էր, ելայ և հազար ու մէկ դժուարութիւններով հաղիւ ինքնինքս այս տեղ ձգեցի...:

Երիտասարդը տակուին պատմութիւնը լրացուցած չէր, երբ մարդ մը սենեակը մտաւ, և ինուրեց Դուկաս աղբօրը, որպէսզի տնմիջտապէս տեղ մը պահուի: Պուավարութիւնը հրաման արձակած էր ձերջակալել և բանտարկել զայն, որ պատուիրեր էր զօրքին և ոստիկանութեան, որ եթէ նա անձնատուր չըլլայ, այլել հայկական թաղերը:

Դուկաս աղբար սահմարիւն կերսով լսեց այդ բոլորը և հասկնալով գործին չոփէ աւելի լուրջ ըլլալը, հանգստացուց զայն, բաելով, որ ինքը տանց պահուելու էր յու ձեռնի կառափարութեան՝ այդպիսով հայութեան սպառեացող վասնվը անհետացնելու համար:

Քանի մը փարկեան վերջ, ոստիկանութիւնը արշապատեց Դուկաս աղբօր տունը և ան վազոց ելլելով անձնատուր եղոււ: Տարաբագդ կինը աղիողորմ ճիշերով վայնատուն բարձրացուց և քարշ ինկաւ թիերէն, սական Դուկաս աղբար կարող եղաւ: հանգստացնել զայն:

Ոստիկանները շրջապատեցին և թեւերը պինդ կապելով՝ առաջնորդեցին բանս:

Թուրքական գատարանը Դուկաս աղբօրը մեղադրեց յեղափոխական կազմակերպութեան պատկանելուն համար և գնուելով 101 տարի տաժանակիր աշխատանք, ձգեց բանս:

Դուկաս աղբար երբ բանս գնաց, հետզհետէ ժամանակ մը յուսանատութիւն տիրեց անոր առաջնորդութեան տակ գործով երիտասարդութեան մէջ, սակայն անոնք զգալով իրենց գերին և պարտականութեան կարեսութիւնը, մանաւանդ, խրախուսուելով շարունակ բանտէն ստացուած իրենց խմբապետին յորդորներէն, սկսան աւելի ուժգին թափով մը շարուրակել սկսուած զործը:

Ե.

ՕՍՄ. ՇԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ

Անցեր էին զարհուրիի կոտորածները: Մարդիկ շատ շուա մոռցան անցեալը: Թուրքերը պահ մը այն տպաւորթիւնը թողացին; որ հայերուն հետ հաշտ և մտերիմ պիտի կրնան ապրել: Հայերը շատ շուա համակերպեցնան ժամանակի անողոր օրէսքին և ձեռք ձեռքի տուած թուրքերուն հետ, կեանքը առաջ տարին: Ուստարը ծաղկել սկսաւ: Մորքերը խաղաղեցան և ամեն մարդ նուիրուեցաւ խաղաղ աշխատանքի: Սկսաւ հայուն շինարար զործը: Բացուեցան զպրոցներ, մանկապարտէզները, որով կոտորածներու սրատճուով լինդատուած վերածնունդի գործը՝ սկսաւ կրկին հայուն մտապատկերը կտզմել:

Եկան 1903 – 1905 թուականները: Հայկական խումբերը մուտքայէն թուրքիա մտնելով, պահ մը միարերը պղացրեցան: Թուրքերը քիչ մը յարաբերութիւնները

վատացուցին հայերուն հետ, բայց այդ վիճակը շատ երկար չի տևեց. անոնք կը կին հաշտուեցան:

Վերջապէս եկաւ 1908 թուրականը: Թուրքիայի մէջ հոչակուեցաւ Սահմանադրական իրաւակարգ: Սուլթան Համբիղի գահը տապարուեցաւ, իրեն հետ տանելով Թուրքիայի հին ոէժիմը: Ազատութիւն, եղբայրութիւն և հաւատարութիւն յայտաբարուեցաւ անխափի բոլոր ազգերուն համար, որոնք կապրէին Օսմանեան կայսրութեան մէջ: Փողովուրդը գովիտուող ոէժիմին պատճառով՝ սկսաւ հըքառել և ուրախանալ և հաւատարմօրէն: Կապուել և ծառայել իր հայրենիքին:

Ազատուեցան ամեն տեսակ բանտարկեալներ: Քաղաքական յանցաւաբներուն մասնաւորապէս ներում շընորհուեցաւ և անոնք պատուաւոր կերպով գուրս ելան բանտէն իրենց տառապանքին պտուղը վայելելու համար: Քաղաքական յանցաւաբներու ընդհանուր ներումէն օգուեցաւ նաև Դուկաս աղբարը, որ 13 երկար տարիներ համիղական մութ ու խոնաւ զնդաններուն մէջ տուայտելէ վերջ՝ աղատ արձակուեցաւ՝ կորսնցնելով իր երկաթէ առողջութիւնը:

Շապին-Դարահիսարի հայութիւնը անսահման ուրախութեան մէջ էր իր դժբաղդութեան օրերուն հաւատարիմ և անձնուելը պաշտպան մարտիկին բանտէն ազատուելուն համար: Ան, վանդակէն գուրս պըծող քաջ առիւծի մը պէս, ինքինք նետեց ժողովուրդին գիրկը և այս անգամ սկսաւ գործել աղատօրէն:

Շապին-Դարահիսարցին պահ մը ինքինք աղատ զգալով ամեն աեսակ հարստահարութիւններէ, ձնշումներէ և անօրինութենէ՝ սկսաւ աւելի եռանդով փարել և լայնօրէն մտածել իր յառաջադիմութեան գործին: Սկսաւ ծաղկել առևտուրը. կրթական և տնտեսական կեանքը սկսաւ հակայաքայլ առաջ ընթանալ, մէկ խօսքով Շապին-Դարահիսարցին սկսաւ աղբել իր մակեդարը:

Խօսքը աղատ էր, գործը աղատ: Օրէնքը ըստ երեւյթին ամենքին համար հաւասար էր, թէ թիւրքին և թէ հայուն: Այս երկու վաղեմի հակառակորդները կարծես մոռցած անցեալը, եղբայրացեր էին իրարաւ հետ:

Տարիները կը սահէին իրարու ետեկ. ատոնք ամենացանկալի տարիներն էին, փայլուն և աղատ: Բաղդատաբար աւելի հանդարտ այդ տարիներուն մէջ, հայութիւնը մարդկութեան ցոյց տուաւ, որ ինք ընդունակ ազգ մընէ և զիտէ աղատութեան մէջ զարդանալ և յառաջադիմել և այդ ուղղութեամբ օգտակար ըլլալ նաև տգէտ և տիրապետող թուրքին: Անիկա Սահմանադրութենէն վերջ թուրք ժողովուրդին գաստիարակն է եղեր գրեթէ, յառաջադիմական բոլոր ասպարէզներու վրայ: Հայը այդպիսով կուզէր թուրք ժողովուրդին լուսաւորութեան գործին ծառայել, որպէսզի ան հասկանայ մարդկութեան խսկական արժէքը, և գուրս գալով Դուրանի խամրեցնող ֆանատիկ ազգեցութիւններէն և սոսկալի նախապաշարումներէն՝ նուրարուի շինարար, ստեղծագործ աշխատանքի և քրիստոնեաներուն հետ վարուի մարդասիրաբար:

Հայը, թուրքին համար քաղաքակրթական առաջնորդի գեր կը կատարէր, ապագային համար, որ եթէ կարգերն ալ փոխուին, աղատ մտածող և ազնիւ թրքութիւն մը գոնէ մնայ: Հայը ահաւասիկ այդ բաներուն մէջ կը տեսնէր իր ապագայ անդրբութիւնն ու ապահովութիւնը:

Մինչդեռ թուրքահայութիւնը ապագայի գեղցիկ հեռանկարներով լցուած, ներկայի իր հանգիստ և խաղաղ կեանքով լոյս կը տարածէր իր ազգային վերածնունդն ու

զարգացումը ուժին թափով՝ Սահմանադրական թուրքիոյ մէջ, եկաւ 1914 թուականը:

Հրատարակուեցաւ ահեղ պատերազմը Աւստրիոյ կողմէ Սերպիոյ, առաջ Գերմանիոյ կողմէ Ռուսիոյ դէմ:

Օդը ապականեցաւ: Պատերազմի լուրը ամեն ինչ տակն ու վրայ ըրաւ: Թուրք ու հայ, որ մինչ այդ բաւական հաշտ և եղբայրաբար կապրէին իրարու հետ, յանկարծակիի եկան և իրար երես նայեցան: Անոնք նայեցան իրարու և անցեալը մտաբերեցին... Սահմանադրութիւնը բոլորովին կորոնցուց իր ուժը:

Հայութիւնը հասկացաւ, որ Թուրքիայ իրեն զինակից Գերմանիոյ, այս պատերազմին մէջ բռնելու է անոր կողմը, հետեւաբար թուրքահայութիւնը՝ աւելի ռուսաէր ժողովուրդ և ապաւինած անոր, անպայման վասնդ մը կարող էր պատահել իրեն: Թուրքը հաշվի առած էր այս բոլորը և ան սկսաւ առաջին առթիւ խէթ աչքով նայել հայուն:

Գերմանիոյ կողմէ Ռուսիոյ պատերազմ յայտարարելէն անմիջապէս վերջ, 1914 թուականի ապրիլ ամսուան մէջ, կառավարութեան կողմէ Շապին-Գարսիսարի բոլոր Մուլթարներուն գոց ծրաբներով և զմուռով ապահովուած հրահանգներ բաժնուեցաւ, որոնք պիտի բացուէին այն օրը միայն, երբ Թուրքիա պատերազմ յայտարարէր Ռուսիոյ դէմ: Ով որ այդ ծրաբներուն հետ հակառակ վարուէր և որոշուած ժամանակէն առաջ բանար, պիտի ենթարկուէր իմաստ պատիքի:

Այս կառավարական կարգադրութեան լուրը անմիջապէս տարածուեցաւ ժաղովարդի բոլոր խաւերուն մէջ: Ամեն մարդ իրեն հասկացած ձևով բացարել կը ջանար այդ գոց պահարաններու մէջ եղած զգալով՝ մեծամեծ յոյսերով լիցուն՝ զնացին իրենց տուները ինքնապաշտպանութեան պատրաստուերու, զալիք օրերուն համար....

Դուկաս աղբարը, եին յեղափոխականի փորձառութեամբ, այդ երեսյթը լաւ նշան մը չէր համարեր, և գալիք օրերը անմիխթար նկատելով, օր մը կանչեց քաղաքին հայութիւնը խորհրդակցութեան, ուր բաւական վիճարանութիւններէ վերջ որոշում կայացաւ՝ ուժեղացնելու ինքնապաշտպանութեան գործը, աւելացնելու զէնքերին թիւը, և ամեն վայրկեան պատրաստ գտնուելու անակընկաններու... ի վերջոյ ան դիմեց ժողովականներուն.

— Հայրենակիցներ, մեր խաղաղութիւնը կրկին խանգարուած է. ատոր ապացոյցները այժմէն երևան գալ սկսած են: Հայաստանի երկնակամարին վրայ դարձեալ ու ամսէր կը գիզուին: Միխթարօւթիւն մը եթէ կայ, ատիկա ալ այն է, որ եթէ թուրքը պատերազմի բռնուի Ռուսիոյ հետ, հետեւանքը ըլլալու է Թուրքիոյ խորակումը: Մեզի կը մնայ հերոսական ինքնապաշտպանութիւն, եթէ պատերազմի ժամանակ թուրքերը մեզի նայեն թշնամաբար, և ճնշումներ գործ դնեն մեր վրայ: Այս ատեն մենք դիմադրելու ենք Թուրքին այսքան ատեն, մինչև որ սուսական զօրքը զրաւէ այս երկիրը ու հայերն ընդմիշտ ապատագը այս դժոխքէն:

Երբ Դուկաս աղբար լմցուց իր խոսքերը՝ ժողովականներուն աչքերուն մէջ կը փայլէր ուրախութեան անուպատմելի նշոյլ մը ու անոնք վայրկեան մը իրենք զերենը ապատաբար սուսական մէջ զգալով՝ մեծամեծ յոյսերով լիցուն՝ զնացին իրենց տուները ինքնապաշտպանութեան պատրաստուերու, զալիք օրերուն համար....

1914 թուականի յուլիս ամսուայ երկուշաբթի օր մըն է:

Շապին-Գարսիսարի երկնքին վրայ մռայլ ամպերու

խումբեր կուտակուած են: Թուշունները, օդին մէջ, մէկ կողմէն միւսը թռչելով՝ ընութեան խաղաղութիւնը կը խանգարեն: Ամբոխը՝ փողոցներուն մէջ խոնուած՝ շուշ կայէ շուկայ կանցնի, ամեն մարդ կասկածուտ նայուածքներ նետելով իր չորս կողմը: Քաղաքին մէջ զանուած սակաւթիւ զինուորները երաժշտական քայլերով փողոցներուն մէջէն կանցնին:

Այդ պահուն, երկու անցորդ կանդ առին փողոցի մը նեղիկ մայթին մէկ անկիւնը և սկսոն անցնող զինուորները դիտել անոնցմէ մէկը ըսաւ ընկերոջը.

— Գրիգոր, նայէ այն զինուորին, տրեխ է հաղած:

— Դուն տակաւին մէկն ես տեսեր, ևս 28 տրեխաւոր զինուոր համբած եմ արդէն, ութը հոգի ալ ուսաբորիկ: Ահաւասիկ մէկը, նայէ, ըսաւ, մատովը կամաց մը ֆոյց տալով, դարձեալ ոտաքորիկ, քիչ մըն այ կազ կը քալէ, կերեկ թէ փողոցին քարերը ցաւցուցած են իր ոտքերը:

— Նայէ այն զինուորին, ցնցուախներու մէջ կորսուած է, և ձեռքն ալ ծոցէն դուրս չի հաներ, ու կերեկ թէ միջատները խածնել սկսած են անոր մարմինը:

— Ասոնք մեր տէրութեան կանոնաւոր զինուորներն են, որ կոռւի պիտի ելլեն նուսիոյ դէմ, սիրելի Յոլակ:

Տակաւին այս երկու հայ երիտասարդները իրենց հեգնական խօսակցութիւնը կը շարունակէին, զինուորներն եկան անցան, իրենց ետեն փոշու ամպ մը բարձրացնելով և միջնորդաը լեցնելով խեղտող օդով մը:

Երիտասարդներն իրենց անցած փողոցէն դէպի աջ, ուրիշ փողոցի մը խորքերէն ձայն մը լսելով՝ իրենց ուշագրութիւնը այն կողմը դարձուցին, և լուսթեամբ՝ սկսեցին լսել տարօրինակ ձայնը, որ հետզհետէ կը բարձրանար և հասկանալի կը դառնար: Քիչ մը վերջ երիտասարդները նկատեցին պոռացողը, որ յաղթանդամ և բարձրահասակ թուրք մունետիկ մըն էր:

Ան կը կանչէր:

— Բարեպաշտ մուսուլմաններ և Սուլթանի հալատակներ, այսօր կէս օրին ամենքդ հաւաքութցէք մզկիթներու և եկեղեցիներու մէջ...

Մունետիկը անցնելէն քանի մը վայրկեան վերջ, միւս փողոցէն դարձեալ գուրս ելաւ երկրորդ Մունետիկը, նոյն խօսքերով հասարակութիւնը հրաւիրելով մզկիթ:

Գրիգորն ու Յոլակը, զարմացած իրարու երես կը նայէին և կը ջանալին դուշակել մունետիկներու խօսքերուն տակ թագնուած բուն իմաստը, սակայն ապարդիւն...: Անոնք շտապով գնացին հայկական թաղը և գիմեցին Ղուկաս աղբօր տունը:

Մունետիկները երեացին նաև հայկական մասը, նոյն յանկերգը կը կնելով եկեղեցու գաւիթը հրաւիրեցին ժողովուրդը, այստեղ կարգալու եկեղեցւոյ զրանը կպցուած կառավարութեան ոկաշտօնական յայտարարութիւնը:

Փողովուրդը, բոլորն ալ, հետաքրքրուած, գիմեցին եկեղեցւոյ գաւիթը, կարդալու համար խորհրդաւոր յայտարարութիւնը:

Կարճ ժամանակի մէջ եկեղեցւոյ ահազին գաւիթը լեցուած էր բազմութեամբ: Ամենքն ալ հետաքրքրութեամբ կը կարգային յայտարարութիւնը, և լոելեայն կը քաշուէին մէկ կողմ:

Յայտարարութեան բովանդակութիւնը հետեւախն էր.

— Ազ Մեծ Սուլթանի հպատակներ, Բարձրեալի ցանկութեամբ մէնք պատերազմ ենք հրատարակեր նուսիոյ դէմ: Այս պատերազմը սրբազն պատերազմ մընէ, հետհաբար ամեն Օսմանցիի վրայ պարտականութիւն է, հետհաբար ամեն կիյնայ սուր վերցնել և կոռւել կեավուրներու դէմ: Ամեն մարդ, որ Օսմանեան հպատակ է՝ անոր վրայ կիյնայ պարտազիր զինուորագրութիւն:

Փողովուրդը կարգաց այդ յայտարարութիւնը և իմա-

յաւ այն ամենը, որ չէր կրնար նոյնիսկ երազել: Պատերազմ էր յայտարարուած, Սրբութան պատերազմ, բովանդակ կեավուըներուն գէմ...:

Այդ պարաւադիր և կամաւոր զինուորազրութենէն անմասն չի պիտի մնային հայերն ալ, որոնք իրեն Օսմանցիներ, պէտք էր հնագանդէին յայտարարութեան, այն յայտարարութեան, որուն սրբազան պատերազմի հրաւէրը, կընդգրկէր նաև իր սահմանին մէջ հայ ժողովուրդը, իր քրիստոնեայի, հետեաբարը կեավուրին հանդամանքին շնորհիւ:

Հայերը կառավարութեան կողմէ դուրս ելած այդ տարօրինակ յայտարարութեան իմաստը չէին կրնար լուծել: Անոնք որոշեցին խորհրդակցութիւն կազմել և իրենց վերաբերմունքն ու դիրքը որոշել կառավարութեան այդ յայտարարութեան հանդէպ:

Նուկաս աղբարն ու իր գործակիցները երրէր չէին մտածեր, որ նմանօրինակ կացութիւնն մը կրնայ ստեղծուիլ, ուոտի այդ պաշտօնական յայտարարութենէն ի վեր տեսակ մը յանկարծակիի ելած էին և իրենց աշքերուն առջե կը պատակերացնէին ապազայի արհաւիրքներն ու դժբաղութիւնները: Ի՞նչ պէտք է ընել: Միթէ Շապին-Գարանիսարցուն կը վայելէ յուսահատիլ, երբ տարիներէ ի վեր ան իր պաշտած և փայփայած զազափարներն ունէր...: Ան չի վնասեցաւ, ընդհակառակը, կարծես թէ նոր ոգի և նոր կորով ստացաւ սպառնալից և անստոյք կայութեան հանդէպ:

Ընդհանուր զօրահաւաք էր յայտարարուած: Մուսուլմաններէն 20—45 տարեկաններ, իսկ քրիստոնեաններէն 20—31 տարեկաններ անխափը զէնքի տակ կը հրաւիրուէին:

Թուրք ընակչութիւնը լսելով այս արտօնութիւնը հայերու մասին, որ Օսմ. Սահմ. մէկ օրէնքովը հայ-

տասուած էր, սկսաւ խուլ խլրտումներ և զժգոհութիւններ տուած բերել, և բողոքի նշաններ ցոյց տալ, առաջարկելով որպէսզի հայերէն ալ մինչի 45 տարեկանները զինուոր հաւաքեն:

Բնականացքար, հայերուն կը մնար այս խնդիրը լուրջ խորհրդակցութեան ենթարկել և ըստ այսմ որոշել իրենց դիրքը: Այս պատճառով, անոնք կրկին տեղւոյն կազմակերպութեան և առաջնորդ Վաղինակ վարդապետի նախաձեռնութեամբ խորհրդակցեցան, ուր որոշուեցաւ ըստ Սահմանադրութեան օրէնքին, զօրահաւաքի ենթարկել մինչի 31 տարեկան երիտասարդները և այդ մասին յայտնել իշխանութեան:

Իրենց որոշումը յայտնեցին կառավարութեան, և պատրաստակամութիւն ցոյց տուին անոր պահանջած ճիշտ ժամանակին մինչի 31 տարեկան զինուորացուները յանձնել:

Թուրք ժողովուրդը պաշտօնապէս բողոքեց Բարձրագոյն իշխանութեան, քրիստոնեաններու արուած այդ բացառիկ արտօնութեան դէմ, շատ չանցած՝ այդ բողոքին իրը հետևանք, Պօլէն հրաման եկաւ, քրիստոնեաններէն ալ մինչի 45 տարեկանները զինուոր տանելու:

Հայերը սարսափեցան այս որոշումէն, սակայն առժամանակ, տաերելոյթու զժգոհութեան ոհեւ նշան ցոյց Մ տուին: Անոնք զուրսը ուրախ կերեային, սակայն իրենց տուններուն մէջ լացով և կսկիծով սկսան պատրաստութիւն տեսնել այդ չարաբատափիկ հրամանը գործադրելու և նոյն տուեն զէնքի ենթակայ եղողներու պաշարի մասին հոգալու: Օրէ օթ կապտուէր նոր կարգազրութիւններ:

Կառավարական հրամանով յուղիսի 10—15-ը գրեթէ զօրահաւաքի ենթակայ բոլոր հայերը դիմեցին զինուորական տեսան և արձանագրուեցան, հրահանգ ստանալով մէկ ամիս վերջ ճանապարհուելու՝ մարզանքի համար:

Արդէն ամենքին յայտնի էր թէ ինչ պիտի ընէին: Սկսուած էր խախնաշփոթ կեանք մը այն յարկերուն տակ, ուրկէ տղամարդիկ պիտի երթային պատերազմ: Լաց ու շիւան կը տիրէր ամեն տուն: Ճանապարհի պատրաստութեան մէջ են, ճանապարհ, որու սկիզբը միայն յայտնի իսկ վախճանը... ուր կը տանին, ոչ ոք գիտէ...:

Գեղեցիկ և պայծառ օր մըն էր: Միայն շոգը երբեմն կը սաստկանար քաղաքին վրայ: Հայ զինուորները, կազմ և պատրաստ, թուով 80 հոգի եկած հաւաքուած են «Սանդի» հրապարակը, ամբողջն ալ խօսակցութեան բոնուած էին իրենց մերձաւորներուն հետ: Անոնցմէ իւրաքանչիւրը պարկ մը կռնակին կապած՝ փայտ մըն ալ ձեռքին կսպասէր:

Պահ մը վերջ Դուկաս աղբարը յայտնուեցաւ անոնց մէջ, զոր շրջապատեցին ամենքն ալ մեծ հետաքրքրութեամբ: Ան ուշադրութեամբ նայեցաւ իր չորս զին և համոզուելով, որ բողոքն ալ հայեր են, զիմեց զնացող զինուորներուն ըսելով, որ անոնք կառավարութեան հրամանը յարգելու են և առանց վհատելու պէտք է պաշտպանեն հայրենիքը, իբր Օսմանցիներ: Ամեն մէկ քաղաքցի պարտաւոր է կատարել կառավարական հրամանը, որչափ ալլոր ատիկա իր սկզբունքներուն և գաղափարներուն հակառակ ըլլայ: Մենք կուզենք հաշտ ապրիլ կառավարութեան հետ, առոր համար մեր կողմէն, ունէ պատճառ պէտք չէ տանք թիւրիմացութեան, դժոհութեան և զայրոյթի: Սակայն, եթէ վերջը, հակառակ մեր կամքին, ստիպուած ըլլանք անոր դէմ ապստամբել, այն ատեն ամենքդ ալ դասավիք ըլլալով՝ զարու էք ձեր ընտանիքն ու ձեր աղջը պաշտպանելու բնաջնջումէ: Առ այժմ զնա-

ցէք Երգնկա, մարզուեցէք, մինչև որ որոշուի մեր զբութիւնը:

Սանտին հրապարակը լեցուած էր բազմութեամբ: Բոլոր հայերն ալ եկած էին ճանապարհ զնելու հայ զինուորները: Դուկաս աղբար երբ խօսքը վերջացուց, երիտասարդները արգէն սկսած մեկնելու պատրաստուել: Տեսարանը չատ յուզիչ էր: Մնաք բարովի վերջին զիրկընդխառնումները տեղի ունեցան, զրեթէ ամեն ոք կուլար և ախուր հեծկլամնքներով բարի ճանապարհ և ապահով վերադարձ կը մաղթէր մեկնող զինուորներուն:

Առաջ եկաւ զուռնան և նազարան: Բազմութիւնը, մեկնողներուն հետ զիմեց զէպի Երգնկայի ճամբան և հետևեցաւ անոնց քաղաքէն բաւական հեռու և կրկին գիրկընդիւառնումներէ և կրկին «մնաք բարով»-ներէ վերջ վերադարձաւ, տանջուած հոգիով՝ և ընկճուած տրամադրութեամբ:

Ու զինուորները մեկնեցան, միշտ աչքերը դարձնելով ետ, բաժնուող սիրելինեցուն և իրենց այնչափ սիրելի հայրենիքին վրայ, մինչև որ հեռուն, բլուրի մը ետեանհետացան...

Առաջին զինուորներու մեկնումէն վերջ հազիւ անցած էր մէկ օր, ատկաւին ժողովուրդը հանգիստ առած զեր, դեռ իր արցունքները չորցած չէին աչքերէն, յանչէր, ուր համար մը ևս ելաւ, որով կառավարութիւնը կարծ նոր համար մը ևս ելաւ, որով կառավարութիւնը 31 տարեկաններու հետ զէնքի կոչելու հրաման կարձակէր նաև 41 տարեկանները, որոնք իսկոյն ներկայանալու էին զինուորական ատեան:

Այս նոր հրամանը թէպէտև խորապէս ցնցեց Շապին-Գարանիսարի ժողովուրդը, սակայն անոնք առանց վատելու կրկին առաջնորդ Վաղենակ վարդապետի հետ

ժողով ըրին և որոշեցին գէմ չի գնալ կառավարութեան կարգադրութիւններուն:

Յաջորդ օրերուն, 300 հոգինոց խումբ մը հայեր, 21—38 տարեկան, բաժնեցին երկու մասի, որոնցմէ մին դրէցին դարձեալ Երդնկա, իսկ միւսը՝ Բարերդ:

Ե.

ԴԵՊԻ ԵՐԳՆԿԱ.

Զով և հանդարտ առաւօտ մըն է. օգոստոսեան առաւօտներէն մէկը, Բնութիւնը իր ամքող գեղեցկութեամբ կը փայլի, կենդանութիւն սփոելով իր չորս կողմը:

Ուամբուն երկու կողմերը՝ հասած ցորենի արտերը կը փայլին ոսկեղայն: Թոշունները, խումբ-խումբ կիշնեն ցորեններուն վրայ և հատճեպ կտցահարելով ատոք հասկերը, կը վիախչին, անցորդի մը ոտնածայնէն դողահար, յետու դարձեալ կուզան, կը ճոռուղին, կը թաղուին վէտվէտուն արտին բարձրացած հասկերուն մէջ: Ուրախ և ազատ են թոշունները Բնութեան հանդարտ գրկին մէջ, իսկ մարդկը, այդ բանաւոր արարածները, իրար կը յօշուեն կատաղի կերպով:

Ահա խումբը կանցնի, սրտմաշուք առղանցքով մը, ոսկի արտին քովէն, չքնազ բնութեան սիրուն թուշուններուն ճաւողունին ընդմէջն: Փոշի թանձը ամայ մը կը բարձրանայ անոնց ետեէն: Յոզնած են ու փոշուած: Անոնք երբեմն իրենց ետե կը նայեն տեսնելու՝ կարծես իրենց անցած ճամբային տարածութեան սկիզբը, ուր թողած են իրենց սիրասուն զաւակներն ու նազելի կիսերը, բայց իզուր... չի կան այլնս, խարուսիկ երազի մը պէս անցած են անդարձ:

Ճամբան գրեթէ ամայի էր:

Ճամբորդները սաստիկ յազնած էին, իրենց շալկած մթեքներու ծանրութեան տակ անընդհատ քալելով: Անոնց առաջնորդները տեսնելով անոնց յոգնածութիւնը, կուզէին դադար տակ քանի մը վայրկեան և քիչ մը հօմագիտէն վերջ կրկին իյնալ ճամբայ: Այդ պատճառով պայման գրին ուղիին ճախ կողմէն համրել հարիւր հատ հեռագրական սիւներ, իրենց քալած միջոցին ու երբ լմնայ այդ թիւը, հանգչիլ:

Բոլորն ալ ընդունեցին այս առաջարկութիւնը: Սիւներու համրելու պաշտօնը յանձնեցին Հիւսիսեան Գրիգորին, զոր շատ կը սիրէր այդպիսի բաներով ուղեկեցները զբաղեցներ:

Խումբը նոր յոյսերով և նոր թափով մը սկսաւ առաջ շարժիլ: Ամեն մարդ սկսաւ հեռագրասիւներն համրելով զբաղիլ, իր ուշադրութիւնը սեեռելով ճանապարհն ճախ կողմը: Ծիծաղելի տեսարան մը սաեղծուեցաւ, Ամենքն ալ իրենց երեսը գարձուցած հեռագրասիւներուն, համաշափ քայլերով առաջ կերթային և սիւնին համնելով համրանքին թիւը մէկովմը կաւելցնէին, ամեն անգամ նոր թիւը սկսելուն պէս բարձրածայն պուալով:

Հսխք թէ ճամբան ամայի էր և մեր միամիտ խումբը ոչոք կրնաը խանդարել, բայց յանկարծ իրացնցում մը տեղի ունեցաւ խումբին մէջ և գրէթէ 90 սիւն հազիւ անցած էին, այդ խառնակութեան պատճառով համբանքը մտոցան: Սրտին մէջէն, յանկարծ, ճամբորդներու ոտնածայնէն խրանած՝ տասնի չափ նապաստակներ սկսան փախչել զանազան կողմ: Խումբի առաջնորդ Գրիգորը ինկաւ անոնց ետեէն, բանելու յոյսով, խումբն ալ հետեւցաւ անոր: Ամենքն ալ կը ջանային նապաստակները բըռնել, սակայն իզուր, անոնք արագորէն անցնելով կորսուեցան հանդիպակած բլուրներու և մացուներու մէջ և խումբն ալ մոռցաւ իր հաշիւր: Ումանք պնդեցին թէ 100-ը լրա-

ցած է, ոմանք 95 ըսին և ոմանք ալ 90. վէճ մըն է փրթաւ անոնց մէջ. շատ մը անտեղի վէճերէ փերջ՝ որոշեցին հինգ սիւնի տարածութիւն և անցնել և հանդիստ առնել գէմը երկցող բլուրին ստորոտը, այս անգամ իրենց առաջնորդը փոխելով:

Խումբը հասաւ որոշուած տեղը: Ամեն մարդ շալակէն բեռը վար դրաւ և նստաւ գետնին վրայ հանգստանալու համար: Ամենքն ալ սկսան ուտել իրենց պաշարէն, քիչ վերջ իրենց անօթութիւնը յագեցնելով խումբ խումբ շրջականէրը պատել սկսան, զանազան խնդիրներու մասին խօսակցելով:

Խումբ մը երիտասարդներ դիմեցին Գրիգորին, հասկնալու համար թէ մինչև երզնկա դեռ որչափ ճանապարհ ունին կտրելու, թէպէտև անոնցմէ ոմանք իրենց կեանքին մէջ քանի մը անգամ անցած էին այդ ճամբաներէն:

— Եթէ աղէկ երթալու ըլլանք, օրուկէսէն պիտի համնենք պատասխանեց ան, սակայն ինչ որտով կերթանք և ինչ որտով ալ պիտի մարզուինք և ապա պատերազմի ելլենք քրիստոնիայ ազգերու դէմ, երբ այս պատերազմը, թուրքին ըմբռնումով՝ Քրիստոնէութեան դէմ է:

Գրիգորի վերջին խօսքերուն վրայ շատեր մօտեցան անոր և ամենքն ալ տարակուսանքի և մտածմունքի մէջ ինկան:

— Իրաւ, մւմ դէմ պիտի կռուինք.—սկսան մէկ մէկ հարցնել անոնք:

— Խուսիոյ դէմ, անոր՝ որ մեր ազատութեան համար կը պատերազմի կըսեն.—խօսեցաւ մէկը...:

Սյդ գաղափարը անցաւ բոլորին մտքերով՝ անոնց սրտին և հոգոյն մէջ զարթեցնելով հիասթափութիւն և դժկամակութիւն:

— Մենք ինչ խղճով կռուի պիտի ելլենք մեր ազա-

տարարին գէմ, վրա բերաւ ուրիշ մը վրդովուած երկոյթով. չէ, ընկերներ, այս ճամբան այլիս չեմ շարունակեր, ետ կը փերադառնամ և նախապատիւ կը համարեմ կտիսաղան բարձրանալ, քան թէ Խուսիոյ դէմ կռուել, գնդակ արձակել անոնց զինուորներուն վրայ, որոնց շարքերուն մէջ կել անոնց զինուորներուն վրայ, որոնց շարքերուն մէջ կան նաև հայ զինուորներ, մեր ազգակից Ռուսահայ եղբայրներ. այս պատերազմը եղբայրասպան կռիւի հանգամանքը ունի իր մէջ:

Ամեն կողմէ անվերջ խօսքեր, իրաւացի գմնգատներ և դժգոհութիւններ սկսան ծայր տալ, որուն ազդեցութեան տակ խումբին մէկ մասը ուղեց ազատուել և ետ վերադառնալ, սակայն միւս մասը, աւելի խոնհմներն, համոզիչ վաստերով արգելեցին անոնց այդ նպատակը իրադրելէ, հասկցնելով, որ նախ պէտք է գնալ երզնկա, զերկայանալ զինուորական ատեամնին, մարզուիլ, և անկէ վերջ, եթէ հարկ ըլլայ՝ փախչել, ինչպէս որ դուկաս աղբարը կանխօրոք մեզ պատուիրեց:

Աւելի դժգոհները հանգարտեցան և աւելի նպատակայարմար սեպեցին այդ առաջարկուած պայմանները. շալկեցին իրենց բեռնելն ու անձայն, անշշուկ կրկին շարունակեցին իրենց տաժանքոտ ճանքան...:

Հ.

Զ Օ Ր Ա Ն Ո Յ Ը

Երզնկայի մէջ քարէ և հողէ շինութիւններու շալք մը, իրենց բացառիկ առանձնութեամբ, անհրապոյը և ցուրտ տալաւորութիւն մը կը թողուն զիտողին վրայ: Ատոնք թուրքիոյ զօրանոցներն են, որոնց արտաքին տեսքը որքան ալ գրաւիչ և գեղեցիկ ըլլայ, ներսը ախոռէ մը չի տարբերիր... աղտոտութիւնը կը յորդի, եր բազմադան

երևոյթներով։ Հոն աստինանդին ձգուած են Տաճկական վնթի զինուորներու պատառուած և ազոտու շորերը, փսխունք պատճառելով դիտովին։ Անհաւասար մահճակալներու և կարտած խորիներու ներկայութիւնը և անոնց վրայ նամագ ընող թուրք զինուորին մալեռանդ և զազրելի տեսքը, առաջին անգամ այդ յարկին տակ մանողին ներսը նողկանք մը միայն կարթնցնեն....

Ահաւասիկ այդ զօրանոցներու մէկուն մէջն էր, որ անդաւորուեցան շապին-Դարահիսարէն եկած 200 է տեկի հայ զինուորները, որոնք բոլորն ալ իրենց ընտանեկան մաքուր յարկին տակ կապրէին խաղաղ և հանդիսու։

Անոնք զօրանոցէն ներս մտնելով, իրենց համար յարմար տեկ ընտրեցին և տեղաւորեցին իրենց կապոցները։ Անմիջապէս թուրք և հոյ զինուորներու նայուած քնները իրար հանդիպեցան և առաջին անգամէն, անոնց որտին մէջ ովի և տաելութեան զգացումը զրոշմուեցան, որ անդրադարձաւ նաև իրենց դէմքերուն վրայ։ Դարաւոր տաելութեան արտայայտութիւնն էր այդ, ափրոցին և տիրուովին միջն, մանաւանդ վերջինին սրտին մէջ լիռնացած վշտի և տառապանքին ահազնութեան տակ ալ պւելի խորն ու գառն էր; ատօր համար, այդ զօրանոցը, թրքական այդ զազիք և գարշելի միջուկայրը, գժողք մը թւեցաւ....

Հոն չը պիտի տիրէր երկու զադափար, քրիստոնէութիւնն ու մահմեղականութիւնն երկու հակադիր բեւեներ թիւրքիոյ մէջ, երկու անհաշտ կուլուուրայ ամենուրեք, երարու դէմ դիմաց կանգնած են, որպէս դարաւոր հակուակորդներ, որպէս Զարի և Թարի յաւիտենական պայքարի խորհրդանշաններ։ Ասոնք չեն կարող հաշտւել երարու նետ թուրքիայ կոչւող գժոխիքին մէջ, հետևաբար և պայքարը խուլ կերպով կը շարունակուի դուրսը, թէ

զօրանոցներու մէջ, սովորական ժամանակներու թէ՝ պատերազմի ատեն։

Թուրքը, զօրանոցին մէջ բացի զինուորը ըլլալէն, է՛ նաև մողեռանդ մահմեղական, և ինչ տեսակ պարագաներու աակ ալ գտնուի ան, օրը հինգ անգամ կրօնական պաշտամունքը—անխուսափելի նամազը—կատարելէ չի թերանար։ Իսկ այդ սրբազն պարտականութիւնը կատարելու ժամանակ հայու մը կամ քրիստոնիայի մը ներկայութիւնը, անարգանք մըն է անոր կրօնական նուիրական սկզբունքներուն հանտէպ հետևաբար, այդ պարագան բաւական էր, որ ատելութիւն մը զգար հայու հանդէպ։

Նորեկները տակաւին իրենց կապոցները տեղաւորելու զբաղած էին զօրանոցին աղտոտ սենեկներէն մէկուն անկիւնը, երբ քանի մը տասնապետներ կոշտօրէն զօնոնք հրամայեցին սարգանքի։

Զօրանոցին ընդարձակ բակին մէջ անոնք, թուրք ուղայի մը զեկավարութեան տակ, որուն առաջին բառը հայերու մասին “Կեավուր”, եղաւ, սկսան մարզուիլ 15 օրի չափ։

Այդ 15 օրուան մէջ անոնց ամեն մէկը, առանց պատճառի, իրենց սարզիչներու կողմէ քմահաճօրէն ծեծի ենթարկեցաւ այնչափ բրտօրէն, սակայն և այսպէս, բոլորն ալ այդ ժամանակամիջոցին մէջ զինուորական կանոններն ու սարզանքներն կատարելապէս սովորած էին։

15 օր վերջ կարգադրութիւն եղաւ հայ զինուորներու զէնքերն առնել և անոնց յանձնարարել՝ երկրորդական աշխատութիւններ կատարել զօրանոցին մէջ։

Օր մը, քանի մը հայ զինուորներ, թուրք ասկեաբներու կողմէ վատ և տմարդի վերաբերմունքի պատճառով, որ գրէթէ ամեն օր սովորութիւն էր եղած անոնց համար,

ըողոքեցին հազարապետին, որպէսզի միջոցներ ձեռք առնէ այդ անմարդավայել և տգեղ երեսթին վերջ մը դնելու համար։ Հազարապետը փոխանակ անոնց արդարացի բողոքին ուշադրութիւն դարձնելու և համապատասխան միջոցներու դիմելու, հրամայեց բողոքող հայերը երեք օրով բանարկել։

Հայ զինւորներուն մէջ յուսահատութիւնը ծայր տալ սկսած էր այլնո, անոնք որոշեցին ինչ զնով ալ ըլլայ՝ հոգիները ազատել, զօրանոց կոչուող այս դժոխքէն փախչելով։

թ.

Ա Լ Ե Կ Ո Ծ Ո Ւ Բ Ը

Շապին-Գարանիսարցիները շատ տիսուր և զբեթէ յուսահատական վիճակ մը կանցնէին այն օրէն ի վեր, երբ պատերազմ յայտարարուեցաւ և 400-ի չափ երիտասարդ ուժեր, կառավարական պահանջմն համաձայն կոչուեցան զինւորական ծառայութեան։

Շապին-Գարանիսարցիները, մանաւանդ երիտասարդութեան առաջնորդ Նուկաս աղբարը, շատ լաւ կզգային այն դժբաղութիւնները, որոնք վերջ ի վերջոյ այս խառնախնթոր ժամանակին, պիտի պայթէին խեղճ հայ ժողովուրդի զլսուն։

Այս նախազգացումով, տեղւոյն աշխարհական և հոգինւրական առաջնորդները, զբեթէ տմեն օր խորհրդակցութիւններ կնէին շարունակ, իրենց զլսուն ճար մը դտնելու յոյսով։ Թիւրք կառավարութիւնը արդէն սկսած էր՝ բացայտ ճնշումներու և բռնութիւններու ենթարկել հայ ժողովուրդը։ Պատերազմ յայտարարուելէն անմիջապէս վերջ, կառավարական պաշտօննեաները քանի մը անդամ

մտեր էին հայ վաճառականներու խանութիւն ու զրասենիակը ու անոնց ունեցած ապրանչքին մեծ մասը զրաւումի ենթարկեր՝ առանց զրուշմ իսկ վճարելու։ Հայութեան երիտասարդ ուժը արդէն իր ձեռքը անցուցած էր, և կը գործածէր զանոնք իր ուղած եղանակով։ Կը մնար վերջին հարուած մըն ալ հասցնել, բոլորովին ուժասպառ ընելու դայն։ տաճիկ, կառավարութիւնը ունէ դժւարութիւն չէր զգար այդ բաները գործադրելու համար հայ ժողովուրդին վրայ։

Շապին-Գարանիսարի հայկական մասը, որ կը բաղկանայ վերին, Օրթա, Զէքէն և Պարտէզի թաղերէն, իր բնական բարձր դիրքով կիշխէր ամբողջ քաղաքին վրայ։

Հայկական բոլոր տներն ալ, որոնք զրեթէ ամբողջապէս կպած էին իրարու, ունէին զաղտնի անցքեր և թագուցներ, որոնք դժբաղդ պատահարներու ժամանակ, այերու համար կը ծառայէին իրեւ զաղտնի հաղորդակցութեան, և շատ անգամ, տունէ տուն փոխադրուելու և պահպանուելու միջոց։

Հայերը, տեսնելով թուրք կառավարութեան թշնամական վերաբերմունքը, մատծեցին իրենց զինուերուն ճարը նայիլ։ Անոնք ամենէն առաջ սկսան տուներու զաղտնի անցքերը կանոնաւորել, պէտք եղած տեղը նորը շինել և ամեն տուն զէնքի և զինամթերքի պատրաստութիւն տեսնել։

Անոնք այս տենդու պատրաստութեան մէջ էին, երբ գիշեր մը, գրեթէ բոլոր երիտասարդները, որոնք յանձնուած էին կառավարութեան և գնացած ծառայելու երզնկա ու Բաքերդ, բացի 20—30 հոգիէն, որոնք արդէն քշուած էին երզրում, փախչելով, վերադարձան և աղասահեցան իրենց տուները։

Հայ զինուորներուն՝ կառավարութեան դէմ բռնած այդ ընթացքին պատճառը յայտնի ու պարզ էր. Թուրքերը սկսեր էին անոնց դէմ թշնամական ցոյցեր ընել, տանջել և գէնքերը ձեռքերէն առնել՝ յուսահատութեան դուսը առաջնորդելով զանոնք. Կատարեալ համոզուելով, որ իրենց դրութիւնը օրըստօրէ անտանելի պիտի զառնայ, նախապատիւ համարեցին փախչել իրենց տուները, մահը աչքերն առած:

Հայ զինուորներու վերադարձի լուրը կայծակի արագութեամբ տարածուեցաւ քաղաքի հայերուն մէջ, որովհետեւ գրեթէ ամեն տունէ մարդ մը զնացած՝ և այժմ վերադարձ էր:

Զինուորներու փախուստին պատճառով, անտարակոյս, դրութիւնը շատ վտանգալից կերպարանք մը պիտի ստանար, Ղուկաս աղբարը զգալով այդ բանը, խորհրդակցութիւն կազմեց, ուր որոշում կայցաւ վերադարձածներն առժամապէս պահել զաղանի թագստոցներուն մէջ, մինչև որ կառավարութեան դիրքը իրենց յայտնի ըլլայի եւ որպէսզի անոնք յանկածակի չի զան և մատնութիւն մը եղած պարագային հետևանքէն կարող ըլլան խուսափիլ, Ղուկաս աղբարը կիներէ բաղկացեալ խումբ մը կազմեց, որոնք հեռախօսի պէս հաղորդակցութիւն պիտի պահէին հայկական թագերու փողոցներու շարքերուն մէջ:

Այդ կիներու խումբը, առաւելնէ մինչև իրիկուան մութը իյնալը, յիսունական քայլ իրարմէ հեռու, բայց իրարու նկատելի փողոցին վրայ թել մանելով, կամ գուլպայ հիւսելով պիտի զբաղէին, և այդ միջոցին եթէ կառավարութեան կոզմէ շարժում մը կամ ձեռնարկութիւն մը նկատելու ըլլային, իսկոյն պայմանական նշաններով իրարու հասկացնելու էին, որպէսզի տուներուն

մէջ պահուողները պէտք եղած դգուշութիւնները ձեռք առնէին:

Անհաստատ և խտոնաշվութ վիճակ մը ստեղծուած էր Շապին-Գարանիսարի մէջ: Երեք հարիւրէ աւելի փախատիան երիտասարդներ թագստոցներու մէջ՝ ստիպուած էին գաղտնի անցնել իրենց ժամանակը:

Անոնց կիները միշտ արթուն և ուշադիր՝ աղնիւ պարտականութիւն մը յանձն առած՝ օրն ի բուն փողոցին մէջ կը հսկեն և աչքերը սկսուած հեռուն, երկցող անցորդին ոտքէն մինչև զլուխը կը չափեն խուզարկու նայուածքներով և կը ջանան կասկածելի մարդոց քայլերէն և դիմագծերէն կարդալ անոնց հոգւոյն գաղտնիքները:

Թաղաքին մէջ լուր տարածուեցաւ, թէ կառավարութիւնը երգնկացէն և Բարերգէն հեռագիր ստացած է փախած հայ զինուորներուն մասին: Խլրատմն ու իրարանցումը ինկաւ ամեն կողմ: Հայերը սրտատրով կսպասէին իրերու ընթացքին: Հեռախօս կիները սկսուն աւելի աչալուրջ հսկել, փողոցին մէջ կատարուող ամեն շարժում անմիջապէս հաղորդելով տուներուն ներսը, թագստոցներու մէջ:

Մուխթար Մանուկ Զօթուբեանը կառավարութենէն հարցում ստացաւ փախած զինուորներու մասին: Ան Ղուկաս աղբօր և Վաղինակ վարդապետի հետ խորկրգակցելէն վերջ, պատասխանեց կառավարութեան, որ անոնց փախուստի մասին ունէ բան մը չի գիտեր և եթէ իրօք անոնք փախած են, իշխանութիւնը կարող է միջոցներ գտնել և ձերբակալել զանոնք: Մուխթարին այդ համարձակ պատասխանին վրայ, կառավարութիւնը սպառնալիքներ կարգաց անոնց, սակայն օգուտ չունեցաւ:

Անցան օրեր: Կառավարութիւնը տեսնելով թէ սպառ-

նալիքներով գրական արդիւնքի մը չի պիտի համար, հայկական թաղերը խուզարկութեան ձեռնարկեց:

Ամեն օր մէկ-մէկ թաղ շըջապատելով տունելը կը խուզարկէր, գէնք գտնելու պատրուակին սակէ, սակայն անօգուտ Այս ատեն, երբ ոստիկանութիւնը կակսէր մօտենալ թաղին և խուզարկութեան սկսել, կանանց հեռախօսն ալ կը գործէր, և տակաւին տան մը չի հասած, անոնց նախադուշական նշանի մը արդիւնքով, տան փախստականը խոկոյն կը փոխադրուիր դրկեցին տունը և անկէ շարունակաբար տեղափոխուելով, քանի մը վայրկեան վերջ ան արդէն թաղին միւս ծայրը կը համեմք....

Կառավարութիւնը տեսաւ և համոզուեցաւ, որ խոզարկութիւնները արդիւնք մը առաջ չեն բերեր, այս անգամ իր ծրագիրը փոխեց:

Օր մը կառավարութիւնը յայտարարութիւն հանեց, որ ամեն մէկ հայ եթէ կուզէ քաղաքէն ուրիշ ուեկ տեղ մը մեկնել և կամ ուրիշ մը, եթէ կուզէ գիւղէն քաղաք գալ, պարտաւոր է իշխանութենէն սուանալ հարկ եղած պաշտօն նական արտօնաթուղթը, ուզած տեղը կարենալ մեկնելու համար:

Այդ յայտարարութեան նպատակն էր գիւղացի և քաղաքացի հայերու յարաբերութիւնները կարել իրարմէ:

Քաղաքի շուկան դատարկուեցաւ, Գիւղացիները այլա քաղաք չէին գար, այս պատճառով՝ կենսամթերքներու մուտքը կտրուեցաւ քաղաքէն: Գիւղական մուխթարները թէպէտե երբեմն իրաւունք կուտային հայ գիւղացուն մթերք տանել քաղաք ծախելու համար, սակայն կառավարութիւնը կէս ճանապարհին, գողերու պէս կը ցցու էր անոնց դէմ և անոնց մէ կը յափշտակէր մթերքները, ձեռնունայն և յուսահատ վերադարձնելով զանոնք ետ: Պաշտօնական առաջարկութիւնը ամեն ուսման գլեց անցաւ, ծայրայեղ թշուառութեան հասցնելով հայ ժողովուրդը:

Այս դժբաղգութեան առաջըն առնելու համար հարկ էր միջոց մը մտածել: Վազինակ վարդապետ և Ղուկաս աղբար վերջապէս ատոր մասին ալ ճար մը գտան: Անոնք որոշում կայացուցին հայ գիւղերուն մէջ եղող Սիս-Առաքելոց և Ածպտերու Ս. Նշան վանքերու պատկանեալ ցորենները քաղաք փոխադրել և ծախել: Այս նպատակին համելու համար կաշառեցին քանի մը կառավարական պաշտօնեաները:

Յաջորդ մէկ քանի օրերու ընթացքին ամբողջ այդ ցորեններն ու բաւական քանակութեամբ իւղ, պանիր սիսեռ և այն կենսամթերքներ քաղաք հայկական մասը փոխադրեցին ու գաղտնապէս ձրի բաժանեցին չքաւոր հայերուն:

Ժ.

ՄՈՍՅԼ ԱՄՊԵՐ

Կառավարութեան և հայերուն յարաբերութիւնները օրսատ օրէ կը սրուէին:

Կառավարութեան սպառնալիքներն, խուզարկութիւններն և մասնաւորապէս հայերուն դէմ ստեղծուած տեղափոխութեան և զանազան խնդիրներու վերաբերեալ արգելքներն՝ ուեկ արդիւնք մը չի տուին: Ընդհակառակը, հայերն աւելի հեռատեսօրէն ոկսան վերաբերուել և ամեն ինչ իր կարգին նկատողութեան առնելով՝ ոկսան պատրաստուել ըստ այնմ դիմադրելու համար կառավարութեան ստարանքներուն և ամբարաւանութեան:

Կառավարութիւնը տեսնելով, որ անկարող էր իր ասլորինի հրամանները գործադրել տալ, որովհետե հայերը հակառակ պարագային կարող էին ինքնապաշտպանութեան համար զէնքի գիմել, խորհեցաւ, որ ամենակարուկ մի-

Հոցը անոնցմէ զէնքերը խլեն էր, անկէ վերջ այլս ահմարձակօրէն և առանց վախնալու կրնար իր նպատակին համել, ուրեմն, հրաման արձակեց, որ հայերը կարձ ժամանակուայ միջոցին, պարտաւոր են իրենց բոլոր զէնքերը յանձնել կառավարութեան:

Այդ հրամանին վրայ հայերը հաւաքեցին քանի մը հին ժամանակուած զէնքեր, որոնք գործածութեան համար բոլորովին անպէտք էին, ու յանձնեցին կառավարութեան:

Անցաւ քանի մը օր:

Կառավարութիւնը պահանջեց ժողովուրդէն, իմաց տալ փախստական զինուորներու տեղը: Հայերը պատասխանեցին, որ փախածներուն պատասխանառուն միմիայն կառավարութիւնն է, հետևաբար անոր պարտականութիւնն է դանել դանոնք:

Սկսաւ կրկին խուզարկութեան, այս անգամ աւելի եռամդով և աչուրջութեամբ, սակայն շնորհիւ հայ կնոջ ճարպիկութեան և անոնց հաստատած հեռախօսի դրութեան, այս անգամ ևս կառավարութիւնը իր նպատակին չի կրցաւ համել:

Վերջապէս կառավարութեան փորձած միջոցները բոլորովին ապարդիւն անցան: Ան այլս համոզուեցաւ, որ անզօր է ոնէ փաստ մը գտնել քաղաքին մէջ ապատանած հայերը ձեռք ձգել պատժելու համար, սկսաւ իր նախկին սովորութեան համեմատ՝ բարկութիւնը թափել անպաշտպան հայերուն, մասնաւրապէս հայ գիւղացուն վրայ:

Զուգաղիպօրէն այդ օրերը Սեփաստիայէն 15,000 զինուոր կուզար կարին երթալու համար կառավարութեան հրամանով ժամանակաւորապէս այդ զօրքերը բաժանուեցան շրջակայքի հայ գիւղացւոց վրայ, անոնց հաշոյն ապրելու և թէ դանոնք պատժելու համար:

15,000 զինուորները բաժանուեցան Անդրէաս (Էնտէրէս) Բիւրք, Մեսարա, Արդաւիս, Քէրթանոս (Կթանոց) Ածպտեր, Սէվինտիք և այլն գիւղերուն վրայ: Սկսաւ հայ գիւղացուն վրայ գործազրուիլ սոսկալի բանութիւն: Թուրք զինուորը իշ դանուած տան ոչխարն ու հաւը, իւղն ու պանիքը, կաթն ու մածունը ուտելէ, կահ կարասիքը գրաւելէ գատ, ձեռք զարկաւ հայ կնոջ և աղջկան պատուին: Թուրք զինուորը իր լկտի վարժունքին համար երբ հայ կնոջ ընդդիմութեան կը հանդիպէր, սուրբի մէկ հարուածով անոր արեց կը մարէր: Թուրք զինուորը, արիւնաբրու և ոճագործ, ոչ մի սրբութիւն չի ճանչցող, այդ մարդկային տականքը, ոչ մէկ միջոցի գէմ կանգ չառաւ իր ստոր հակումներուն բաւարարութիւն տալու համար: Անոր զազրելի կամքին ընդդիմացող կիներն ու աղջիկները և անոր տմարդի վարժունքին դէմ բողոքող հայ գիւղացին՝ իրենց մահուամբ քաւեցին իրենց պատիմը:

Թուրք զինուորը տէր ու տիրական դարձած էր հայ ընտանիքին, ուր ապաստան գտած էր ան, հետևաբար, անոր խղճին կը մնար այլս վարուել անոր հետ այնպէս, ինչպէս ինք կը փափարէր: Օրէնք և իշխանութիւն գոյութիւն չունէր այլս այդ թուրք բարբարոսներուն և անմեղ հայ գիւղացուն միջն: Թշուառութիւնն, հալածածանքն ու բանութիւնը անկարագրելի էր, մարդկային խղճի և բարոյականութեան մնանկութիւնը կատարեալ էր այդ հրէշածին արարածներու սրտին մէջ:

Հայ գիւղերուն վրայ թուրք գորքին կողմէ գործազրուած այն բանութիւններուն և գաղանութիւններուն լուրերն, քաղաքի հայ աղղաբնակչութեան վրայ չափէն աւելի ցնցող և վատ ացղեցութիւն գործեց և գրէթէ սարսափ աղղեց:

Երբ իիւրք գիւղին մէջ թուրքերը խուզարկութիւն կը կատարէն, ծանագար անունով մէկու մը տունէն կը գտնին լուսանկար մը, որ կը պատկանէր քաղաքին մէջ

աչքի իյնող խումբ մը երիտասարդներու։ Անոնք Նկարուած էին կառավարական զէնքերով։ Այս նկարին սլատճառով զինուորական իշխանութիւնը ձերբակալեց տան աէրը, Շահնազարը։ Շահնազարը մատնեց շատ մը երիտասարդներ, որոնք քաղաքին մէջ նպանւրած էին և կառավարութեան տեղեկացուց կազմովին բարպութեան մը գոյութեան մասին։ Ան բացաձակ մատնեց նկարին մեզ եղող երիտասարդներուն կուսակցական ըլլալին և գէնքերն ալ կուսակցութեան պատկանելին։ Ան մինչև անգամ յայտնեց կառավարութեան, որ զէնք ձեռք բերողներն էին Վահանիկ Հիւսիսեան, Հմայեակ Գարալէօնեան, ընկեր Պիծան և ուրիշներ։ Առով չի բուտականացաւ, ան մատնեց նաև Յիւրք գիւղին յեղափոխական երիտասարդներն, պատճառ ըլլալով մեծամեծ կորուստներու և արիւնահեղութեան։

Թիւրք կառավարութիւնը Շահնազարի մատնութեան հետեանքով, գիւղերու մէջ ձերբակալած հայ երիտասարդներն անխոտիր, հազար ու մէկ տանջանքներով սպանեց։ Այդ զազանները, նոյնիսկ խնայելով գնաւակները, անպաշտպան հայերն ժայռերեն վար գլորելով, կաշիները քերթելով և մաս մաս կտրաելով ոչնչացուցին զանոնք։

Շատ մը հայերու հետ այդ սոսկալի տանջանքներով սպաննուեցան Անարէաս գիւղացիներէն Քէնէեան Պէտրոս էֆ., Դաւիթ Պատուելի, Հմայեատկ և Արմենակ Քէֆիւան, Խազարեան Առաքէլ էֆ., գիւղին կրասեր քահանան և շտո մը ուրիշներ, որոնք Ղարապայիրի ձորը տանելով՝ չարաչար սպաննեցին։

Անշուշտ, թիւրք կառավարութիւնը մատնիչ Շահնազարի տունէն գուրս ելած լուսանկարին հեղինակները գտնելու համար միջոցներու պիտի դիմէր, հետևաբար, անոնք ալ նախազգուշութեան համար իրենց հետքերը կորսնցուցին և նրապարակէն բաշուեցան։

Նահատակութիւններէն երկու օր վերջ կառավարութիւնը քաղաքին մէջ ձերբակալեց ու բանտարկեց Հիւսիսեան նազարէթը և խսորէն պահանջեց անկէ յայտնել՝ տղուն, Վահանիկի, և զէնքերուն տեղը։

Նազարէի բոլորովին մերժեց պատասխան տալ կառավարութեան, նախապատիւ համարելով մնոնել, քան զիջել ստոր մատնութեան, այդպէսով պատճառ ըլլալով ուրիշներու կործանման։

Կառավարութիւնը շատ մը տանջանքներու ենթարկելէն վերջ, երբ համոզուեցաւ, որ անկարելի պիտի ըլլայ անկէ ունէ գաղանիք կորզել, երկու օր վերջ թիւթիւննեան Աստուրէի, Պուռնազեան Միըիհանի հետ զրկեց Էնտէրէս գիւղաքաղաք քննիչ յանձնաժողովին մօտ, այնտեղէն ալ միացնելով Արտամ աղա Տարէսեանը, 15 օրի չափ սոսկալի տանչանքներու մէջ էնտէրէսի բանար պահելէն վերջ զրկեց Սեբաստիոյ բանտը։

Այս ժարդոց բանտարկուելէն վերջ Վաղինակ վարդապետ իրեն ընկերներով որոշեց զիմումներ կատարել ազատելու համար զանոնք և երիտասարդներէն Տիգրան Կարմիրեանը կրկեցին Սեբաստիա Մուրագի մօտ, որպէսպի վերջինս աշխատել կերպով մը օդնութեան համել անոնց, ուսկան ապարդին անցաւ անոնց զիմումը։

Կրկին սկսաւ խուզարկութեան շարքը։

Կը խուզարկէին իրը թէ Վահանիկ Հիւսիսեանը, Հմայեակ Գարակէօպեանն ու Տիգրիկցի փաստաբան Խոսրով էֆէնտին զանելու համար, բայց իզուր, անոնք կանխաւ պահուըստած էին արդէն։

Կառավարութիւնը անոնք չի կընալով զանել՝ բանտարկեց վաճառականներէն հետեւալները։ Թիւթիւննեան Աստուրէ էֆ., Պուռնազեան Արտաշէս, Օտապաշեան Ռափայէլ, Հաճի Մասիս էֆ., Վեցիկեան Վահրամ, Կարմիրեան Կարապետ, Էրզրումցեան Անդրանիկ Գառնիկ, Սու-

ըէն և Գարագեօղեան լեռն:

Այս բոլոր ձերբակալուածներէն լեռն Գարակէօղեանը միայն կրցաւ շատ դրամ ծախսելով ազատւել. իսկ մնացած 15 հոգիի չափ վաճառականներն զրկուեցան Սերաստիա, բայց ճանապարհին, ամենն ալ Շապին-Գարայի-սարի և Էնտերէսի մէջտեղ չարաչար սպաննած էին:

Անա այսպէս կառավարութիւնը սկսաւ մէկիկ մէկիկ հաւաքել քաղաքի բնակչութենէն շատեր և տանել սպաննել անծանօթ վայրերու մէջ: Նախ քան այս ձերբակալութիւններն ու սպանութիւնները պատհած էր ցնցող դէպք մը, որը կարծես ազգանշանն էր հայերը կոտորելու յամառ շշուկներուն: Մի օր Դուկաս աղօր լուր բերին թէ Արդավիս գիւղին մօտ Սերաստիա տանող խճուղիին վրայ, թուրք զօրքը չարաչար կերպով սպաննած է Օտապաշեան վարաւապեաը, Պօլսէն Երզնկա փոխադրուելու միջոցին: *)

Վաղինակ վարդապետ այս զարհութելի դէպքին լուրը լսելուն պէս դիմեց կառավարութեան և պահանջեց այդ սպանութեան առթիւ քննութիւն նշանակել և անոր հեղինակները ենթարկել խիստ պատժի: Կառավարութիւնը Վաղինակ վարդապետի դիմումը թողուց անհետեանք և մասնաւոր կերպով Միւթէսարքը՝ ևս խորհուրդ տուաւալիս չի հետապնդել այս խնդիրը:

Առաջնորդը Երկրորդ անգամ դիմեց, սակայն մերժումի հետ մէկտեղ սպաննալիք ալ ստացաւ կառավարութենէն:

Ցոյսը կորած կառավարական արդարագատութենէն և այլևս համոզուած, որ Օտապաշեան վարդապետի սպանութիւնը անոր գիտութիամբ տեղի ունեցած է, առանց կառավարութեան սպաննալիքներուն մտիկ ընելու, հետեւեալ օրը

*) ոմանք կը պնդեն, թէ Օտապաշեան վարդապետը փախողուելու ու սպանուելը այս թւէն քանի ամիս առաջ տեղի ունեցել:

Վաղենակ վարդապետ առաւ իր գէնքերը, հեծաւ ձին, գնաց սպանութեան վայրը, նահատակուած վարդապետին մարմինը հողին յանձնեց, ու յուսահատ՝ վերադառն յետ....

Ի.

Ն Ա Խ Օ Ր Ե Ա Կ Հ

Այսպէս, նախքան այս վերջի դէպքերը, կառավարութիւնը արդէն սկսած էր հայահալած քաղաքականութեան և սպանութեան:

Համբերութեան բաժակը այլևս լեցուած էր, յորդեռաւ պատրաստ: Համբերութիւնը երկար դարերէ ի վեր հայ ժողովուրդին համար առաքինութիւն մը եղած էր, ատոր համար շատ աւելումներ գործած էր անոր կետնքին մէջ: Հայը կրցած էր համբերել սոսկալի տանջանքներու և սպանութեանց. այդ անաւանելի վիճակին մէջ ճակատագրին և Աստուծոյ մատը կուզէր տեսնել շարունակ: Ան թուրք կառավարութեան ամէն մէկ գաղանութիւնները իրոհ երկնային պատիժ կընդունէր և ակամայօրէն կը խմէր իրեն երկնցուած դառնութեան ըաժակը:

Համբերութիւնը կեանք է կըսեն, սակայն հայերուն համբերութիւնը մահ դարձաւ, հետևաբար այդ ստրուկ մահուան չենթարկուելու համար, համբերութեան սահմանը անցնելուն և բաժակը լեցուելուն պէս, ալ պէտք չէ համբերել, պէտք չէ ենթարկուել, պէտք է զայրանալ, ըմբոստանալ և անխնայ հարուածել:

Ահաւասիկ այս խնդիրները վերջին օրերուն կը գրագեցնէին Դուկաս Աղօր միտքը: Անոր գերը շատ պատասխանատու էր, հետևաբար, իրեն կը մար շատ լրջօրէն մտածել ապագայ գործողութիւններու մասին:

Յաջորդաբար կրկնուող և այլես սովորականն երեսյթ դաբճող բռնութիւնները, խուզաբկութիւններն ու սպանութիւնները դաշտի գիւղերուն մէջ, իրենց սև դրօշմը կը դնէին հայերու վրայ: Ամեն մարդ սարսափով կը դիտէր ապագայ մռայլ հեռանկարը, որ անխուսափելիօրէն պէտի գար: Դրութիւնը օրսատ օրէ կը վատթարանար:

Հուկաս աղբար քաղաքին մէջ գտնուող բոլոր աչքի իյնող մարդկանց ժողովի հրաւիրեց, վերջնականապէս որոշերու համար իրենց բռնելիք դըրքը կառավարութեան անտանելի բռնութիւններուն և հալածանքներուն հանդէպ:

Ժողովին մէջ Հուկաս աղբար նկարագրեց ընդհանուր դրութիւնը և ատոր հետ կապուած արհաւիրքները, հրաւիրեց ժողովարդը քանի ուժ կար անոնց մէջ և քանի կազմակերպուած ամբողջութիւն մը կը ներկայացնէր, մէկ սիրտ մէկ հոգի եղած՝ դուրս ելլել կառավարութեան դէմ և ճակատ ճակատի կոռուել անոր հետ: Կոմ մահ, կամ աղատութիւն, հայրենակիցներ, ըսաւ Հուկաս աղբար, այլես համբերելու ուժ մնացած չէ մեր քով, այս չափ համբերութիւն անասուններուն խսկ չի վայելիք: Մեր կեանքի, Փիղիքական դոյութեան հարցը մենք մեր ձեռքով պէտք է լուծենք: Անարդ թշնամին յափշտակութիւն և բռնութիւն դործադրելէն զատ՝ կապանայ ընաշնջել մեզ:

Իառավարութիւնը այլնս ոչ մէկ վատահութեան նշոյլ չէր ներկայացնէր հայերու աչքին: Հայութեան համար մէկ վրկութեան ճամբայ միայն մնացած էր, այդ ալ ապստամբութիւնն էր: Եթէ անիկա տակաւին համբերատար ոգիով շարունակէր մնալ օրինական սահմանին մէջ, այն յայսով, որ վերջապէս Տաճիկ կառավարութիւնը կը թեթեցնէր խստութիւններն ու տանջանքները ու այդպէսով քիչ մը հանդիսա շունչ կը քաշէին, չարաչար սիաւած պէտի ըլլային և կրկին խարուելու յիմարութիւնը

պիտի գործէին, առիթ տալով անոր հետգնեաէ ձերբակալել առաջնորդներն ու գործող երիտասարդութիւնը բռնի և կոմ խարելով, ու սպանել զանոնք, անկէ վերջ հետութեամբ անուեղ և անզէն ժողովուրդը բնաջնջելու համար: Սակայն Շապին-Գարանիսարի ժողովուրդը, տարիներու երկար և սուդ գնուած փորձառութեամբ խարուելու տրամադիր տարը մը չէր: Ղուկաս աղբար կացութեամն միակ գարմանը ապստամբութեան մէջ գանելով կառաջարկէր լոել իրեն և զործել իր ծրագիրներուն և խորհուրդներուն համաձայն:

Աս, բոլոր գործին պատասխանատուութիւնն ու ծանրութիւնը իր վրայ վերցնելով՝ կառաջարկէր իրեն առ 30-ի չափ կտրիծ երիտասարդներ դաշտին զիւղերը զէնքով պաշտպանելու թուրքերուն սանձարձակ բռնութիւններուն դէմ և այս տեղէն բոլոր զէնք գործածելու ընդունակ երիտասարդները հաւաքելով՝ պատկառելի ուժ մը ձեւցնելով՝ կազմակերպելու քաղաքի ապստամբական շարժումը: Ժողովին մէջ հարուստ զասակարգի էր, որ զեռ կուզէր համբերել և կաշառքով սիրաշահել և կառավարական վտանգը կերպով մը թեթեցնել քանի որ այդ օրերը լուր կը պատէր, թէ Ռուսական զինուորները արդէն Բաբերդը զրաւեր են, և անոնց Շապին-Գարանիսար համիլը քանի մը օրուայ խնդիր է միայն: Ուստի ժողովականներէն ոմանք պատասխանատուութեան տակ չի մնալու համար, աւելի յարմար նկատեցին քանի մը օր ևս համբերել, երբ արդէն Ռուսական բանակը կը հասնէր... Մինչ այդ՝ որոշեցին կաշառել կառավարական աղղեցիկ պաշտօններները, և քանի որ Շահնազարի մատնութեան հետեւնքով կառավարութիւնը հայերուն բոլոր զէնքերն ու փախստական զինուորները կը պահանջէր, որոշեցին իրենց քով գտնուած յունական հրացանները միայն յանձնել, խսկ փախստականներու մասին լուսութիւն

պահել: Անոնք որոշեցին ամենէն առաջ կաշառել Միթէ-սարքը:

Ասցաւ երկու օր ևս: Համաձայն ժողովին մէջ արրած որոշումին, յունական գէնքերը յանձնեցին կառավարութեան և Միթասարքն ալ կաշառեցին, այն պայմանով, որ հայերը հանգիստ պէտք է թողու: Սակայն հազիւ անցած էր 10 օր, Միթէսարքը դրժեց իր խոսառութը, այնուհետեւ դարձեալ սկսան խուզարկութիւններն ու ձերբակալութիւնները:

Դուկաս աղբարը ձերբակալուելու վասնգէն ազատ մալու համար, Վահանիկ Հյւսիսեանի, Հմայեակ Գարակէօդեանի և փառտարան Խոսրով Եֆէնտիի հետ ապատանած էր նախկին ժանդարմա և զինուորութենէ փախած Սերոնին տունը:

Օր մը, սստիկանները փողոցին մէջ նկատած էին քշեալ փախստական Սերոն և սկսած էին հեռու հետեւ անոր, ձերբակալելու համար:

Սերոն տուն կը վերադառնար, առանց նկատելու սստիկաններն, որոնք գաղտադողի իրեն կը հետեւէին:

Փողոցին մէջ կանգնած կին մը, որ „հեռախոսին“ էրթապահներէն մէկն էր ու թել կը մանէր, հեռուէն նշմարեց սստիկաններն, որոնք Սերոնին կը հետեւէին: Ան դոգոցին ծայրերը զգուշութեամբ վեր բարձրացուց և թափ տուաւ օդին մէջ: Միենոյն գործողութիւնը կը կնիշին ուրիշ կիներ, որոնք մինոյն պաշտօնով՝ կսպառէին փողոցին մէջ: Հասկցուած էր ամեն ինչ: Սերոնին տան մօտիկ սպասող կինը անոր իմացուց վասնգը, և առաջարկեց անմիջապէս տուն մտնել ու հոն գտնուողներուն հետ տեղափոխուիլ ուրիշ տեղ: Կինը նշանով մը կանչեց շարք մը կիներ իրեն քով:

Տակաւին Սերոն և միւս փախստականները ժամանակ չէին դուած տան մէջ եղած զաղանի անցքով փոխարքուելու ուրիշ տեղ, երբ տունը շրջապատուեցաւ սատիկաններէ:

Դուրս հակող կիները կզայիին թէ շատ վասնգաւոր զբութիւն մը պիտի ստեղծուեր, երբ սստիկանները ներս մտնեն, քանի որ ներսը գանուողները կեռ ժամանակ չունեցան տեղափոխուելու և մասնաւրապէս այս տեղ կը գտնուեր նաև Դուկաս աղբարը, մասձեցին խորամանկ միջոց մը հնարել, առժամանակեայ կերպով զբաղեցնելու դանոնք, մինչև որ փախստականները ներսէն բոլորովին անհետանային: Խորամանկութիւնը հնարած էին. Գեղեցիկ կին մը պառկեցուցին Սերոնին տունին զրան առջն և ստիպեցին մեռած ձևանալ, իսկ իրենք շրջապատելով զայն սկսան աղիողորմ ճիշերով լալ անոր վրայ: Ռստիկանները ուղեցին ներս մտնել, սակայն տեսնելով գետնին վրայ փոռւած նորատի գեղեցիկ հարսն ու անոր շուշչ հաւաքուած լացող կիները, քիչ մը դիմեցին այդ տեսարանը, և յետոյ մէծ զժուարութիւնով մը հարսին մարմինը դրան առջնէն համել տուին, որպէսպի իրենը ներս մտնին:

Այս գործողութիւնը կէս ժամ տեսած էր արդէն, երբ սստիկանները մտան ներս: Հոն ոհէ մէկը չի կը ցան և գաներ: Գուրս ելան և տեսնելով լացող կիները, վերադարձան յետո:

Ռստիկանները բոլորն ալ հեռացան և անյայտացան. Քիչ վերջը հարսը կիննացանացած էր....

Մինչ այս, գէպքին լուրը կայծակի արագութեամբ շրջան ըրած էր հայկական թաղերը և հայերուն սրտին մէջ Դուկաս աղբօր և իր ընկերներու ձերբակալման վը տանգը սարսուոի մը պէս, անցին կարիճ երի-

տոսարդները զէն ի ձեռին գուրս էին եկած զանոնք պաշտպանելու համար:

Մերոնին տունը խուզարկող ժանդարմաները վերադառնալու միջոցին, փողոցի մը մէջ պատահմամբ կը ձերբակալեն զինուորութենէ փախած Միհրան և Արսէն Նալպանտեանները՝ որոնք երկու օր քաղաքին բանար պահուելէն վերջ ուղարկուեցան Երզնկա...:

I.

ԴԱՆԱԿԸ ՈՍԿՈՐԻՆ ՀԱՍԱԾ

Ժանդարմական վարչութիւնը զինուորութենէ փախստական Նալպանտեան եղբայրները ձերբակալելով՝ տոիթ ունեցաւ նոր պահանջներ զնելու և նորանոր ձնշումներ գործադրելու հայութեան վրայ:

Մուխթալ Մանուկ աղա Զօթուքեան հրահանգ ստացաւ անմիջապէս կառավարութեան յանձնել մնացած բորոր փախստական հայ զինուորները:

Դրութիւնը անտանելի դարձաւ:

Վատանգը պահ մը հեռացնելու համար, հայերը կը կին զիմեցին կաշառքի զօրութեան:

Կաշառեցին Միւթէսարըֆը, Գարա-Իւզպաշին, ժանդարմաներու Խւզպաշին և Սէր-Գոմիսարը:

Անցաւ դարձեալ քանի մը խաղաղ օր Ռուս զինուորներու գալը երազ դարձաւ....:

Գիւղացի հայեր սկսան գաղտագողի քաղաք գալ և վերադառնալ ետ Երիտասարդները գիշերով սկսան քաղաք դիմել և պահուել հայերու տուները:

Գիշեր մը, 17 զինուած Ծիպեոցի Երիտասարդներ ծածուկ կը դիմէին հայոց թաղերը, Անոնք հասած էին այստեղ, երբ կը նկատուին թուրք ստափկաններէ, որոնք

կոկուն հետեւել անոնց: Երիտասարդները նկատելով այդ բանը, կոկուն շտապել իրենց հետքը կորսնցնելու համար, սակայն կոտիպուին կոուի բռնուել ստափկաններուն հետ, որոնց գնտակներէն կոպաննուի հայ երիտասարդ մը, իսկ մնացածները կը յաջողեն պահուիլ տուներու մէջ:

Կը կին խուզարկութիւն....:

Քէլ-Հասան անունով արիւնարու գազան թուրք մը, որ շարք մը սպանութիւններ գործելուն համար, Վաղինակ վարդապետի պահանջումով բանտարկուած էր, հայ փախստական զինուորներ որսալու խոստումով, իրեն ընկերներու հետ բանտէն ապատ արձակուած էր, և քսանէ աւելի ոճրագործ և սրիկայ թուրքերու հետ՝ ինկած էր հայերու թաղը, և աջ ու ձախ հայեր ձերբակալելով՝ կը յանձնէր կառավարութեան:

Քէլ-Հասան անցաւ հայ գիւղերը և տակնուվրաց ըրաւ հայ ընտակնութիւնը. ան իր շահտակութիւններով և ասպատակութիւններով 15,000 թուրք զինուորներու պակաս թողուցածը լրացուց....:

Գիւղերու գործը լմնցնէլէն վերջ, ան կը կին անցաւ քաղաք և այնուհետև սկսաւ բացարձակ յանդկնութեամբ սճիրներ գործել և գիշերները պաշարելով հայոց թաղերը, ամեն օր քանի մը տուներ թալանի ենթարկել:

Օր մը Քէլ-Հասան իմանալով Եկեղեցւոյ թաղը, տան մը մէջ պահուած Սերաստիոյ Կեասարակ գիւղացի խումբ մը զինուորութիւնէ փախած Երիտասարդներու մասին, իր ընկերներով կը շրջապատէ յիշեալ տունը և կոկու գարեկել, սակայն ով գարմանք, ոչ ոք չի կար այդ տեղ:

Կիներու հեռախոսը արդէն կանխէր էր վտանգը. Քէլ-Հասան տակաւին չի հասած տան մօտ, Երիտասարդները զէնքերով միասին տեղափոխուած էին....:

Քէլ-Հասան անցածողութեան մատնուած էր. իր ան-

յաջողութեան պատճառը իր խումբին մարդոց քիչ ըլլա-
լուն վերագրելով՝ իրեն միացուց խումբ մը ժանդարմաներ
և ուրիշ խումբ մըն ալ սրիկաներ։ Յաջորդ օրերուն ա-
նոնք սկսան հայերու տուները թնդանօթներ, պօմպա և
մեթրալիօդ փնտռել...

Անոնք խուզարկեցին եկեղեցին, Տաշ-խանի գետնա-
յարկերն ու բոլոր ամբարները, սակայն բան մը չի կրցան
գտնել:

Ամենէն վերջ, երբ անոնք տեսան, որ այդ կերպով
ալ ոևէ արդիւնքի մը չեն համնիր, կեղծ հեռագիր մը
պատրաստեցին և ներկայացուցին Վաղինակ վարդապե-
տին։ Հեռադիրը Պատրիարքի անունով էր, որով կը պատ-
րիրէր քաղաքին մէջ եղած հայերուն՝ բոլոր գէնքերը
յանձնել կառավարութեանը և կառաքեալ հողասակութիւն
յայտնել։

Վաղինակ վարդապետ հասկցաւ հեռագրին կեղծ
ըլլալը, ու պատասխանեց, թէ հայերը ոևէ զէնք պահած
չեն և ունեցածնին արդէն յանձնած են կառավարու-
թեան։

Առաջնորդին տուած պատասխանէն մէկ օր վերջ
ան կանչուեցաւ միւթէսարբթին մօտ ժողովի։ Նախ քան
ժողովի երթալը, ան կանչեց Ղուկաս աղբարն ու անոր
ընկերները և յայտնեց անոնց, որ թերեւս ինք, ով զիտէ,
այլևս չի վերադառնայ թուրքերուն ճանկերէն, յորդորեց
չի յուսանատել և պատրաստ ըլլալ ամեն տեսակ պատա-
հարներու։

Ցիրաւի, Վաղինակ վարդապետ գնաց ու ալ չի վերա-
դարձաւ...

Յաջորդ օրը Աներդիի Յովհաննէս քահանան և
կանչուեցաւ միւթէսարբթին մօտ ու ան ալ ենթակուեցաւ
առաջնորդի վիճակին։

Շապին-Գարահիսարցիները շատ համբերեցին թուր-
երու ամ են տեսակ բանակալութեանց. սակայն այլեւ
համբերութեան բաժակը լնցուած էր։ Անոնց համբերու-
թիւնը սպառած էր։

Բոլոր երիտասարդութիւնը ոտքի ելաւ և վճռեց ան-
պատճառ ազատել իրենց առաջնորդը կառավարութեան
ձեռքէն և հակառակ պարագային, իրենք ալ ենթարկուիլ
նոյն վիճակին։ Անոնք բանալը, Վաղինակ վարդապետի
մօտ պատգամաւոր զրկեցին և յայտնեցին իրենց որո-
շումը, սակայն առաջնորդը պատգամաւորին միջոցով
թախանձագին յայտնեց, որ իրեն պատճառով ոևէ բար-
դութիւններ թող չի ստեղծեն առայժմ և սպասեն յար-
մար և նպաստաւոր առիթի։

Երկու օր վերջ, կառավարութեան կողմէ որոշուած
էր առաջնորդը զրկել Սեբաստիոյ բանալը։ Երիտասար-
դութիւնը նորէն բռնկւեցաւ։ Ան չուզեց լսել Ղուկաս
աղբօր յորդորները և ոչ ալ վախնալ՝ կառավարութեան
սպասագիներէն։ Ու եթէ տեղւոյն Մկրտիչ քահանային
միջոցով առաջնորդին ժողովուրդին ուղղած աղերսանքը
չըլլար, երիտասարդութիւնը պիտի պոոթկար և ազա-
տութիւն պիտի տար իր կաշկանդուած բազուկներուն։

Առաջնորդը հեռացուցին Շապին-Գարահիսարէն, և
տակաւին երկու ժամ չանցած՝ քաղաքէն դուրս ելլելէն,
քան և հինգ թուրք ձիւորներ հետեւեցան անոր, վախ-
նալով, որ մի զուցէ հայերը ճանապարհին յարձակին և
փախցնեն զայն։

Օր մը վերջ՝ առաջնորդին ճամբով զրկուեցաւ նաև
Աներդիի քահանան, որ Անդրէաս զիւղը համելով՝ միա-
ցաւ Վաղինակ վարդապետին։

Անցաւ գարձեալ 5—6 օր, երբ Անդրէաս զիւղէն
պատգամաւոր մը ներկայացաւ Ղուկաս աղբօր և առաջ-
նորդին ողջոյներուն հետ մէկտեղ յայտնեց, որ պատ-

բաստ ըլլան։ Կառավարութիւնը ամեն տեղ իր ուշադրութիւնը հայերուն վրայ սեեռած է, և օքը օրին քաղաքն ալ աւերումի պիտի ենթարկէ։ Նաև պատգամաւորը կը յայտնէ, որ թէպէտե առաջնորդը կերպով մը փախչիլ կուզէր, սակայն չի յաջողեցաւ……

Հուկաս աղբարը պատգամաւորը հանգստացնելով ճամբռու դրաւ և սկսաւ ժողովուրդը պատրաստել։ Հայերը պահեստներէն դուրս բերին զէնքերը, սկսան մաքրել վառովները պատրաստել և ուտելիքի պահեստները կանոնաւորել։

Քանի մը օր վերջ լուր առին, ոք առաջնորդը և Տէր-Յովհաննէսը Անդրէաս գիւղէն տարեր են և ենթարկեր՝ Օդապաշեան վարդապետի վիճակին……

Խ.

Ա. Պ Ս Ա. Մ Բ Ո Ւ Թ Ի Ւ

Շապին-Դարահիսարի հայութիւնը, իր օրհասական վիճակին գիտակցելով՝ պատրաստութիւն կը տեսնէր պատուաւոր կերպով նահատակուելու քան թէ համբերել ամեն տեսակ տանջանքներու և բանակալութեանց, որոնց պիտի յաջորդէր անտարակոյս կոտորած և բնաջնջում։ Այլև իր յոյսը կտրեց ոուս բանակի օդնութենէն, որուն կտպասէր անհամբեր, իր աչքերը յառած հեռան նորիզոնին, ուրիշ պիտի երենար փրկարար «Բնորին», քրիստոնէութեան պաշտպանն ու մարտիկը…… Ի զուր, անոնք չեն գար, ուստի ինքնախարէութեամբ օրօրուելու չէր վտանգին հանդէս, որ ալ եկած՝ ամեն հայու դուռը ափ առած էր կարծեա։ Ժամանակը հասած էր այսա իրենց մտքէն հանել արտաքին օգնութեան պատրող հաւանականութիւնը և իրենց վստահութիւնն ու հաւատքը գնել միմիայն իրենց

բազուկներուն վրայ։ Ուրիշ փրկութեան ճանապարհ չի կար այլու։

Քէլ-Հասան ըսուած աւազակապետը, իր ձեռքի տակ ունեցած 40—50 ժանդարմներով և սրիկաներով դարձեալ սկսաւ աւերածութիւններ գործել։

Քէլ-Հասան վախնալով հայ տրուներուն վրայ յարձակելէ, գիմեց Շուկան և ձերբակալեց 20—30 հայ խանութեաններ։ Խոկոյն խուճաղ առաջ եկաւ և անմիջապէս Շուկան դատարկուեցաւ հայերէն։ Թուրքերը փախտական զինուորներ վնասելու պատրուակով, կը կոտրէին հայոց խանութեան և աւերածութեան կենթարկէին։

Հայերը, որպէսզի լաւ կերպով պատրաստուէին, ժամանակ շահելու համար վերջին անգամ մըն ալ կարող իրենք զիրենք զսպել։ և որոշեցին 30—45 տարեկաններէն 30 հոգի զինուորուուներ յանձնել կառավարութեան։ Անոնք անմիջապէս կատարեցին իրենց որոշումը։

Քէլ-Հասանը սկսաւ հրճուել, հայերու յանձնուիլը իր գործունէութեան և ճարպիկութեան արդիւնք համարելով, այդ պատճառով նուազածութեամբ սկսաւ փողոցները շրջել և յաղթական ցոյցեր ընել։

Ան քաջակերուած այդ երկոյթէն՝ և 30 հայերու յանձնուիլը անզօրութեան նշան համարելով՝ յաջորդ օրը Փօլիս Սարաճի Թէվֆիկին ընկերակցութեամբ, ժանդարմներով շղթայեց հայերուն տուները և սկսան կրկին խուզարկութիւններ կատարել։

Շատ մը աներ մտնելէն և բան մը չի գտնելէն վերջ անոնք հասան Սինսին Սահակին տունը և պաշտելով այսայն Սինսին Սահակին անկէ։ Սահակին փեայ Սերոբ Շէրպէթլեանը, որ իր տամներկու ընկերներով պահուած էին տանը՝ գետնայարկի թագսացցին մէջ։

Թուրքերը մտնելով տուն, սկսան խուզարկութեան մինոյն ժամանակ բանութիւններ գործ դնելով կիներուն

և երեխաներուն վրայ, որոնք ստրափած՝ սկսան ճիշեր
և աղաղակներ բարձրացնել: Այդ աղիողորմ ճիշերուն
այլեւ չի կընալ հանդուրժելով՝ Եերոր և իր ընկերները
դուքս ցատկեցին իրենց թագսգոցներէն և սկսան կրակել
թշնամոյն վրայ: Անոնք սպանեցին փօլիս մը և անոր
ընկերացող ժանդարման: Երբ երկրորդ ժանդարմն սկսաւ
փախչել, Երուանդ Թէլլէզեանը ինկաւ անոր ետևէն մին-
չև նահատակի ձորին գլուխը, հասաւ սպաննեց զայն, ու
վերադարձաւ իր ընկերներու քով:

ՅՈՒԼԻՄ 2 (ԱՌԱՋԻՆ ՕՐ) ԵՐԵԲՇԱՅԹԻ

Կռուի ազդանշանը արուած էր երկու կողմէն, մթնո-
լորտը ելէքտրականացած էր և կսպասուէր շուրջ բաղ-
խումներու: Հայերը արդէն դուրս ելած էին գաղանի ա-
պաստանաբաններէն և զէն ի ձեսին կը պատէին իրենց
թաղերը, սպասելով թուրքերու շարժումներուն: Անոնք
երբեմն, ժամանակ առ ժամանակ, իրենց հրացանները օդին
մէջ կարձակէին:

Առաօտ մը դուկաս ազբօր ներկայացաւ Քէմալեան
կարագեալ, որ կառավարութեան մէջ սուրհանդակի
պաշտօն կը կատարէր և լաւ յարաբերութեան մէջ էր
Գարա-Իւզ-Պաշին հետ, լուր տուաւ, որ այդ օր ընդհա-
նուր խուզարկութիւն պիտի ըլլայ ամբողջ հայ թաղերուն
մէջ:

Դուկաս ազբար ի նկատի ունենալով զբութեան
կրիթիքական վիճակը, բոլոր զինուած երիտասարդներուն
հրանանդներ տուաւ և պաշտօններ յանձնեց ոմանց՝
զործը զեկավարելու համար և անհրաժեշտ եղող զործե-
րու հրամաններ արձակեց: Նախ քանի մը թուցիկ խում-

բեր որոշեց, որոնք զանազան կէտերու վրայ զիրքեր
դրաւեցին:

Կէսօրուայ մօտ, երբ թուրքերը խուզարկութեան
նպատակով սկսան մէծ ուժերով մօտենալ հայոց թաղե-
րուն, հայերը սկսան հրացանաձգութեան: Թուրքերը
փոխադարձ սպատասխաննեցին և ի վերջոյ քանի մը սպան-
ուած թողլով փախան և իրենց թաղերու դիրքերը զբա-
ւեցին:

Որպէսզի պաշտովանողական շղթան աւելի զօրաւոր
ըլլայ, Դուկաս ազբար խումբ մը զրկեց զբաւելու համար
Գալուստ և Գառնիկ Այնաձեաններուն տունը, որ կիշխէր
կառավարական շէնքին և թուրքերու թազին վրայ: Խումբը
Միհրան Թովմասեանի զլխաւորութեամբ մօտեցաւ յիշեալ
տունին, ստկայն Այնաձեան եղբայրներները, որոնք թուր-
քերուն հետ մօտիկ յարաբերութիւն ունէին, արգելք ե-
զան խումբին, գասարկ սպասնալիքներ տեղացներով ա-
նոնց վրայ: Խումբին կը մնար դուռը կոտրել, բռնի կեր-
պով մտնել ներս և զբաւել զայն: Երկու եղբայրները
խումբին հանդէալ թշնամական գիրք բռնեցին, սակայն
վճռական և համարձակ խումբի հայ զինուորները երկուքն
այ տեղն ու տեղը սպաննեցին և տունը զբաւեցին, ուրիշ
սկսան գնտակներ տեղալ թուրքերուն վրայ...:

Ուրիշ խումբ մընալ զրկուեցաւ զէպի Շուկայ-Պահա-
կանոցը որը իր փոխներով և ժանարմաններով մէկ
երկուուժանոցի զօրութեամբ օդը հանուեցաւ:

Երրորդ խումբը զբաւեց յոյներուն հին թաղը, ուր
խոնուած ամբոխը զիմապութիւն ցոյց տուաւ, բայց
քանի մը զոհ տալով ցրուեցաւ: Ցոյներուն այդ թաղը
զբագւելէն վերջ՝ քաղաքի և Այգեստանի ձամբան կտըր-
ուած համարուեցաւ:

Չորրորդ խումբը զբաւեց Այգեստանի վրայ իշխող
Ղարիպեաններու տունը, որով ապահովաւեցաւ Թամզա-
բայի ձամբան:

Հինգերորդ խումբը ամրացաւ թիւթիւննեաններու և Օգանեաններու տուններուն վրայ, որոնք կիշխէին թուրքերու Տաշ-Մահալէին վրայ:

Վեցերորդ խումբը դիմեց Աղբիւրին Գավինոն, աղատելու համար Քէլ-Հասանի ձեռքով հոն բանտարկուած 40 հայերը: Քէլ-Հասանը երբ տեսաւ հայերու յարձակումն ու լսեց հրացաններու որոտը, անմիջապէս թողնելով բանտարկուած հայերն ու ոստիկաններէն շատեր, փախուստի դիմեց:

Խումբը վրաւեց շէնքը, սպաննեց ոստիկաններն ու աղատեց բանտարկուած հայերը: Այս յաջող զործողութեան ընթացքին հայերը ունեցան չորս սպանուած:

Հայերը քաղաքին ամենակարևոր գիրքերը գրաւած էին և թուրքերուն մուտքը արգելած՝ դէպի հայոց թաղերը:

Դուկաս աղբար իր գերին մէջն էր:

Նոր խումբեր կազմեց և հրամայեց անոնց իսկոյն բոնել բերգը: Խումբերը բարձրացան բերդին վրայ և գրաւեցին զայն:

Թուրքերը յանկարծակիի եկած հայերուն արագ և կարուկ զործողութիւններէն, շտապեցին բերգը Ծիպեռի և Քիլէճիի կողմերէն կարել և գրաւել, սակայն հայերը արդէն կամխած էին զանոնք և իրենց գնդակներով յետ գարձուցին, վերջնականապէս տիրելով բերգին:

Թուրքերը տեսնելով ստեղծուած վամփաւոր և աննպաստ դրութիւնը, շփոթուեցան և իրենց վախէն ամեն ինչ ձգեցին քաղաք ու սկսան խումբերով փախչել դէպի Այգեստան: Անոնք փախչելու միջոցին հրդեհեցին Չարշխանք Ահմէտին առւնը, որպէսպի անկէ կրակը տարածուի հայոց թաղերը, սակայն անոնց փորձը անյաջող անցաւ: Հայերը կրակեցին անոնց վրայ և հրդեհն ալ իսկոյն մարեցին:

Նոյն օրը ժամփարմներուն հարիւրապեալ բանտարկ-

ուած Պէյլէրեան Գառնիկ և Սենեքերիմ եղբայրներն նիւանատուն տանելով, կը պահանջէ անոնցմէ՝ ցուցնել իրենց ոսկիներուն պահուած տեղը, հակառակ պարագային կսպառնայ սպաննել: Պէյլէրեան եղբայրները իրենց զիսուն գալիք վտանգը հասկանալով, յոյսերնին կը զնեն իրենց բազուկներուն վրայ և կուգին խորամանկութեամբ ժամանակ շահիլ, քանի որ արդէն գուրսէն կը լսէին հայերու հրացաններուն ձայները: Հարիւրապեալ իր ատըրձանակը պատահամբ սեղանին վրայ կը զնէ, որու քով կեցած կըլլայ Սենեքերիմը: Հարիւրապեալ քանի մը անգամ սենեակին մէջ անցուդարձ ընելէն վերջ՝ նորէն անոնց կառաջարկէ ցոյց տալ ոսկիներուն տեղը, կամ պատրաստուիլ մահուան: Այդ միջոցին Գառնիկը, ճարպիկ պատրաստուիլ ատրամակը, կը հանէ զմելին և յարձակուելով հարիւրապեալին վրայ, կը խրէ անոր փորը, Սենեքերիմ տեսնելով այդ՝ իսկոյն սեղանին վրայէն կը վերցնէ ատրամակը, կը կրակէ ու տեղն ու տեղը կսպաննէ զայն: Պահակը, ատրամակին ձայնը լսելով, ներս կը մտնէ: Գառնիկը անոր վրայ խոյանալով՝ ձեռքէն զէնքը կը խլէ, կը կրակէ և դետին կը փոք:

Երկու եղբայրները զէն ի ձեռքին դուրս կը վագին և պատշպամբէն կը կրակին 20-ի չափ ոստիկաններուն վրայ, որոնք կը պատասխանեն անոնց: Կատաղի կրիւը կրկսի, որու միջոցին կապաննուին տասնի չափ ոստիկաններ, մերիններն ալ կիյան ներուաբար այդ անհաւսար կոբուին մէջ:

Հրացանածգութեանց ձայներուն հետ մէկ տեղ երկու եղբայրներու սպանմութեանց լուրը ևս կը համնի կոռուզ խումբերուն, որոնցմէ ամենէն մօտիկ, Այսածեաններուն տան գիրքը բռնող խումբէն Օգանեան Շապուհը միայնակ դուրս կը ցատկէ գիրքէն և աչ ու ձախ կրակելով կը դիմէ կառավարական շէնքը, տպայոց վրէ-

Ժը լուծելու համար, սակայն ճամբին վրայ տեղացող թուրքերուն զնդակներէն կսպաննուի առանց հասնելու իր նպատակին:

Այնաձեան եղբայրներու և Շապուհի հերոսական մահը, Դուկաս տղբօր վրայ շատ ազդեց և ալ տւելի գրգռեց անոր վրէժինզրական զգացումը. կատաղի ասիւծի մը տպաւորութիւնը կը թողուր ան տեսնողին վրայ: Հրամայեց խումբերուն յարձակիլ կառավարական շէնքին վրայ և գրաւել զայն:

Խումբը կայծակի արագութեամբ, առանց ժամանակ կորսնցնելու յարձակեցաւ յանկարծակի բերելով պահակախումբն ու ոստիկաններն, որոնք ատակաւին իրենց սպանուածները կը հաւաքէին, գրաւեց կառավարական շէնքն ու սրախողխող ըրաւ քանի մը ժանդարմաներ, պաշտոնեաներ և ազատեց ներքնայարկը գտնուած 40 հայ բանտարկեալներէն մնացած 10 հոգին:

Դուկաս տղբար կառավարչատունը գրաւելէն վերջ ամբողջ ուժով յարձակեցաւ թուրք թաղերուն վրայ:

Թուրքերը, սարսափահար, թողին ամեն ինչ և փախան քաղաքէն դուրս:

Դուկաս տղբար քաղաքէն մաքրելով այդ վտանգաւոր տարրերը՝ վերադարձաւ իր վիրքերը:

Այդ օրը երեկոյեան 40.ի չափ հայ երիտասարդներու հրամայուեցաւ Պարտէզին թաղը գտնուող հայ ընակչութիւնը փոխազրել քաղաք և տեղաւորել եկեղեցին և բերդին մասերուն մէջ: Անոնք անվտանգ կերպով կատարեցին այդ հրամանը:

Ցերեկուընէ սկսեալ հայերը կը պատրաստուէին բարձրանալ բերդը, զոր հայ թուուցիկ խումբեր արդէն կանխաւ դրաւած էին:

Գիշերով կարդաղըուեցաւ բոլոր ուազմամթերքներն ու պէտք եղած չափով ալ ուտելիքի պաշար՝ փոխադրել բերդը:

Ողջ գիշերէն մինչև լոյս, ժողովուրդը զբաղուած էր ամեն ինչ բերդը հանելու....

ՅՈՒՆԻՍ 3, ԶՈՐԵՔԾԱԲԹԻ

Այսօր առաւօտեան գունդ մը թուրքական գօրք հասաւ Անդրէաս գիւղի կողմէն և մէկ գունդ ալ Կերասօնի կամ Խարբերդի կողմէ: Զօրքը քաղաք մտնելով դիրք գրաւեց թուրքական թաղերուն վրայ:

Այդ օրը մինչև երեկոյ հայերը կուտի բանուեցան թուրք զինուորներու հետ, որոնք տեսնելով, որ այդ կերպով չի պիտի կրնան որոշ արդինքի մը համեմ, փորձեցին հրդեհել քաղաքը և այդպիսով շփոթեցնել հայերը: Անոնք հրդեհեցին հայոց թաղին կից գտնուած Սարաձեթէվիքին ուրկի տունը, ուրկի հրդեհը տարածուելով՝ լավից հայոց Զէքէն թաղը:

Շատ չանցած հրդեհին ծուխը տարածուեցաւ ամբողջ քաղաքին, մասնաւորապէս հայոց մասին մէջ, որ իր բարձր զիրքով կվշիէր քաղաքի միւս մասերուն վրայ:

Հայերը թակարգի մէջ չինալու համար հաւաքուեցան բերդին թաղը. արդէն հսարաւոր ալ չէր ծուխով լցուած միւս թաղերուն մէջ մնալու: Հրդեհը հետզհետէ կը տարածուէր և կսպանար մնացեալ թաղերն ևս ոչընչի: Հրդեհը որչափ ալ որ աւերածութիւն կը տարաշցնել: Հրդեհը որչափ ալ որ աւերածութիւն կը տարաշցնել: Հրդեհը պատճեալ ալ որ աւերածութիւն կը տարաշցնել: Հրդեհը պատճեալ ալ որ աւերածութիւն կը տարաշցնել: Տղամարդիկ կը փոխադրէին պով բարձրանան բերդը: Տղամարդիկ կը փոխադրէին

մասցած ուազմամթերքներն ու գէնքերը, իսկ կանայք՝
կահ կարասիներ և ուտելիքի պաշար,

Քաղաքին հայ բնակչութիւնը բերդին մէջ տեղաւո-
րեցնելէն վերջ, Ղուկաս աղբար կարգադրեց կոռուի ուժով
թուրքաց թաղերը գրաւել և հիմնայատակ կործանել:

Ղուկաս աղբար կազմակերպուած երիտասարդութիւնը
բաժնեց չորս խումբի և հրամայեց յարձակիլ թուրքաց
թաղերուն վրայ:

Խումբերը խսկոյն շրջապատեցին թուրքաց թաղերը
և հրդեհեցին Հրդեհը հետզհետէ սկսաւ ըսնկել ամեն
կողմ: Թուրքերը կաշխատէին հանդցննլ հրդեհը, բայց
իդուր, ան շատ շուտով լափեց թաղերը և տարածուեցաւ
մինչև անդամ քաղաքին ծայրերը դանուած հատ հատ
տուներուն մէջ:

Հայերը հրդեհը սկսած էին կառավարական շէնքերէն
և Խառնափ-Զատէներու թաղէն:

Հայերը վերջացնելով այդ օրուայ անհրաժեշտ գոր-
ծողութիւնները, բարձրացան բերդ, ուրիէ քաղաքը գրե-
թէ չեր երենար և ծածկուած էր թանձը մուխով: Կան-
գուն շէնքեր միայն մնացած էին եկեղեցւոյն և բերդին
թաղերը, մնացեալները՝ մոխիրի կոյտի վերածուած էին:

Բերդ բարձրանալով՝ Ղուկաս աղբար ամենէն առաջ
կարգադրեց ընտանիքներուն համար վրաններ պատրաս-
տել: Ամենքն ալ սկսան աշխատանքի. գետինը փորեցին
և չորս փայտի ձողեր տեղաւորելով, սաւան մը ձգեցին
անոնց չորս ծայրերուն. ամբողջ 7000 հոգին տեղաւոր-
ուեցան առանց մէջ:

Փողովուրդը տեղաւորելէ զատ, կազմուեցաւ մասնա-
խումբ մը, որու պարտականութիւնն էր քաղաքէն բերդ
փոխադրուած բոլոր պաշարներուն ցուցակագրութիւնը

պատրաստել, և հոկել անոնց խնայողաբար գործածուե-
լուն:

Յուցակազմութենէն յայտնի եղաւ, որ քիչ պաշար
փոխադրուած էր: Անմիջապէս որոշուեցաւ կրկին իջնել
քաղաք, և զէնքի պաշտպանութեան տակ, հոն մնացած և
տակաւին ջայրած պաշարն ալ բերդ փոխադրել: Տղա-
մարդիկ և մասնաւորաբար կիներ, մահուան վատանդն աչք
առնելով իջան քաղաք և ինչ չտփ որ կարող էին ուտեստեղէն
գանել, փոխադրեցին բերդը, բայց շատ քիչ բան կարող
եղան հաւաքել, որովհետն ամեն ինչ այրուած էր:

Կանայք տեսնելով անբաւարար պաշարը, առանց
զէնքի պաշտպանութեան և առանց աղամարդկանց օգնու-
թեան՝ իրենք առանձին իջան քաղաք, որպէսզի իրենց
ձեռքը անցած ուտեստեղէնը փոխադրեն բերդը:

Ներքին կարդ ու կանոնը վերջացնելէն զատ, կաղ-
մուեցաւ զինուորական խորհուրդ մը, հետեւալ անձնա-
ւորութիւններէ բաղկացեալ: — Ղուկաս աղբար, Վահանիկ
Հիւսիսեանց, Հմայեակ Գարագեօղեան, Հմաեակ Մարկոսեան
Գրիգոր աղա Պարոն-Վարդեան և Ալէքսան աղա Տաքէս-
եան:

Զինուորական խորհուրդի որոշումով եօթ ուղղութեան
վրայ դիրքեր հաստատուեցան: Առաջին դիրքը (Բերդին
դուռ) 24 հոգիով տիրեց Տիվրիկեան Յակոբը: Երկրորդ դիրքը
(որան վրայ) 12 հոգիով տիրեց Թիւթիւնձեան Ֆրանկիւլին
խումբը: Երրորդ դիրքը (Քիրէճի) 12 հոգիով տիրեց Մանուկ
Ռէիվին խումբը, աջէն, իսկ 16 հոգիով Նիկողոս Օզանեա-
նին խումբը՝ ձախէն: Չորրորդ դիրքը (Տէվէ-Զաբուսի) 12
հոգիով Փէլէկեան թորոսը աջէն, ինչ ձախէն 12 հոգիով
Կոնդ Աբգար: *) Հինգերորդ դիրքը (Սալլախ կէօլ) երտէ-
վելեան Յարութիւնին խումբը 8 հոգիով: Վեցերորդ դիր-

*) Կոնդի Աբգարը թնդանօթէ սպաննուելով՝ անոր տեղը
ըսնեց իր 60 տորեկան հայրը, Նշանը:

քը (Յրա Սառնիճ) Տաշճեան մեծ Գառնիկին խումբը և հոգիով, և եօթներորդ զիրքը (Հիւսիսեաններու տան վրայ) աջէն Մարկոսեան Նիկոլոս 14 հոգիով, իսկ ձախէն՝ վեցի. կեան մկրտիչ 14 հոգիով:

Դիրքերը բաժնելէն և ամրացնելէն վերջը, բերդին մէջ մաց զինուած ուժ մը 150 հոգիէ բազկացեալ, որ հերթով փոխարինելու էր յոգնածներուն, վիրաւորներուն և սպանուածներուն: Անոնցմէ երեք խումբ ալ նշանակուեցան կարդ ու կանոն պահելու համար:

Հիւանդներն ու վիրաւորները խնամելու գործը յանձնուած էր կիներուն, որոնք վրաններուն շոակ պիտի պատրապարէին և հոգ տանէին անոնց:

Բերդին մէջ կային նաև կանոնաւոր գեղատուն և գեղօրայք պատրաստողներ: Կային երկու բժիշկ, մէկը Սեբաստիոյ զինուորական բժիշկը, իսկ միւսը՝ բժիշկ Սիրին հարմիքեան: Առնք ամենքն ալ լծուած էին գործի:

Հովիք արգէն սկսուած էր: Թուրքերը բերդին չորս կողմը դիրքեր բռնած՝ անընդհատ ճրացաններ կարձակէին, որոնց կը պատասխանէին հայերը իրենց գիրքերէն:

Հայերու ունեցած զէնքի քանակութիւննէր՝ 400 է աւելի ճրացան, 350 հատ Ռումը և 40 հատ մասզէր ատրճանակ, տակէ զատ՝ ունէին նաև մեծ քանակութեամբ փոթփուշի պաշար:

Այդ օրը հայերը զրաւեցին Ծեպեռ գիւղէն 400 հատ ոչխար, որ կը պատկանէր թււրքերուն: Իրենք ալ ունէին 50 կով, 20—25 ձի ու ջորի, որոնք ամենքն ալ տեղաւորեցին բերդին մէջ:

Ժողովուրդին քով գտնուած բոլոր ուստեստեղէնները հաւաքուելով, ամբարուեցաւ ընդհանուր պահեստներուն մէջ երեք կէտի վրայ: Այս պահեստներու վերահսկչի պաշտօնը յանձնուեցաւ Դուլէի ամբարին՝ Մուխթար

Մանուկ աղային և Դուկասեան Հաճի Գասպարին, Կորեկի ամբարինը Պարոն-Վարդեան Գրիգոր աղային և Խորայէլ Օզանեանին, իսկ Զնդանի ամբարինը՝ Տաշճեան Գարեգինին և Պուղնազեան Յակոբ աղային, որոնց տրուեցաւ նաև օգնականներ:

Պահեստները կարգի դնելէն վերջ, ժողովուրդին բաժնուեցաւ տոմսեր, որոնցմով ամեն մէկ ընտանիք՝ օրը օրին՝ պիտի ստանար ուտելիք և վառելիք:

Իւրաքանչիւր օր 12 մեծ կաթոսայ կերակուր կեփուէր, բերդին մէջ գտնուաղ բոլոր մարդկանց համար, որու կարգավորթիւնը յանձնուած էր Հախ-Ալմազ Համբարձումին, իր ընկերներով: Իսկ կերակուր եփելու գործը յանձնուեցաւ Հասապ Երեմեային, իր ընկերներով: Բացի այդ, հաց եփելու համար փուռ շինուեցաւ, և քանի մը օր եփելէն վերջ, երբ տեսան թէ փայտի պաշարը հատնելու մօտ է, ոկտան այնուենետի հացը եփել սաճերու վրայ:

Ուտեստեղէնի և ուրիշ մթերքներու պահեստներէն զատ՝ հաստատուեցաւ նաև երկու տեղ ուզգմամթերքի պահեստներ: մէկը Գլխի-վար Սառնիճին մէջ, իսկ միւսը՝ Զնտանին: Առնց վրայ կառավարիչներ կարգուեցան Վահանիկ Հիւսիսեան, Հմայեակ և Լոռն Գարակեօզեաններ, Հմայեակ Մարկոսեան, Ալէքսան Տաքէսեան և Սելոր Ղարավիլէռեան: Այս վերջինը ուումբ պատրաստող էր և պահեստին մէջ եղած ուումբերու մեծ մասը գրեթէ ինքն էր պատրաստած, իսկ միւսները մնացած էին 1906 թուականէն:

Բերդին մէջ ամեն ինչ կարգի գրուած էր: Պաշտուածները այժմ կը մտածէին պաշտպանուելու մասին:

Եթէ անոնց համար մտահոգութեան լուրջ պարագայ մը կար, այն ալ պաշարին պակասութիւնն էր, թէև քաղաքին մէջ դեռ մնացած էր, ու երբեմն երբեմն գաղտա-

գողի կիներ և դպրոցական տղաքներ կիջնէին քաղաք և ձեռքերնին ինկած բանը կը բարձրացնէին բերդը։ Սակայն ատիկա բաւական չէր պաշարուողներուն համար, որոնք ով զիտէ, դեռ որչափ ժամանակ ստիպուած պիտի ըլլացին մուալ հոդ։

Այդ օրը, երեկոյեան, հայերը իրենց զիբըերէն սկըսան հետադիտակավ քննել թշնամուն զիբքերն ու շարժումները և տեսան, որ քաղաքն ամբողջովին թուրքաց կանոնաւոր զինուորներով շըջապատուած է։ Այդ զօրքերը դեռ նոր էին եկած։

Յունիսի չորսին առանձին գործողութիւններ տեղի չունեցան, այդ օր խաղաղ մնցաւ։ Թուրքերը ամեն կողմէ կը շըջապատէին բերդը, իսկ հայերը արհամարհելով անոնց գործողութիւնները, կը մտածէին իրենց վիճակի մասին։ Այդ օր, քաղաքի 200-ի չափ հայ աշակերտութիւնը, որ բերդին մէջն էր, իր երգերով ոգի և ուժ կը ներշնչէր ուղղմիկներուն։

Հայերը ամեն գործ կարգի դրած՝ կոպատէին վալիք դէպքերուն։

ՅՈՒՆԻՍԻ 5

Այսօր վաղ առաւօտեան, կին մը ձերմակ զրօշակ մը ձեռքը բանած՝ դէպի բերդը կը բարձրանար։ Անիկա հայ կին մըն էր, թուրքերուն կողմէ պատզամաւոր դրկուած։ Ան մօտեցաւ բերդին դրանը և ձեռքին մէջ գանուած պաշտօնական թուղթը յանձնեց այնտեղ պաշտպանող խումբի պետին, որ զայն ներկայացուց Դուկաս աղբօր։

Թուղթը Սեբաստիոյ Վալիին կողմէ դրկուած էր, որ այդ ժամանակ կը դեկավարէր Շամին-Գարանիսարի թուրքը

զինուորները (տեղոյն Միւթէսարը թուրքերու ձեռքով սպաննուած էր, հայերէն կտշառք ստանալու մեղադրանքով)։ Վալին այդ թղթով հայերուն կառաջարկէր խաղաղ կերպով հաշտուիլ և վերջ դնել ստեղծւած կացութեան։ Ան կը խոստանար, անոնց հասպանդութեան պարագային, ոչ մէկ հայու ձեռք չի դպնել և զանոնք տեղափոխել ուրիշ տեղ մը, ուր որ իրենք կը փափաքին։ Կը համաձայնէր անոնց բնակավայր ընտրել և տրամադրիր ընել Սեբաստիոյ կամ կերասօնի վրջանը։ Ամենէն վերջ կառաջարկէր յանձնել զէնքերը կառավարութեան և հպատակութիւն յայտնել անոր, հակառակ պարագային, այս առաջարկները մերժուելու միջոցին, սոլառնացած էր՝ թնդանօթի բռնել և ամենքն ալ ոչնչացնել։

Հայերը լաւ գիտնալով անոնց խօսքերուն արժէքն ու անոնց տակ թագնուած իմաստը, մեղմ կերպով գրեցին, որ իրենք հաւատ չեն կրնար ընծայել տաճիկ կառավարութեան խօսքերուն, որովհետև երկար տարիներուն մանօրինակ փորձերը այլևս իրենց սովորեցուցած էին, որպէսզի չի խարուին անոնց խօսքերէն և խոստումներէն, ինչ տեսակ պաշտօնեաներուն կողմէ ալ զալու ըլլան անոնք վալին որչափ ալ որ քաղցը և համոզիչ խօսքերով դիմելու ըլլայ, հայերը չեն խարուիր այլևս։ Անոնք իրենց բաղը յանձնած են իրենց բազուկներուն, իրենց սեփական ուժին։ Իսկ թնթանօթներով ուժակոծելու և բոլոր հայերը ոչնչացնելու սպառնալիքներէ վախցող չեն և գիտեն ներսուաբար պաշտպանել ինքինքնին։

Այս իմաստով գրութիւն մը տալով՝ պատգամաւոր կինը առմբեցին ու իրենք սկսան դիրքերը ամբայնել աւելի խնամքով և ուշադրութեամբ։

Բաւական ժամանակ վերջ, թիւրքերու զիրքերուն մէջ նկատուեցան շարժումներ. անոնք երեք շղթայով բերդը ստորոտէն պաշտըցին։ Վերջէն նկատուեցաւ, որ

անոնք Սեբաստիայէն և Երզնկայէն թնդանօթներ բերած էն, որոնք կամքացնէին իրենց գիրքերուն գլուխը, հայերուն գիրքերը ոմբակոծելու համար:

Թնդանօթներու երեւումը բաւական խոր և ջնցող աղդեցութիւն գործեց հայերու տրամադրութեան վրայ: Անոնք թնդանօթի դէմ է, որ պիտի կոռւէին:

ՅՈՒՆԻՍԻ 6

Այդ օրը երկինքը պատած էր մռայլ ամպերով՝ ախուր նախազգացում մը արթնցնելով պաշարուածներու մտքին մէջ: Պէտք էր փարատել այդ տխուր տրամադրութիւնը. ու ահա խումբ մը դպրոցական աշակերտներ կանոնաւոր քայլերգով և ազգային ոգեսրիչ երգերով՝ սկսան պատիկ բերդին մէջ: Անոնք հետզհետէ ստուարացան նորերու մասնակցութեամբ և ժամ մը չանցած՝ խոնմբը հասաւ 100 է աւելիի զեկավարութեամբ իրենց ուսուցչին:

Երգեցիկ խումբը երբ Անդրանիկի երգը կերպէր, կարծես ամբողջ բերդը ոգևորութեան և ուրախութեան մէջ ընկղմուած էր: Բոլոր գիրքերեն խումբերը զոռացին. „Կեցցէ Անդրանիկը“, „Կեցցէ Շապին-Գարանիսարի վառքը“, և այդ ուրախ բացականչութիւններուն հետ՝ սկսան հրացաններն արձակել թշնամուն գիրքերուն վրայ:

Աշակերտներուն երգի ձայները հասած էին թուրքերուն, որոնք գազանի նման կատղած էին այդ երգերու աղղեցութենէն:

Շատ չանցած՝ թուրքաց Ղայա-Պաշի ըսուած գիրքէն թնդանօթը որոտաց: Անոր հետեւեցան Աներդիի ուղղութեան վրայ եղած թնդանօթները: Անոնք սկսան կանոնաւոր կերպով ոմբակոծել բերդը:

Թնդանօթներու կատաղի որոտները առաջին անդամ երկիւղ պատճառեցին և պահ մը ահաբեկեցին հայերը, սակայն ունէ վնաս չի պատճառելով՝ հայերը հանգստացան և սպասեցին յետագայ դէպքերուն:

Թշնամին այդ օրը ժամանակ սկսաւ թնդանօթներով ոմբակոծելու հայոց գիրքերը, Աներդիի և Ղայապաշիի կողմէն, սակայն ունէ արդինքի մը չի հասնելով՝ լոեց:

Անոնք փորձեցին Քիրէճիի կողմէն ոմբակոծելով՝ մտնել բերդը. միաժամանակ քաղաքին ամեն կողմերէն սկսան կրակ բանալ:

Հայերը պաղարիւն կերպով իրենց գիրքերը կը պաշտպանէին: Դուկաս աղբար գիրքէ դիրք կը վազէր և խումբերուն հրամաններ կարծակեր: Անոնց հրացաններուն գնդակները ահագին աւերումներ կը գործէին թուրքերուն մէջ:

Թուրքերը երբ Քիրէճիի կողմէն գրոհ կուտային բերդին վրայ, Օգաննեան Նիկողոսի ձգած պոմպաներէն 8—10 հոգի սպաննուած թողլով՝ փախան:

ՅՈՒՆԻՍԻ 7

Հայերուն գնդակները մէծ աւեր կը գործէին թշնամուն շարքերուն մէջ, Անոնց գիրքերուն շուրջը փռուած էին սպաննուածներ և վիրաւորուածներ, մինչ հայերը գիրքերուն վրայ գեռ ոչ մի զոհ տուած չէին:

Թշնամին, որ պահ մը կարծած էր թէ, այդ բերդին սէդ կատարին վրայ ապաստանած հայ ժողովուրդի գիմագրական կորպու ատ հեշտութեամբ պիտի կը նայ խորտակել և բերդը գրաւել մէկ օրուան մէջ ուժգին գրոհով մը, սակայն այդ օր ան տեսաւ, թէ այդտեղ ապաստա-

նած բռնակութեան հարուածներուն ծանրութենէն կորաքամակ հայ ժողովուրդը՝ ինչպիսի դառն կատաղութեամբ և ընչպիսի անձնազոհութեամբ կը պաշտպանէր ինքինքը: Անարդ բռնակալութեան դէմ, հոյակապ ըմբուտացումն էր այդ տփ մը քաջերու կողմէ, որոնք սրբադան և մաքրագործող վրէժխնդրութեան զբահովը զինուած՝ վրձուած էին այլու չի համակերպիլ թշնամիին վատթար լուծին ու կոռուիլ մինչև վերջին շունչը, կամոնաւոր զինուորներու և թնդանօթներու դէմ:

Թուրքերը, գործնական փորձերով ըմբռնեցին, որ հեշտ բան չէր ժողովրդի մը արդար զայրոյթը զապեր, որ հաւաքական կամքի սքանչելի արտայայտութեամբ գուրս թռած էր ան, այդ ազատ բերդին վրայ, ուստի մտածեցին կրկին խարելու քաղաքականութեան դիմել, այդ պատճառով կին պատգամաւորը երկրորդ անգամ, ճերմակ զրոշակով զրկեցին հայերուն մօտ: Թուրքերը, նորէն այդ կնոջ բերնով գործը խաղաղ կերպով վերջացնելու առաջարկութիւն կրնէին, կրկնելով իրենց նախորդ պահանջքները: Դուկաս աղբար, այս անգամ նսխիսկ պատասխան չի տուաւ, այլ սպառնալիքներով ճամրու զրաւ զայն:

Թուրքերը՝ իրենց երկրորդ առաջարկը այդպէս արհամարհու մերժումի համելիպելուն համար կատաղած ամէն կողմէ սկսան անընդհատ ոմբակոծել հայերուն դիրքերը, նոյն ատեն ոռոմբերու միջոցով փորձեցին քակել պարիսպները, յարձակման գործը գիւրացնելու համար:

Այդ օրը, մինչև երեկոյ, թշնամին անխնայօրէն և կատապի կերպով կը ոմբակոծէր բերդը, իսկ հայերը կը պատասխանէին հրացաններով և ոռոմբերով:

Թշնամուն թնդանօթի հարուածները սկսած էր մէկ մէկ զոհեր խլել հայերէն, առաջին օրը փոքրիկ աղաքներ

զոհ զնացին, որոնք, հետաքրքիր չարաճճիներ, իրենց ծնողքներու հսկողութենէն խոյս տալով կերթային բարձրանալ բերդին պատերուն վրայ, ուրկէ կը դիտէին թըշնամին և անոր մահացու որոտացող գործէքները:

Հայերու սպաննուածները խկոյն կը թաղուէին, որուն համար տրամադրուած էին եօթը քահանայ և տասներկու ժամկիոչ, իսկ վիրաւորները կը յանձնուէին ծնողքներու ինամքին, բժիշկներու և դեղագործներու հսկողութեան տակ:

Ամեն առաւօտ և երեկոյ քահանաները, երկիւղած բարեպաշտութեամբ եկեղեցական արարողութիւններ կը նէին Աղին ամբարը ըսուած տեղը, որ վերածուած էր եկեղեցիի:

ՅՈՒՆԻՑ 8—9

Զիմոսնանք յիշելու, որ հայերը իրենց ամբողջ կարգադրութիւններուն հետ մէկտեղ, չէին մոռցած նաև այն զուր տալու սիմթէմը, զոր կը գործադրէին քաղաքին մէջ: Այստեղ ևս հայ կիները օղակ մը կազմելով, զիրքէ դիրք և խումբէ խումբ, իրենց պայմանական նշաններով իմաց կուտային թշնամուն մէջ կատարուած շարժումները:

Այս երկու օրը անընդհատ, երկուստեք հրացանաձգութիւն էր: Թշնամին գերազոյն ճիզեր կը թափէր առաջ գալու, սակայն անոր ջանքերը ի գերեւ կելնէին հայերու արձակած ոռոմբերու շնորհիւ:

Հայ կիներու պաշտօնը աւելի պատասխանատու էր և դժուարութիւններու հետ կապուտծ: Ուտեստի հարցը, որ ամենակարևոր խնդիրներէն մէկն էր, ամբողջովին ծանրացած էր անընց վրայ, որոնք կեանքերնին միշտ վատանցի ենթաքէկելով երբեմ զիշերները, աննկատելի

կերպով կիջնէին քաղաք և տակաւին տեղաեղ անվտաս
մաշած ուտեստեղէններ հաւաքելով կը փոխադրէին բեր-
դը: Այսպէս, կիները նոյնիսկ մէկ-երկու զոհեր տալով,
քանի մը անգամ իջան քաղաք, մինչև սը այնտեղ մա-
ցած բոլոր պաշարը փոխադրեցին բերդ:

ՅՈՒՆԻՍ 10

Կէս գիշերը հազիւ անցած է: Հրացանաձգութեան
ձայները դադրած են և բերդին մէջն ու շուրջը կը տիրէ
չարշուք լուռթիւն: Հայերը արթուն են ու կը մտածեն
միւս օրուայ դէպքերու մասին: Երիտասարդները մէկ սիրտ
և մէկ հոգի եղած՝ անհանգիստ են կարծես այդ կարճատե-
ղատարէն և կուտի վառ տենչանք մը կը սողոսկի իրենց
սրտին մէջ ու շուտափոյթ, անհամբեր կապասեն մութը
փարատելուն, երբ արշալոյսը և յետոյ վառ արևը պիտի
զան կրկին սքողուած լուռթիւնը վանելու և պայքարի
հրաւիրելու մոլեզնած մարդկանց, պայքար, սոսկալի պայ-
քար, որուն մէջ ժողովուրդներն ու ազգեր յարատելու
բնազդէն մարակուած՝ մէկզմէկ պիտի ոչնչացնեն, տիրե-
լու, յաղթանակերու հաւատքով և կամ իրենց դոյութիւնը
պահպանելու մտահողութեամբ:

Այդ գիշերուայ խաղաղ պահին, երբ ընութիւնն ալ
իր հանգիստը կառնէ, բերդին մէջ, քահանաներն ու խումբ
մը երգեցիկ աշակերտներ «Աղին ամբար» ին մօտ հակում
կը կատարեն և հայուն դարաւոր Աստուածուն կաղերսեն
բազկատարած, որպէսզի Ասիկա իրենց սուրը կտրուկ լինէ
և այս կոիւը յաջողութեամբ վերջացնէ: Կիներ, ծերեր և
տղաքներ եկած շարուած են ատոնց շուրջը և իրենք ալ
իրենց կարգին եաղօթեն, կերկրպագեն և Աստուածոյ ողոր-
մութիւնը կը հայցեն, մինչ անդին, անգեհեր ուազմիկ-

ներ, անքուն և անթարթ, հրացանները գրկած՝ կսպասեն
գիրքերուն մէջ:

Ահա վարդագոյն արշալոյսը սկսաւ բացուիլ և իր
ազօտ լոյսը սփոել չորս դին: Քահանաներն ու հաւաք-
ուած բազմութիւնը կանաչ գետնի վրայ ծունդ չոքած և
ձեռներն երկինք բարձրացուցած՝ խորհրդաւոր լուռթեան
ընդմէջէն հեզիկ և մեզմ ձայնով սկսան երգել.

«Արի Աստուած հարցն մերոց

Որ ապաւէնն ես նեղելոց,

Հաս օգնութիւն ծառայից քոց,

Լեր օգնական ազգիս հայոց»:

Մարտական ոգիին հետ կրօնական այս երկիւզած
պաշտամունքը հին դարերու հայկական պատերազմներն
կը յիշեցնէր, երբ զոր պայքարին մէջ զօրականին կողքին
կերենար հայ հոգեսրականը իր խրախուսիչ և կենդանի
խօսքերով, երբ պայքարի գործիքներուն հետ պէտք էր
նաև զօրացնել հոգեկան տրամադրութիւնը:

Վերջացաւ հոկումը, ամենքն ալ ցրուեցան իրենց
առօրեայ գործին և պարաւականութեան գլուխը, միայն
քահանայ մը, դեռ ծունդ չոքած՝ և հայեացքը սնեռած
գիմացի քարին վրայ դրուած կրօնական պատկերին, իր
որտի խորերէն ողբագին հառաչներ կարծակէր Աստուածոյ,
մերթ բարկածայթ, որպէս առիւծ և մերթ ողբագին և
հեղահամբոյթ՝ որպէս անմեղ գառնուկի: Անոր խօսքերուն
մէջ մերթ կրակէ բառեր կային նետուած անողոք Աստու-
ածոյ ձակախն, Աստուածոյ՝ որ իր շանթերը կը տեղար դա-
րերէ ի վե թշուառ հալ ժողովուրդի զմիխն, միշտ աւեր
և արհաւիրք սփոելով հայոց աշխարհին վրայ և մերթ
աղերսագին մեղմ խօսքեր՝ նոյն Աստուածուն, որպէսզի իր
հաւատարիմ ժողովուրդը չի լիէ, ներէ անոր մեղերուն,
զթայ, և պաշտպանէ մարդ գաղաններէն:

Լոյսը բացուած էր արդէն և արել իր ոսկի ձառա-

զոյթները ցանած՝ բերդին վրայ, տակաւին քահանան բաղկատարած՝ աչքերը սևուած պատկերին՝ կաղօթէր ու կաղօթէր...

ՅՈՒՆԻՍ 11—16

Ճակատագրական օրեր էին հայերուն համար, սարսափելի և քստմնելի անախնկաներով լեցուն։ Խաղաղ օրերուն մէջ այդպիսի դժբաղդ կացութիւն մը երկակայեն իսկ հոգեկան ցնցում պիտի յառաջ բերէր, սակայն այդ օրերուն, անհամեմատ աւելի բազմաթիւ թշնամիներով պաշարուած, անոնց թնդանօթներուն դէմ, ոչ մի յուսահատական երևոյթ և ոչ մէկ հոգեկան թուլութեան նշոյլ մը անգամ ցոյց չի տուին անոնք, այլ ընդհակառկը, կարծես վարժուեցան կոռւին, թնդանօթներու ահեղ որոտին և գնդակներու հարուածին։ Անոնք կունենային յաճախ սպաննուածներ և վիրաւորուածներ, սակայն այդ պարագան երբէք չէր ադգեր անոնց բարձր տրամադրութեան վրայ, որ գարբնուած էր ինքնապաշտապնութեան բնագլով ու վառ հայրենասիրութեամբ։ Հեռանկարը դարձուրելի էր, ափ մը պաշարուածներ՝ մոլեգնած ամբոխին և կանոնաւոր զօրքերու կողմէ. վրկութեան ոչ մի յոյս երկակայել չէր կարելի, երբ անոնց փամփուշներն ու պաշարը սպառէին և անոնք մնային կատղած թշնամուն ձեռքը, սակայն հայերու միտքը չէր պաշտրուած այգպիսի յուետես գաղափարներով, անոնք օրը կապրէին ինքնամուաց ուրախութեան մէջ՝ պինովցած տեսակ մը անդիմադրելի եռանդով, տեսակ մը քաղցր ինքնախարէութեամբ, տեսակ մը գերմարդկային հաւատքով։ Ի՞նչ էր այդ խումբ մը պաշարուողներու ուժը թշնամին դէմ, ոչինչ, բայց անոնք ուժ մըն էին հսկայ, անուուած,

տիեզերքին դէմ, բնութեան դէմ, Աստուծոյ դէմ։ Այդ ուժը կեանըը արհամարհող քաջերու ուժն էր, անձնութաց հայրենասէրներու ուժը, որուն առջև կը սարսի տիեզերքն իսկ։ Ի՞նչ ներդաշնակ և անուշ ձայն է այն, որ կը հնչէ բերդին մէջէն և կը ծաւալի, կը տարածութ հեռուն և կապարի պէս կերթայ միուիլ անարդ թշնամուն սրտին մէջ։ Հայ աշակերտներու, մարդկային հրեշտակներու մեղեղին է այդ, անմեռ և անմահ հայրենասիրութեան շողովը շաղախուած, իրենց հայրենիքին և կորիծ հերոսներուն փառքը գովերգող աղաղակն է այն, որ կը թնդայ Շապին-Գարանիսարի լեռներուն, ձորերուն և զաշտերուն վրայ, Աստուածային հրաշը մը ստեղծելով բերդին մէջ ապաստանած ժողովուրդին, մամնաւորապէս կռուող երիտասարդներուն սրտին մէջ։ Այդպէս կերպէին անոնք 300 հոգիի ընկերակցութեամբ միշտ բարձրացնելով ժողովուրդին տրամադրութիւնն ու կռուելու ընկունակութիւնը։ Թշնամին ալ աւելի կը կատղէր, կը փրփրէր երգերու ձայնէն և իր թնդանօթներն ու հրացանները կռողիքը այդ ձայնին կողմը։ Գնդակները իրենց աւերը կը գործէին անոնց շարքին մէջ՝ իսկելով անոնցմէ անմեղ կը գործէին անոնց շարքին մէջ՝ իսկելով անուուածներ աւելի յամառօրէն և եռանդագին զոհեր, սակայն միւսներ աւելի յամառօրէն և եռանդագին զոհեր, սարունակէին իրենց երգերը, մէջ ընդմէջ գոչելով, կը շարունակէին իրենց երգերը, մէջ ընդմէջ գոչելով, «կեցցէ Հայաստան, կեցցէ հայութիւն, կեցցէ աղամութիւն»։

Այդ տիգանուշ երգերն ու հայրենասիրական բացագանչութիւնները՝ թոած հայ մանուկներու անմեղ սըրտերէն, անպատմելի ուրախ և զուարթ արամադրութիւնն մը ստեղծած էր բերդին մէջ և անոնց կը ներշնչէր անմը ստեղծած էր բերդին մէջ և անոնց կը ներշնչէր անմը ստեղծած էր բերդին մըն էր սիրադործութեանց և յաղթանակի։

Յունիսի 15-ին կին պատգամաւորը երբորդ անգամ

ըլլալով զրկուեցաւ հայերուն մօտ։ Ան թուրքերուն կողմէ մեծամեծ խոստումներ և գեղեցիկ առաջարկներ բերած էր, որ պիտի շնորհուէր հայերուն եթէ խոհեմաքար անձնատուր ըլլային, իսկ միւս կողմէ շատ մը սպառնալիքներ՝ իրենց առաջարկները մերժուելու պարագային։

Նախքան պատգամաւոր կնոջ պատասխան տալը, Ղուկաս աղբար հարցուց անոր, թէ արդեօք թուրքերը Բնչ կը խօսին հայերու մասին։

Կինը պատասխանեց, որ թուրքերը կը կարծեն թէ հայերը տակաւին վեց ամիսէն աւելի կրնան դիմանալ, երբ այդքան ժամանակի ընթացքին ուուները կարող են դալ անոնց օգնութեան, հետևաբար եթէ չընդունին իրենց առաջարկները վճռած են ընդհանուր յարձակումի դիմել և այդպիսով վճռական հարուած տալ և վերջացնել ամեն բան։

Ղուկաս աղբար լաւ մը լսելէն վերջ կնոջ պատմածները, պատուիրեց անոր, որ իր խօսքերը մէկիկ մէկիկ պատմէ Վալիին և ըսէ անոր որ, եթէ իրենց աւազակ և կեղծ Մուհամմէան ալ գալու ըլլայ, հայերը այլիս հաւատք չեն ընծայեր իրենց խոստումներուն, և այլև չեն ուզեր ապրիլ խաբերայ և նենգամիտ թուրքերուն հետ Վալիին կողմէ արդէն չափազանց մեծ լրբութիւն և ցինիկութիւն է երեք անգամ մեղ մօտ պատգամաւոր դրկել, ուուտ խոստումներ և առաջարկներ ընել, որպէսզի այդպէսով մեր աշքերը շացնէ և մեղ խաբելէն վերջ իր թակարդը ձգէ և ուզածին պէս ջնջէ մեղ. չէ, այլև մենք խաբուելու տրամադրիք չենք և ուխտած ենք կոուիլ և անողոք ըլլալ իրենց հանդէպ։

Ղուկաս աղբար կարծելով թէ պատգամաւոր կինը իր ըստաները չի հաղորդեր Վալիին, իր մօտ կանչեց փաստաբան Խոսրով Էֆէնտին և պատուիրեց, որ իր ըստած բոլոր խօսքերը թուղթի մը վրայ գրէ իսկութեամբ

և յանձնէ պատգամաւոր կնոջ, որպէսզի տանի, յանձնէ Վալիին։

Խոսրով էֆ. նամակը դրելէն վերջ, Ղուկաս աղբար բարձրաձայն կարդալ տուաւ անոր և երբ տեսաւ թէ հարադարձութիւն գրուած է, յանձնեց կնոջ և ճամբու դրաւ գայն։

Վերջին օրերը, հայերը սկսան նեղուիլ ջրի պակասութիւնէն. ջուրը կստանային Գլխի-վար Սառնիճէն, սակայն սկսաւ հատնիլ. Այնտեղէն, որ ջուր պիտի վերցնէին, կը նայէր թուրքերու դիրքին, և անոնց կողմէ նկատելի կը կիները այստեղէն սկսան ջուր բերելու երթալ, սաէր, կիները այստեղէն սկսան ջուր բերելու երթալ, սակայն տակաւին ջրին չի հասած՝ կսպաննուէին թուրքերու գնդակներէն. Կիները երեք չի յուսահատեցան այդ գնդակներէն, և թիթեղեայ ամանները մէջքեղաղ պատահարէն, և թիթեղեայ ամանները կապած անվախ, համարձակ կը դիմէին դէպի ջուրը, ոմանք կսպաննուէին, իսկ մացածները ջուրը լեցնելով իրենց քոյրերու դիակներուն վրայէն կանցնէին և ջուր կը հացնէին կոռողներուն։

ՅՈՒՆԻՑ 17

Այսօր Երա-Սառնիճի խումբը սաստիկ ծարաւէն և արևի այրող տապէն նեղուելով դիրքին ուզութեամբ առաջ կերթայ ջուր գտնելու և զովանալու համար։ Թշնամին, հեռուէն միշտ խորազննին կը հսկէր հայութիւն մէջ կատարուող բոլոր շարժումներուն, այս անգամ անոնք կը նշմարեն այդ դիրքը ձգելսին, ուստի յարմար ժամանակը համարելով 200 զինուորներով կը յարձակին և դիրքին մէջ եղող քանի մը հայերը

սպաննելով կը գրաւեն զայն: Միայն երկու վիրաւոր հայեր, Թաշճեան մեծ Գառնիկ և Օտապաշեան Սուրէն, կերպով մը կը յաջողին փախչիլ և իրենք զիբենք ձգել Հայոց երկրորդ զիրքին մէջ, ուր բացատրելով իրերի խսկական դրութիւնը, օգնութիւն կաղաղակեն:

Հայերը պահ մը կը շփոթուին և կսկսի խառնաշխոթութիւն մը, սակայն շուտով կը հանդարտին և կը պատրաստուին կանոնաւոր յարձակման, ետ խլելու համար թուրքերուն գրաւած զիրքը, բայց թուրքերն աւելի յաջող կերպով յառաջ անցած և գրաւած էին նոյն իսկ Միջնաբերդը:

Դրութիւնը կրիթիքական էր: Այդ զիրքին գրաւումը սոսկալի հարուած մըն էր հայերուն համար, ուստի անհրտեշտ էր ամեն կարելի միջոց գործադրել, հաւաքել բոլոր ուժերը և աշխատիլ կրկին յետ խել այդ զիրքը թշնամուն ձեռքէն: Ուստի աղամարդիկ և նոյն իսկ կանայք, կարծես արժան ապատութեան և վեհանձնութեան զգացումներէ թելադրուած՝ առիւծի պէս կը պատրաստուին յարձակման, հրացաններով և ուսմբերով զինուած: Կոկսի կատաղի կոկու մը, որ կը տեէ երկու ժամ, որու ընթացքին զրեթէ բոլոր թուրքերը կը կոտարուին և մնացածները կը հետապնդուին հայերու կողմէ: Յուսահատ կատաղութիւնը այսպիսի զերբնական ուժ մըն է, որ կը խորտակէ, կարհամարէ անհունապէս աւելի մեծ ուժեր: Այդ կատաղութիւնը արդարութեան կիրքն էր մութ ուժերուն դէմ, որոնք թէպէտե հսկայ, սակայն անկարող էին դիմադրելու ճշմ արտութեան և բարութեան ուժով զինուած փոքրաթիւ խումբին: Հայերը, ուումբերով զինուած, բոլոր զիրքերէն կը խոյանան Սրա-Սառնիճի գրաւուած զիրքին վրայ ու երբ թուրքերը կը պատրաստէին ամրանալ պատրաստուած խրամատներու մէջ, հայերը կը մօտենան ուսմբերով և ապա գիրկընդխառն սուխնամար-

տով գուրս կը վանտեն զանոնք, զրաւելով զէնքեր և ուղմամթերք:

Կոկուը կը դադրի: Հայերը կրկին ձեռք կը ձգեն իրենց զիրքը և կամրանան հոն: Դուկաս աղբար թուրք զերիները կը յանձնէ խումբ մը երիտասարդներու հսկողութեան ու ինք կերթայ դիտելու համար գրաւուած զիրքը: Մինչև որ Դուկաս աղբար կը վերադառնայ, երիտասարդները իրենց արշար վրէժինդրութեան յագուրդ տալու համար որախողուող կընեն թուրք զերիները, որուն համար Դուկաս աղբար սաստիկ կը բարկանայ տղայոց:

Այդ օրը հայերը բաւական ուրախացան, իրենց զէնքերուն վրայ աւելացած էր նաև թուրքէրէն գրաւուած բաւականաչափ զէնք, որով իրենց ուժը ալ աւելի զօրացած էր: Կիները, հայ վիրաւորները իրենց ձեռներուն վրայ առած կը փոխադրէին վրաներուն տակ:

Այդ օրուայ կոռուին մէջ զոհուած էին Հմայեակ Գարակէօդեան, Ռուրէն և Գրիդոր Պարս-Ղարդեան Երուանդ Վեցիկեան, Յարութիւն Գալուատեան, Շահնազար Թէվէքէլեան, Հրանդ Թիւթիւննետան և ուրիշներ, ընդամէնը քսան հոգի, որոնք իրենց հետ տարին տասնեակներով թիւրք ասկեարներ:

Այդ օրուայ վիրաւորներուն մէջ կը գտնէր նաև Գրիդոր Հիւսեանը, որ վիրաւորուած էր գլխէն, թևէն և կունակէն:

ՅՈՒՆԻՍ 18

Թշնամին իր կրած երեկուայ անյաջողութիւններու դառն աղդեցութեան տակ կատաղած էր, այդ պատճառով, այսօր, առաւօտէն սկսեալ անընդհատ կարկուտի պէս կրակ կը տեղար հայերուն վրայ, որոնց հայ երիտասարդները

կը պատասխանէին իրենց հրացաններով, իսկ փոքրիկ քաջերը՝ իրենց աշխոյժ և ոգեորիչ երգերով և կեցցէ Հայաստան ու ազատութիւն բացականչութիւններով:

Թշնամին սաստիկ կատաղած էր, օրեկան 1000 – էն 1500 թնդանօթի ոռումբեր կը ձգէր, որոնք կերթային ծեծել բերդին ապառաժները, հաղիւ 10-20 հատ իյնալով բերդէն ներս, սակայն հայերը ոչ մէկ նշանակութիւն չէին տար այդ հարուածներուն և երբէք յուսահատութեան նշաններ ցոյց չէին տար, բայց տակաւ կակսէր սպառիլ հացի պաշարը, ատոր հետ մէկտեղ ջուր ալ չիկար: Միմ իայն այդ պարագան էր, որ մտնծել կուտար հայերուն դժբաղդ հեռանկարը:

ՅՈՒՆԻՍ 19 – 23

Օրերը արագ կերպով կը սահէին, սակայն հայերը անվհատ՝ քաղցին, ծարաւին և անքնութեան տոկալով, կը շարունակէին կոփւր. կարծես վարժուած էին այդ անտանելի վիճակին: Իրենց հաւատքը աւելի կը զօրանար, երբ Դուկաս աղբար յոյս կը ներշնչէր անոնց ըսելով՝ թէ ժամէ ժամ կտպասուի Ռուսական քաջարի և ազատարար բանակին մուտքը Շապին-Գարածիսար. սակայն ժամերն ու օրերը իրարու ետեէ կը սահէին, բայց Ռուսական զինուորներն չի կային ու չիկային:

Թշնամին ըստ երեսյթին՝ յոյսը կտրած էր կոռուով քերդը գրաւելու և հայերը ջնջելու ծրագրի մասին, ուստի առայժմ կը բաւականանար միմիայն պաշարուած պահել քերդը, մինչև որ նոր օգնական ուժեր հասնին ուրիշ վայրերէ:

Հայերու զբութիւնը օրըստօրէ կը վատթարանար: Արտաքին թշնամին երբէք սարսափ չէր ազդեր իրենց և

կարող էին գեռ շատ երկար ժամանակ դիմադրել, սակայն ափսոս, իսկական թշնամին քաղցն էր, որ կտպանար խորտակել այդ կորովի քաջերը և այդչափ թանկադին և գերմարդկային զոհերէ և ձիգերէ վերջ, ձգել անարդ թուրքին ճիրաններուն մէջ: Արդէն քանի մը օրէ ի վեր ժողովուրդը կտանար շատ անբաւարար մնումու և ահա մէկ երկու օր ևս ուտեկիքը բոլորովին կը վերջանայ...: Ի՞նչ սոսկալի դրութիւն: Բերդը կը նմանէր ալեկոծեալ ծովու մը մէջ ինկած նաւակի մը, որ վարկեան առ վարկեան հսկայ ալիքները կտպանան իրենց անյատակ անդունդին մէջ թաղել զայն: Հայերը, իրենց աչքերը սևեռած հեռուն, լեռներուն, ուրկէ կերեակալին տեսնել սրարշաւ մուտքը փառաւոր ձիերու վրայ հեծած փափախաւոր կապոյտ աչուի ուուներուն, որոնք պիտի գան ազատել զիրենք... խեղճ նաւաբեկեալներ, ոչ մի յոյս ազատարար նաւի...: Միջոց չիկար գուրս ենելու. բերդը դորաւոր կերպով պաշարուած էր թուրք զինուորներու կողմէ. ներսը մնան ալ անկարելի էր: Ճնշում ամեն կողմէ: Անխուսափելի պայթիւնը առաջ պիտի գար. բայց ի՞նչ ձեռվ և ի՞նչ վիճակով, չէին կարող գուշակել այժմէն:

Ղուկաս աղբար ինկած էր խոր մտածութեան մէջ: Ի՞նչ պէտք էր ընել այս սոսկալի կացութեան հանդէպ: Դարձան մը գտնելու յոյսով գումարեց զինուորական խորշ հուրդ, ուր մանրամասն պարզեց իրերի իսկական պատկերը, և իրենց սպառնացող անխուսափելի վտանգը. անոնց ոչքերուն առջև պատկերացուց այն սոսկալի տեսարանը, որ պիտի պարզուէր, երբ թուրքերը օգտուելով բնական հանգամանքներէն՝ պիտի գրաւէին բերդը, և խնայելով ոչ որի: Ժողովականներու դէմքի վրայ չոքած էր արտասովոր տիբութեան և յուսանատութեան ուրուական մը: Խրոխա քաջնը, այդ առիւծի պէս անվեհեր տղամարդիկ, փամփուշտի պակասութենէն և ուտելիքի

սպառելէն պիտի իյնային թշնամիին կրունկներուն տակ.
Էհ, եթէ մեռնէին անոնք զէնքը ձեռքը, թշնամիէն գըն-
դակ ստացած՝ կոռուի միջոցին, ատիկա վառք մըն էր ի-
րենց համար, բայց սովէն և փամփուշդի չգոյութենէն
իյնալ թշնամուն ձեռք, աներեակայելի շարիք մըն էր,
անտառնելի պատուհաս մը:

Ի՞չ կը յուսահատիք այդպէս, ընկերներ, վրայ բե-
րաւ Նուկաս աղբարը, երբ տեսաւ անոնց տխուր դիմա-
գիծերը, անխօն և մատծկու երեսյթը։ Մեր ներկայ վի-
ճակը, մեր առած քայլին ընական հետեանքն է, տարբեր
կերպ ալ չէր կարող ըլլաւ, բուռ մը հայեր արշափ ժա-
մանակէ ի վեր պաշարուած թշնամիներէ, հարկաւ պիտի
սպառիք մեր ունեցած բոլոր պաշարն ալ, բանի որ ոչ
մէկ հնարաւորութիւն չիկայ գուրսէն բան մը բերել։
Յուսահատութիւնը մեզի չի վայելեր, յուսահատութիւնը
մահուան դէմ յանդիման եկող քաջերու, ազգի, հայրե-
նիքի, պատուի, իրաւունքի, արդարութեան և ազատու-
թեան համար մարտնչող վեհ հոգիներու երբէք չի վայե-
լեր, դէհ յառաջ, ցրեցէք ձեր մաքին մէջ կուտակուած
մռայլ ամպերը. մենք պիտի քալենք ուղղակի մահուան
դէմ. մենք չի պիտի ենթարկութիւնը թուրքին. վերջին
փորձ մըն ալ պիտի ընենք։ Գառագեղին մէջ բանտար-
կուած վեհափառ առիւծի մը պէս պիտի ցնցենք մեր
բաշերը, անդամ մը ևս մեր հուժկու ձայնը սիրախ ձգենք
մեր ինուներուն, ձորերուն վրայ և պիտի խորտակներ
յուսահատի մոլեզնութեամբ փանդակին երկաթէ ձողերը և
գուրս պիտի խոյանանք, գուրս, լեռները, ձորերը, գէպի
աղտառութիւն։

Սյապէս ուրեմն, ընկերներ, մենք պիտի փորձենք
պատուել թշնամուն շղթան, գուրս գալ և ուղղուիլ դէպի
ուսական սահման։

Ժողովականները Նուկաս աղբօր աղդեցիկ խօսքե-

րէն նոր եռանդ մը առած էին, որոնք բոլորն ալ համա-
միա և համարձիք գտնուեցան այդ ծրագրին։ Եւ որ-
պէսզի ամբողջ ժողովուրդին յայտնի ըլլայ այդ որոշումը,
յաջորդ օր իմաց պիտի տային նաև անոնց։

ՅՈՒՆԻՑ 24

Պայծառ առաւօտ մըն է, բնութիւնը իր գեղեցկու-
թիւնը շոայլօրէն թափած է բերդին մէջ, սակայն հայե-
րու զիմագիծին վրայ չի փայլիր ուրախութեան ոչ մէկ
նշոյլ։ Անոնք հաւաքուեցան Միջնաբերդին մօտ եղած
տափարակը, ուր պիտի հաղորդուէր երեկուայ զինուորա-
կան խորհուրդին որոշումը։

Հրապարակ կուգայ Նուկաս աղբարը և անոնց կը
պարզէ իրենց վիճակը, Կը յայտնէ զինուորական խորհուր-
դին որոշումները և այդ մասին կուզէ լսել նաև ժողովուր-
դին կարծիքը։

Ամենքի գէմքին վրայ կը նկարուի յուսահատու-
թեան պատկեր մը. պահ մը կը տիրէ խորին լուսութիւն։
Մտածումն ու թախիծը թանձրացած էր անոնց արտա-
յայտութեան մէջ։ Վերջապէս խոր լուսութիւնը խղելով
բոլորն ալ համամտութիւն կը յայտնեն զինուորական խոր-
հուրդի որոշումին, սակայն անոնք կուզեն, որ բոլորն ալ
հեռանան բերդէն...։ Բայց այդ խնդիրը չափազանց ան-
յարմար նկատելով կորոշեն, որ ամեն անոնք՝ որոնք կը
վստահին իրենց անհատական ուժերուն, պէտք է թողուն
բերդը և հեռանան անկէ։

Սյս որոշումէն վերջ բոլոր կիսերը թշնամուն ձեռքը
շիմալու համար որոշեցին իրենց զաւակներուն հետ թոյն
ընդունիլ, խսկ թունաւորուիլ չուզողներն ալ՝ պիտի մնա-
յին իրենց բաղդի կամքին։

Հսդհանուր շփոթութիւն մը տիրեց բերդին մէջ։ Թրհասական վայրկեանը տակաւ կը մօտենար, ո՞ւ ինչ սոսկալի են այդ բոպէները... Մարդկային հոգին, այդ յափառենականութեան կայծը, տիեզերքի դէմ կըմըսատանայ, և իր անէծքն ու շանթերը կարձակէ անոր դէմ։ Զէնքի ուժով թշնամուն շղթան ձեղքող երխտասարդներն կսպասէին յարմար ժամանակին իրենց յարձակումը զործելու համար։ Իսկ կանայք, որոնք չի պիտի կրնային հետեւիլ տղամարդկանց, կը վերցնէին դատարկ փամփուշտի խողովակներ, կը դիմէին դեղագործներուն, թոյն կը վերցնէին անոնցմէ, վերջին վայրկեանին ընդունելու համար։

Ահա այսպէս յուսահատ, մոլորուած՝ տղամարդիկ տակաւին իրենց գիրքերուն վրայ, կանայք ջուրի վասնգաւոր և մահահոտ ճամբուն՝ իսկ աշակերտներն վերջին անգամ երգը բերաննին՝ կը շարունակէին դիմադրել թշնամուն, յուսահատ եռանդով։

ՅՈՒՆԻՍ 25

Այսօր ընութիւնն ալ տիսուր է հայ ժողովուրդին հետ։ Երկինքը դիզուած է թանձը և մոայլ ամպերով։ Բերդը հետզհետէ ոև ոև ամպերէն սկսաւ մինել, պաշարուածներուն յուսահատութիւնը ալ աւելի սաստկացնելով։

Թոշունները երամ երամ կանցնէին բերդին վրայէն, աներկիւդ սաւանելով ընդարձակ հորիզոնին վրայ, աղատութեան քաղցր յուշեր վերազարթնելով յուսահատ պաշարուածներու մտքին մէջ։

Հետզհետէ երկինքը աւելի մուայլեցաւ և անձրեկ կաթիւներ սկսան տեղալ։ Կայծակը կատաղի որոտումով

պոռաց, օձապտոյտ լոյս մը ճեղքեց մութ ամպերը և ահա բերդին վրայ սկսաւ տեղալ սոսկալի և խոշոր կարկուտ, որ յուսահատ սրտերը ալ աւելի թանձրացուց և կատարեալ բրաւ։ Քանի մը վայրկեանի մէջ բերդը լեցուեցաւ սպիտակ կարկուտափ, հիմնայտակ կործանելով բոլոր վրանները, կարկուտը, կարծես նախախնամութենէն զրկուած՝ բացառապէս տեղաց բերդին վրայ, որպէս պատուհաս՝ տանջուած և կիսամեռ ժողովուրդին համար։

Թուրքերը տեսան ընութեան այդ պատուհասը և շափազանց ուրախացան և որպէսզի աղէտքը կատարեալ ըլլայ, սկսան տեղալ թնդանօթի ահարկու ոումբեր, որոնք սարսափ ձգեցին բերդին մէջ և շփոթուած ժողովուրդէն խլեցին բազմաթիւ գոհեր։

Կէս օրէն վերջ խոժոռ երկինքը բացուեցաւ և ցոյց տուաւ իր պայծառ երկնակամարը, որուն վրայ արել զեղեցկօրէն կը փայլէր, իր կենդանարար շողերը սփուրով չորս կողմը։ Կիները կարկուտէ թրջուած անկրողիններն ու հագուստները հաւաքեցին, վոեցին քարերուն վրայ չորցնելու համար, իսկ կործանած վրանները չի կրցին կըկին կառուցանել...։

ՅՈՒՆԻՍ 26

Որոշուեցաւ բերդէն փախչելու մտադրութիւնը, եթէ նախաւոր ըլլար, զործադրել այս երեկոյ։

Հայերը գուրս պիտի գային Տէվէ Գաբուսի զիբքէն, կտրելով թշնամուն շղթան և եթէ աղատուէին, անցնելու էին լեռները։

Դուկան աղբար, ցերեկը, խումբ մը մարդոց հետ պատեցաւ բոլոր դիրքերը, վիրաւորներուն մօտ։ Որոշուեցաւ ցերեկով թունաւորել զիբաւորները փախուստէ

գործը հեշտացնելու համար։ Վիրաւորներէն շատեր կամովին, քաջաբար ընդունեցին թոյնը և իրենց ձեռքով խմեցին։

15—16 տարեկան վիրաւոր աղջիկ մը, որ կը դժուարանար թոյն ընդունիլ, և կուզէր տակաւին ապրիլ, մտածելով թէ առանց թոյնի աւելի պիտի տանջուի գաղան թուրքերուն ձեռքը անցնելով՝ գրեթէ գիտակցութիւնը կորոնցուցած վիճակի մէջ, իր մօրը ձեռքով թոյն խմեց...։

30 տարեկան երիտասարդ մը Դարապիպէրեան անունով, որ ստքէն ծանրապէս վիրաւորուած էր, թոյն ուզեց եղրօրմէն, բայց եղբայրը մերժեց։ Սակայն, որպէսզի թշնամուն ձեռքը չխյույց, ուրիշի մը միջոցով թոյն ձեռք բերաւ և ինքովինք թունաւորեց...։

Հուկաս ազբար այդ օրուայ ծրագիրը ամենքին ալ յայտնեց, և խնդրեց, որ իւրաքանչիւր մարդ իր որոշումը սրբութեամբ և վճռականորէն կատարէ։

Երեկոյեան մօտ նկատուեցաւ, որ երկու Սեբաստացի երիտասարդներ անյայտացեր են։ Այդ գէպքը առիթ տուաւ թուրքերուն, որպէսզի Տէվէ-Դարուսիի ուղաւ թեան վրայ եղող իրենց պաշարման զիծը աւելի սեղմեն և ուշադրութեամբ հետեւին հայերուն։ Վերջը պարզուեցաւ, որ այդ երկու անյայտացած երիտասարդները հայերուն ծրագիրը մատնած են թուրքերուն։ Հետեւաբար այդ օրը հայերուն չի յաջողւեցաւ իրենց ծրագիրը գործադրեր Մատնիչներու ցուցմունքով թշնամին սկսաւ ոմբակոծել նաև յիշեալ գիծի ուղղութեամբ։

Դարձեալ անցաւ երեք օք, սրտամաշուք և սոսկալի օրեր, որոնք տարիներու աւողութեան տպաւորութիւնը թողուցին պաշարուածներուն վրայ։

Հուկաս ազբար տեսնելով, որ իրենց գործողութեան եղանակը ամենքին յայտնելով, գործը կը խան-

գարուի, այս անդամ՝ որոշեց գուրս գալու գիծը գաղտնի պահել։

ՅՈՒՆԻՍ 29

Այսօր ամենքն ալ ոտքի վրայ ելած են Բերդին մէջ եղած բոլոր պաշարը հատած է և ամեն յոյս կորած։ Բոլորին ալ յայտնի է, որ այսօր վճռական օր է։ Տղամարդիկ կազմ և պատրաստ կապասեն հրամանի։ Կիսերն ու փոքրիկ տղաքներն արջապատած անոնց չորս բոլորտիքը՝ կույան և կանիծեն իրենց սև բազգը։ Վայնասունը ինկած է ամբողջ բերդին մէջ։ Ազիսուրմ ճիշերն ու սրտմաշուք հառաջանքները քարերն անդամ կը յուզեն։ անմեղ հրէշտակի պէս սիրուն երեխաները՝ բնազդմամբ փաթաթուած իրենց ծնողներուն՝ չեն ուզեր բաժնուուիլ։ ամենքը ապրի կը բազան, ամենքը ազատուիլ կուզեն, սակայն ազատութիւնը ծածկուած է սև քողով։ Շատ մը կիսեր, իրենց ամուսիններէն բաժնուելին առաջ թոյն ընդունած են արդէն և սոսկալի տանջանքներով գետնին վրայ կը թապակին՝ իրենց վերջին հրաժեշաբ տարով աշխարհին, այն աշխարհին, որ գժողը մը եղաւ իրենց համար։ Անոնց չորս բոլորը սփռուած են երեխաների թունաւորուած դիակներ։ Տղամարդիկներէն շատեր՝ անկարող տեսնելու և դիմանալու այդ աննկարագելի տանջանքներն, կիսերէն կը խնդրեն, որ իրենց մեկնելին վերջ ընդունին թոյնը։

Ոմանք կարծես ամեն բան արհամարձելով՝ քայուած են մէկ կողմ և իրենք զիրենք յանձնած՝ դառն ճակատագրի անողոք հեգնանքին, ընկզմուելով խոր մտածմունքներու և ցնորդներու ովկէանին մէջ։ Սոսկալի է պատկերը, մտրգկային միտքն ու գրիշը անկարող է պատկերացնել այդ օրուայ տանջանքներն ու յուզումները իրենց

բովանդակ սառսռազդեցիկ իրականութեամբ...:

Զէնք վերցնող տղամարդիկ արդէն պատրաստ են: Պահեստին մէջ մնացած ոռումբերը բաժնուեցան երիտասարդներուն, որոնք թշնամուն վրայ յարձակելու պահուն ոռումբներէն չի վնասուելու համար այժմէն վարժութիւններ կընէն:

Ամենքին յայտարարուած էր գիշերուայ կէսի ատենաները դուրս ելնելու որոշումը, սակայն դուրս դալու գիծը դեռ գաղտնի պահուած էր:

Ծ.

Փ Ա Խ Ո Ւ Տ

Արդէն մութ գիշեր էր. հազիւ 1—2 ժամ մնացած էր վճռական ըովէներուն: Աւելի ուժգին թափով կրկին սկսաւ աղիողորմ լացը: Սիրահատորներ յաւիտենականօրէն պիտի բաժնուէին իրամէ. անողոք մահը կը սաւառնէր ամենուն վրայ: Գիշերուայ խոր լոռութեան մէջ ըերդը կը թնդար ողբի և լացի աղիողորմ ձայներով: Շատերը խելագարուած էին և անխմաստ քըքչներ կարձակէին: Տղամարդիկ վերջին համբոյրներու հետ, իրենց կիներուն համար պահած թոյնը կը յանձնէին անոնց և պաղատապին, լաւգին կը խնդրէին, որ իրենց ներկայութեան չի խմեն....

Հրամայուեցաւ պատրաստ ըլլալ և միտամանակ պահպանել լոռութիւն: Վայրկենապէս դադրեցան ըոլոր ձայները և բերդին մէջ տիրեց խաղաղութիւն և խորին լոռութիւն... երբեմն միայն հատ հատ հեծկլտուքի ձայներ կը լոռէին, անդուսպ, խնդնաբուղի հեծկլտուքներ, որոնք դուրս կը թոշէին վշտահար կուրծքերէ:

Ամենքն ալ սկսան իրարու մօտենալ, վագել, համբուր-

ուիլ անձայն և անշշուկ կերպով: Կրկին սկսաւ թունաւորումները:

Կիները խումբ խումբ կընդունէին թոյնը, և շատ չանցած՝ առանց ձայնի և բացականչութեան կիյնային գետին, կը չարչարուէին և յետոյ անշունչ կը տարածուկէին... Անոնք ըմբռնած էին վայրկեանին վեհութիւնը, այդ պատճառով վերջին անգամ իրենց սրտին խորերէն վրթած աղաղակն ալ չարձակեցին աշխարհին, բնութեան և մարդկութեան գէմ և մեռան, իրենց կուրծքին տակ լեռնացած անէծքն ու զայրոյթը խեղդելով իրենց ցամքած կոկորդին մէջ...:

Վճռական ըովէն արդէն հասած էր: Ղուկաս աղբար զուրս եկողներուն յայտնեց, որ այդ գիշերուայ փարօլային անունը “Կծիկ”, էր:

Անուհետեւ Ղուկաս աղբար առաջին խումբին հրամայեց գնալ ընկել բերդին ձախակողմեան դրան դիրքը, որ ապառաժուտ տեղ մըն էր:

Դուրս ելլողներուն թիւը կը հասնէր 900 հոգիի: Երբ խումբը զիրք հասաւ, անոնց անզգոյց քայլերէն, սարերէն գլորուեցան քարեր, որոնց ձայներէն թշնամին կարծելով, որ հայերը գիշերացին յարձակում կը գործեն իրենց վրայ, սկսան ամեն ուղղութեամբ կրակ տեղալ բերդին վրայ:

Ղուկաս աղբար տեսնելով, որ թուրքերը հետզհետէ հաւաքուելով պիտի նէղէին զիրքնք, հրամայեց առանց ընկելու շրջակայ զիրքերը, ուղիղ վար իջնել և գրաւել քաղաքին ճամբաներուն վրայ զտնուած զիրքերը:

Դուրս ելլողները բերդին մէջ մնացող կիներն ու սղաքները իրենց ճակատագրին յանձնելով՝ վշտակոծ սրտերով զուրս եկան և կէս ժամ չանցած գրաւեցին թշնամուն զիրքերուն առաջին շղթան: Անկէ ալ առաջ

անցան և ձեռնառումբերով գրաւեցին նաև թշնամուն երկրորդ շղթան, սպաններով շատ մը զինուորներ:

Երկրորդ շղթան գրաւելու միջոցին երիտասարդներէն ծանր կերպով վիրաւորուեցաւ Արմէն Թէլլէզեան, որ բարձրաձայն աղաղակեց ընկերներուն, որ զինք սպաննեն լմացնեն, թշնամուն ձեռքը չինալու համար: Նոյն վիճակին ենթարկուեցաւ նաև Տաղէսեան Ալեքսանը: Մինչև այդ ատեն հայերէն սպաննուած էին մօտաւորապէս 10 հոգի:

Որպէսզի թիւրիմացութիւններ չեւ պատահին և թըշնամին կարող ըլլայ սպրոխի շալքերուն մէջ, Ղուկաս տղբար խկոյն սկսաւ սուուգել անցնողներէն դիշերուայ անունը հարցնելով: Ամենքն ալ «կծիկ» արտասանելով առաջ կանցնէին, թուրքերուն խորտակուած խրամատուներուն վրայէն:

Այսպէս առաջին և երկրորդ շղթան յաջողեցան խորտակել, մնացած էր երրորդ շղթան, զոր խորտակելէն վերջ, այլևս ճամբան ազատ կը լլայ:

Հայերը կատաղօրէն յարձակնցան երրորդ շղթային վրայ, առաջին անգամ զըռհ տուաւ Թէշիշեան Գառնիկը, որ ուումբերով առաջ կը խոյանար՝ տակն ու վրայ ընելով թուրքերուն վերջին գիրքերը: Երբ Գառնիկի ընկերները հոսան, տեսան, որ սաստիկ շփոթուած է ան, այն աստիճան, որ մաւզէր տարձանակը ձեռքը բռնած՝ չի կընար անոր մէջ տեղաւորել զնդակները: Ընկերները օգնեցին անոր, և ան ուշըի գալով՝ կրկին նոյն թափով՝ նետուեցաւ յառաջ:

Խորտակուեցաւ նաև երրորդ զինքը, այդ շղթան կըտրելու միջոցին իրենց ձեռքի ուումբերէն սպաննուեցան Ղուկասեան Գառնիկ և Սէրճէնեան Համայեակ, շատ մը թուրքեր սպաննելէն վերջ:

Երբ հայերը առաջ կընթանային, յանկարծ յայտնուեցաւ:

յաւ թշնամու չորրորդ զինք մը ևս, որուն մասին երբէք տեղեկութիւն չունէին: Հայերը անմիջապէս մաւզէր ատըրճանակներով խոյացան այդ զինքը պաշտպանողներուն վրայ և լաւ ջարդ մը տալով՝ ազատօրէն շարժուեցան յառաջ:

Հայերը բերդէն դուրս ելած էին մէկ ուղղութեամբ, սակայն թշնամու առաջին շղթային հասած ժամանակ, տարածուած էին երեք գծի վրայ, Թամզարայի մօտ իրար միանալու պայմանով:

Ուրեմն թշնամու շղթան պատուած էին երեք տեղերէ: մէկը Սայիկ եֆէնտու դրան առջեւն, մէկը Տաշխաններու մէջտեղէն և վերջինը Օյնախի կողմէն:

Թշնամուն չորրորդ զինքը պատուելէն և առաջ անցնելէն վերջ խումբերէն մէկը, տըռ մէջ կը գտնուէր նաև Հիւսիսեան Գրիգորը, երբ հազիւ հասած էր քաղաքին ստորոտ եղած պարտէզներուն, Պէլէրեաններու տունին առջեւ շրջապատուեցաւ խումբ մը թուրքերով, որոնք առաջին անգամ թուրք կարծելով, ձայն տուին, սակայն հայերը առանց պատախաններու յարձակեցան անոնց վրայ, ամբողջովին կոտորեցին և անցան յառաջ:

Հայերը իրենց փախուստի ճամբուն վրայ գտնուած բոլոր հեռագրային թելերը կը կտրէին և սիւները հիմնայատակ կը կործանէին, որպէսզի թշնամին հարաւորութիւն չունենայ զուրսէն անմիջապէս օգնական ուժեր բերել անոնց զէմ:

Լուսաբացին խումբերը հոսան Թամզարայի վանքին ջրաղացը: Ամենէն առաջ հասած էր Ղուկաս աղբարը իր հետեւրդներով: Հետզհետէ բոլոր աղատուողները կը հաւաքուէին այդտեղ:

Կ.

ՀԵՌՆԵՐՈՒՆ ՄԵԶ

Թամզարան Գարանիսարի Հիւսիս-Արևելեան ուղղութեան, կիրասոնի ճանապարհին վրայ գիւղաքաղաք մընէ Շապին-Գարանիսարէն մէկ ժամ հեռաւորութեամբ։ Ասկէ 20—30 տարի առաջ կային 400 տուն հայեր, որոնց նախահայրերը ժամանակին Անիէն դադթած են։ 1896 թուի հայկական կոտորածներու ատեն Թամզարան տուաւ 251 դու։ Ռւնի վեց վանք և վանքապատկան ջրաղաց, ուր հաւաքուեցան Շապին-Գարանիսարի բերդէն փախած հայերը։

Թամզարայի մէջ ոչ մէկ բնակչութիւն չիկար, ոչ հայ և ոչ ալ թուրք։ Ինչ ըլլալին ալ յայտնի չէր։

Փախստական հայերը այդտեղ հաւաքուելէն վերջ, Ղուկաս աղբար ազատուողներու թիւը ստուգեց, որով յայտնի եղաւ, որ 900 հոգիէն մնացած էին 870 հոգի։ սպաննուած էին 30 հոգի։

Ազատուածներու մէջ կը նշմարուէին կիներ ար որոնք հետեւած էին այր մարդոց և այդպէսով փրկուած։

Ղուկաս աղբար վերջացուց այդ մարդահամարը և հրամայեց առաջ երթալ։

Անգէնները առջեւն կերթային, իսկ զինուածները կը հետեւէին անոնց, այսպէս յունիս 29-ի առաւօտեան անոնք սկսան բարձրանալ քաղաքէն երկու ժամ հեռութեան վրայ գտնուող Էսքի-Քեօյի լեռը։

Անոնք բարձրացան լեռը և նստան վիչ մը հանգստանալու համար։ Նախազգուշութեան համար զանազան կետերու վրայ գրին պահակներ, որոնք աշալուրջ կերպով պիտի հսկէին և մարդիկներ երենալու պարագային իմաց պիտի տային։

Խումբը ժամանակաւորապէս ազատ էր, ազատ բնութեան գրին մէջ կը հանգստանար, բայց սոսկալի անօ-

թութիւնը սաստիկ կը նեղէր զիրենք. ոմանք ուշքը գնացած՝ ինկած էին գետին։ Անօթութիւնը բազմագլխեան ճիւաղի մը պէս կսպանար կոտորել զիրենք։ Անոնք մարմրող աշքերով կը դիտէին բերդը, Շապին-Գարանիսարը, ուրկէ մահուան ընդմէջէն անցան, սակայն դժբաղդ ճակատագլիրը դեռ ևս պիտի հարուածէ զիրենք…։

Ղուկաս աղբար և Հիւսիսեան Վահանիկը քամկ մը ուկի յանձնեցին քանի մը երիտասարդներու և պատուիրեցին, որ երթան մօտակայ Յունական գիւղը, հաց բերեն. ունէ նեղութիւն չի տան գիւղացիներուն և որչափ կարելի է լաւ գարձատըն։ Կրկին պատուիրեցին որ գրամ չի խնայեն, միայն թէ առանց հացի ետ չիգան։

Սնցած էր կէս ժամ և ահա հեռուէն իրենց ականջներուն հտան զարհուրելի ձայներ և յուսահատութեան սուր ճիշեր։ Բոլորը ձայնին մտիկ ըրին. գիտակներով սկսան նայել քաղաքին և բերդին վրայ, ուր նշմարեցին սոսկալի տեսարան։

Թուրքերը բերդը գրաւած էին և կատղած գտղաններու նման մէկիկ մէկիկ բերդին ժայռերէն վար կը գլորէին գեռ կենդանի մնացած հայ մանուկներն ու կիները, որոնք ահագնագոչ վայնատուններով օդը կը թընդացնէին։

Տակաւին իրենց սրաահատոր սիրելիներու սրտմաշուք ձայները կարձագանդէին հեռուէն, յանկարծ պահակները լուր բերին, թէ շրջապատուած են թուրք զինուորներով։

Հայերը գեռ բաւականին հանգստացած չէին, առոր հետ մէկտեղ սոսկալի անօթի ալ էին, սակայն ստիսուած սկսան լեռն ի վեր բարձրանալ։

Թշնամին նկատեց հայոց շարժումը և սկսաւ աւելի լայն կերպով շրջապատել։ Հայերը պաշարուելու վահան-

գէն սարսափահար՝ ստիպուեցան բաժնուի խումբերու և զանազան ուղղութեամբ յառաջ երթալ:

Թշնամին ամեն ուղղութեամբ ճետեցաւ անոնց, ամբողջ երեք օր, որու ընթացքին հայ խումբերը Պալճանայի, Էսքի-Քէօյի և Զարդախի կողմերէն շրջապատուած՝ կը դիմադրէին թուրքերուն:

Երեք օրուայ դիմադրութեան ընթացքին հայերը միմիայն քանի մը զոհ տուին:

Յիշեալ լերան վրայ կոռուի ժամանակ հայկական խումբերը այն աստիճան հեռացած. էին իրարմէ, որ իրենց հաղորդակցութեան կապը կորսնցուցին և իրաքանչիւր խումբ անդեկ և անծրագիր՝ պատահական ուղղութեամբ զնաց:

Հիւսիսեան Գրիգորը 15 ընկերներով ուղղուեցաւ Ղարակէմեղիդ յունական գիւղին մօտ գտնուող ձորը, ուր հանդիպեցան քսնի մը սպանուածներու, որոնք իրենց ընկերներն էին և անոնց երեսյթէն այնպէս կերենար, որ անոնք փախչելու պարագային կռուի բռնուած էին թուրքերուն հետ և սպաննուած. Անոնց քով փոռուած էին նաև քանի մը թուրք գինուորներու դիակներ:

Գրիգորին խումբը վեց օր շարունակ կը թափառէր ապղին անդին, լեռներ, ձորեր, անօթի և ծարաւ։ Անօթութիւնը այն աստիճան քամած, ուժասպառ ըրած էր զիրենք, որ հազիւ կարող էին ստրի վրայ կանգնել և շարժիլ. Ալ ուրիշ ճար չկար, պէտք էր երթալ մօտակայ յունական գիւղը և հաց խնդրել:

Ուղղուեցան գէպի գիւղ. գեռ մատած չէին գիւղին մէջ, շրջապատուեցան թուրք գինուորներէ։ Սկսաւ անհաւասար կոխւը, ուր սպաննուեցան տէրտէրի տղաքներ Արբունը և Պարթևը, էրտէվլիկան Միհրանը, Տրապիզոնիան Համբարձումը, Հիւսիսեան Միսաքը և Միպեոցի

Գալուստը։ Ողջ մնայածները գահազան կը լով գիրար կորունցուցին:

Գրիգորը միս մենակ երկու օր պահուըտեցաւ լեռներուն մէջ, խոս ուտելով և հազար տեսակ նեղութիւն կրելով՝ խնդիրնք ձգեց թուսղձի անունով յոյն գիւղը, սակայն գիւղին մէջ մուտք և ապաստան չի գտնելով, մանաւանդ, մատնուելու հաւանականութիւնէն վախնալով՝ հեռացաւ և դարձեալ ապաստանեցաւ լեռները։

Ան խոտաճարակութեամբ իր գոյութիւնը պահպանեց և կերպով մը խնդիրնք ձգեց Ալիճօրանի շրջանը, ուր շատ մը յոյն ծանօթներ ունէր։

Գրիգոր ուղեց մտնել Մէրքէզ գիւղաքաղաքը, սակայն մտնուելէ վախնալով խոյս տուաւ անկէ. միայն քանի մը անգամ գիշերները, գաղտազողի մտնելով, հաց կը գնէր և դարձեալ կը բարձրանար լեռները։

Այդ շրջանին մէջ Գրիգորը բաւական ատեն թափառելէ վերջ, օր մը իրեն ծանօթ յոյն կնոջ մը հանդիպեցաւ, որ իր տունը տարաւ, և ամբողջ 15 օր լաւ մը խնամելէն վերջ ճամբու դրաւ զայն։

Շապին-Դարանիսարի ապաստամբութիւնը և անոթ հետ կապուած բոլոր արհաւիրքներու լուրը ամբողջութեապմբ տարածուած էր Ալիճօրանի շրջանի ազգաբնակչութեան մէջ։

Հայերու փախուստէն վերջ բերդին մէջ կատարուած ուղերդական դէպքերը ծանօթ էին յօյներուն։

Բերդին մէջ մնացած են եղեր Զիպուխճեան Տաճար և անոր ընկերները՝ նպատակ ունենալով՝ պաշտպանել հոն մնացածներն և մեռնի անոնց հետ։

Փախուստէն օր մը վերջ։ Երբ թուրքերը բերդին մէջ կը լեցուին և մանուկներն ու կիները սրախողիսոյ

ընելով ժայռերէն վար կը նետեն, ծաճատին խումբը կուրի
կը բռնուի թուրքերուն հետ, սակայն կարող չըլլալով երկար
գիմադրել՝ կափառուի բարձրանալ ժայռերուն մէջ զանուած
այր մը և ընկերներով կը պաշտպանուի թշնամիէն:

Թուրքերը անոնց կտուաշարկեն վար իջնել և անձնա-
տուր ըլլալ, սակայն անոնք պատասխանի փոխարէն գըն-
դակներ կը տեղացնեն և քանի մը թուրք կսպաննեն: Գրե-
թէ 15 օրի չափ այդ այրին մէջ կը մնան շրջապատուած
թուրքերէն, որոնք տեսնելով, որ ոչ մէկ կերպով կարող
կըլլան յաղթել, ժայռին վըրայէն քարիւղ կը թափեն
քարայրին մէջ և հրդեհելով կայրեն վեց ընկերներն
ալ:

Դրիդոր Յոյն գիւղի մէջ լոեց, որ իր հետ բերդէն
գուրս եկածներէն շատեր սպաննուած են ճամբաններուն
վրայ եղած կոիւներու ատեն:

Սաանուիի զլուխը եղած կոիւներու միջոցին սպան-
նուած էին նաև վահանիկ Հիւսիսեան և Հմայեակ թայիր-
եան իրենց ձգած պոմպաններէն:

Ալիճօրանի շրջանին մէջ գտնուած 20—25 հայերը,
որոնք բոլորն ալ Շապին-Գարանիսարցիներ էին, թուրքե-
րը տղամարդիկը կիներէն զատելով՝ տարած հն Ղարա-
հասանի ձորը և չարաշար տանջանքներով բոլորն ալ
սպաննած են: Կիներուն մէկ մասը անձնատպան եղած
են, մէկ մասը թուրքերն են սպաններ և մնացածն ալ
առեանգեր:

Վերոյիշեալ սպաննածներու մէջ աշքի իյնողներն էին
Սոզոմոն աղայ Թաշճեան և անոր որդին Գառնիկը, Զո-
թուրեան պօղոս աղան և անոր որդին Արսէնը, Առաքե-
եան Ղազարը, Քէօթէնէճեան Մնացականը և ուրիշ-
ներ:

Դրիգորը յոյն գիւղին մէջ մատնուեցաւ, հետևաբար
այնտեղէն կերպով մը փախչելով՝ ապաստանեցաւ Բերդի-

կեայի լեռը: Այդ լեռներուն վրայ մէկ ամիս թափառելէն
վերջ կանցնի յունական Յամիցիւի զիւղը և ծանօթներու
մէջ, մասնաւորապէս Յօչոս-օղի Եօր աղայի ինամատա-
րութեան տակ՝ ապրեցաւ մօտ մէկ ու էէս տա-
րի:

Շապին-Գարանիսարը գուրս գալէն ինն ամիս
վերջ՝ Գրիգորը Բերդիկեայի լեռները եղած ատեն՝ հանդի-
պեցաւ իր ընկերներէն Յարութիւն Գաղանճեանին և
վինուարութիւնէ փախած երեք յոյն երիտասարդներու,
որոնք մեծ օգնութիւն ցոյց տուին, մանաւանդ Յարու-
թիւնին՝ ճամբաններ սովորեցնելով:

Յոյն երիտասարդները պատմեցին, որ Շապին-Գա-
րանիսարի գէպքերէն վեց ամիս վերջ, քաղաքէն մէկ եր-
կու ժամ հեռու գտնուող Աստուածամօր վանքը կապա-
տանին խումբ մը հայեր թուով եօթը հոգի: Զմեռ ժա-
մանակ անոնք կը մատնուին և կը շրջապատուին թուրք
զինուորներէ: Կոկի կոիւը: Յնոնք երկու օր քաջարար
կը զիմագրէն թշնամուն, սակայն փամփուշաները կապա-
սի և որպէսզի թշնամուն ձեռքը չիյնան, անոնցմէ Հմայ-
եակ Մարկոսեան և Անդրանիկ Սերճենեան վերջին զըն-
դակներով մէկզմէկ կապաննեն: Թշնամին ողջ կը ձերբա-
կալէ երտէվելեան Հմայեակը. քաղաք կը տանին զայն, և
կափիպէն իմաց տալ ապատամբ հայերու պահութած տե-
ղերը, սակայն անիկա ուեէ զաղանիք չի հաղորդեր և չ-
ըրաշար կապաննուի թուրքերէն:

Դուկաս աղբար 160 ընկերներով կը համնի Ղըզըլ
տաղի մօտ գտնուած Ղարա Քիւթիւկի լեռը և հոն կա-
պատանի, սակայն անկէ ուր մէկնելն, ուր գտնուին, և
ինչ ըլլալը տակաւին յայտնի չըլլար:

Դրիգորն ու Յարութիւնը կուզեն միջոց մը գտնել
ուռւսական սահման անցնելու համար, որովհետեւ ուշ կամ
կանուխ վտանգ կսպառնար իրենց կեանքին ալ: Այդ փա-
խուստի ծրագիրներն յաջողցնելու գործին համար դասա-
լիք յոյն երիտասարդները մեծ ծառայութիւններ մատու-
ցին անոնց, ու երբ ուռւսական բանակը մօտեցեր էր
Աղալային՝ անոնք Դրիգորն ու Յարութիւնը Կեավուր
Տաղի շրջաններէն հասցուցին Արտասա, ուրիէ մեծ զըժ-
ուարութիւններով անցան Տրապիզոն, որ այդ ժամա-
նակ գրաւուած էր ոսւսական բանակին կողմէ:

Հ.

ԴԵՊԻ ԿՈՎԿԱՍ

1915 թուի հոկտ. 2-ին Դրիգորն ու Յարութիւնը
երբ ուռւսական սահմանը անցան, ձերբակալուեցան սահ-
մանապահ ուռւ զինուորներու կողմէ, և պահակներու
ուղեկցութեամբ, քանի մը թուրք գերիներու հետ, զրկ-
ուեցան Տրապիզոնի բանտը:

Տաճկական սոսկալի տառապանքներէն վերջ՝ այնպէս
կը կարծէին, որ երբ անցնեն ուռւսական սահման, հան-
գիստ և ապահով պիտի ըլլային, սակայն այժմ կը կին նե-
ղութիւն և տանջանք յաջորդած էր. այս անգամ ուռւսա-
կան բանտ, մութ, խոնաւ և անտանելի բանտ:

Տեղին և լեզուին անծանօթ սարսափիներէ և ձնշում-
ներէ բոլորովին ընկճուած, աղտոտ բանտին մէջ կանց-
նէին իրենց դաժան օրերը, երբ օր մը, հայ զինուորէ
մը իմացան, որ այդ տեղ կան հայեր և անոնց ներկայա-
ցուցիչներ:

Անպատմելի ուրախութեան մէջ ինկան անոնք, երբ
տեսան ուռւսական հայ զինուորը. իրենց կրած զրկանք-

ներն ու անտանելի կացութիւնը կարծես թէ մոռցան այլ-
և և յոյսի նոր նշոյլ մը եկաւ փայլատակել իրենց հոգին:

Անոնք հայ՝ զինուորին միջոցով խնդրեցին տեղւոյն
հայ կազմակերպութեան ներկայացուցիչէն, որպէսզի կա-
ռավարութեան մօտ միջնորդէ իրենց բանտէն ազատուե-
լուն համար: Սակայն հայ ներկայացուցիչը այդ խնդրը
անկարեռ բան մը նկատելով անուշագրութեան կը մտանէ:

Հայ զինուորները իրենց ջանքերով կրցան միջնորդել
և ազատել զանոնք ուռւսական բանտէն. անոնք անպատ-
մելի ուրախութեամբ լեցուած՝ Տրապիզոնի անմարդա-
բնակ փողոցներուն մէջ ման գալով հայեր կը փնտռէին:
Պատահեցան հայերու, որոնք սկսան հոգալ իրենց մասին:


Դառնիկ Քիւփէկան անունով հայի մը ջանքերով
Դրիգորը հոկտ. 25-ին ուղեկցաւ Պաթում, իսկ Յարու-
թիւնը մասց Տրապիզոն:




ԳԼՈՒԽՆԵՐՈՒ ՑԱՆԿԸ

- Ա. Երկու ռազմիկներ
- Բ. Բ ե ր դ ը
- Գ. Օն անդք առաջ
- Դ. Կեանքը ուժին մէջ
- Ե. Օսմ. սահմանադրութիւն
- Զ. Պատերազմ
- Հ. Դէպի Երգնկա
- Լ. Զօրանոցը
- Թ. Ալեկոծումը
- Ժ. Մռայլ ամպեր
- Ի. Նախօրեակը
- Լ. Դանակը ուկորին հասած
- Խ. Ապստամբութիւն
- Ծ. Փախ ուստ
- Կ. Հեռներուն մէջ
- Հ. Դէպի կովկաս





ՃԱՊԻՆ-ԳԱՐԱՀԻՍԱՐ



ՀԵՂԻՆԱԿԻ ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԻՑ ԼՈՅԸ ԵՎ ՏԵՍԱՀ

- 1) Աւխատագնացութիւն
- 2) Հայրենիքի առաւօտը Ա. հատ.
- 3) Շաղին-Գարտհիսարի աղբատամբութիւնը

ԱՆՏԻՉ ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

- 1) Հայրենիքի առաւօտը Բ. հատ.
- 2) " " " Գ. "
- 3) Պանդուխուը
- 4) Թշւառի ընտանիքը
- 5) Քսաներորդ դարի ոճրադործները
- 6) Երիտասարդութիւն
- 7) Իշխանութիւն
- 8) Ռաթենիկ
- 9) Ինոչ պատիւը

ԳԻՆՆ Է 2 ՐՈՒԲԼԻ

Պահեստը հեղինակի մօտ, Թիֆլիս Երևանին հրա-
պարակ Ա. Տեր-Արյունոնի և «Դիրք», «Գուտահերթիք» և
«Եկեղեցական» պրովանցուանոցներուն

Հայաստանի Ազգային գրադարան



NL0422604

16158